

# Արքունիկա

Հայոց

ԳՐԱԴԱՐԱՆ ԹԱՏՐԵՐԳԱԿԱՆ



Ա. — ԱՄԵՐԻԿԱ ՀԱՅՐԵՐԱՆՈՒՐ

b b

Բ. — ԵՎՀԱՌՈՒԽԵ ԱՐԴԱՐԱՆՈՒՐ



ԳԵՂԵՑԻԿ

Ս Ա Կ Բ Բ Գ Ա Զ Ա Ր

1909

37

891.99

S - 66

891.99

S-66

73 APR 2011

ԳՐԱԴԱՐԱՆ ԹԱՏՐԵՐԳԱԿԱՆ



Ա. — ՍԱՆԳՈՒԻՆ ՀԱՄԲԵՐԱԾՈՅ

ե հ

Բ. — ՆԵԿՏՈՐԻՆԵ ԱՐԴԱՐԱՎՈՒՐ



ՎԵՆԵՏԻԿ

ՍՈՒՐԵ Ա. Ա. Զ. Ա. Ր

1909

23 JUL 2013

58.841

Ա.

## ՍԱՆԳՈՒԽԾ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ

ԹԱՏՐԵՐԴՈՒԹԻՒՆ ԵՐԿՈՒ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ,

ՀԵՏԵԿՈՂՈԽԵԱՄԲ ԳՐԵՑ

Հ. Ա. Վ. ՏԻՐՈՅԵԱՆ

Նուէր յարգալիք սիրոյ  
առ Առաք. Քոյը Սամդուխտ Տիրոյեան  
ի կարգէ կուս. Ան. Յուսիսէան  
ի Հարազատէն

## ԱՆՁԻՆՔ

Իշխանութիւն Լուսվնեան.

Տիկին Գոհար.

Նազենիկ, Գոհարի մեծ դուստրը.


Վարդենիկ, Գոհարի փոքրիկ դուստրը.

Սամնուխտ, Գոհարի խորթ աղջիկը.

Լուսիկ, Աղաւնիկ, Շուշանիկ, դասընկերը  
Պարղենիկի.

Կատարինէ, սպասումի.

Տիսարանը կը ներկայացրնէ Տիկ. Գոհարի տունը,  
Կարնոյ մէջ:



## ԱՐԱՐՈՒԱԾ ԱՌԱՋԻՆ

Կոկիկ կահաւորուած սենեակ մը՝ երեք գուսաբուլ

ՏԵՍԻԼ Ա.

Սանդուխտ և Վարդենիկ՝ ձեռքը ժապաշէն մը  
բռնած:

Վարդենիկ. — Կ'աղաչեմ, սիրելի Սանդուխտ,  
չէ մի՛ ըսեր, այս հաճոյքն ըրէ ինծի:

Սանդուխտ. — Կախ մայրիկէդ հրաման ըն-  
դունէ, և յետոյ...

Վարդենիկ. — Զէ, չէ. Կ'ուզեմ մայրիկիս ան-  
ակնկալ մ'ընել. Երբ այս գեղեցիկ վարդա-  
զոյն ժապաւենը զլիսու յարմարցնեն և մա-  
զերս ալ արձակե՞ս՝ աւելի գեղեցիկ պիտի ըլ-  
լամ, և մայրիկս ալ պիտի ուրախանայ:

Սանդուխտ. — Շիտակն ըսելով՝ օրիորդիկի մը  
գեղեցկութիւնը կ'աւելցընեն հնազանդութիւնն  
ու հանսուութիւնն և չափաւորութիւնը:

Վարդենիկ. — Քոյը իմ, զուրցածներդ շատ  
լաւ են, բայց ժապաւէնն անոնց արգելք մը  
չէ... Ըսէ, կը ճանչնա՞ս դուն Լուսիկը, Սե-  
ւեան բժշկապետին աղջիկը:

Սանդուխտ. — Ի՞նչպէս կ'ուզես որ ճանցած  
ըլլամ:

693 - 928

9.0.1959. 2011

ՀՀ ՀՀ ՀՀ

## ՏԵՍԻԼ. Բ.

Գոհար և Վարդենիկ

Գոհար. — Վարդենիկ...

Վարդենիկ. — Ո՞ս, բարի՛ լոյս, մայրիկ. (կը ծոխ յարգուշեամբ):

Գոհար. — Աստուծոյ բարին, զաւակս... ի՞նչ է այդ ժապաւէնը. ՞նվ սանտրեց մազերդ այդ կերպով:

Վարդենիկ. — Նայէ՛ ըսեմ, մայրիկ... բայց խնդրեմ մի՛ բարկանար:

Գոհար. — Սանդուխտը սամստրեց՝ այնպէս չէ: Վարդենիկ. — Նախ պատճառն ըսեմ:

Գոհար. — Այն օրնած աղջիկն աւ մոլութիւն մունի ամէն բան իր ուզածին պէս ընելու:

Վարդենիկ. — Բայց խնդրեմ նախ պատճառը լոէ՛, մայրիկ:

Գոհար. — Զուրցէ:

Վարդենիկ. — Սանդուխտը յանցանք չունի:

Գոհար. — Դուն միշտ զինքը պաշտպանել կը ջնաս:

Վարդենիկ. — Իրաւունքով կը պաշտպանեմ. ինդը չէր ուզեր. ես ինքս շատ աղաչ-պաղատ եղայ իրեն՝ որ այս ժապաւէնը գլխու յար-մարցընէ:

Գոհար. — Ինչո՞ւ համար:

Վարդենիկ. — Որովհետեւ երէկ դպրոցին մէջ այս կերպով զարդարուած եկաւ Սեւեան բը-ժըշկափառին աղջիկը:

Գոհար (ծանրուշեամբ). — Բժշկի մը աղջըկան և քու մէջզ՝ մե՛ծ տարբերութիւն կայ. քու

Հայրդ սերընդեամբ ազնուական մ'է, և միր-ձաւոր ազգական է Լուսինեան իշխաններուն: Վարդենիկ. — Գիտեմ, շատ անգամներ կրկնած ես ինծի այդ բանը:

Գոհար. — Բայց առանց օգուտ մը տեսնելու, կարծեմ: Դուն պէտք չէ հետեւիս այնպիսի մէկու մը՝ որ աստիճանով քեզմէ շատ վար է, հասկցցար:

Վարդենիկ. — Այս հասկընամ... բայց վարժուհինիս կ'ըսէ որ անոր նմանինք, որովհետեւ մւ Լուսիկը շատ հլու ուսումնասէր և ջանաւէր է...

Գոհար. — Այդ տեսակէտով ես ալ կ'ուզեմ որ հատեիս. բայց ապրելու և ուրիշին աչքին եւ րինալու կերպիդ մէջ՝ քու մօրդ ձայնին պէտք է լսես: Ուր թողունք որ օրիորդիկ մը պէտք է համեստ լլայ, և այդ ժապաւէնը շատ համեստութեան զազափար չի տար:

Վարդենիկ. — Նազենիկը այնչափ կը զարդարուի, և իրեն բան մը չես ըսեր:

Գոհար (մահանալով). — Նազենիկը մեծցեր է, և ի՞նչ որ իրեն կը պատշաճի՝ քեզի չի պատշաճիր:

Վարդենիկ (ցաւելով). — Ուրեմն պէտք է հանեմ մ:

Գոհար. — Այո՛, զնա՞քու սովորական գլխարկդնել տուր, և ըսէ օրիորդ Սանդուխտին՝ որ ուրիշ անգամ առանց նախ ինծի հարցընելու: Խելքին փչած նորութիւնները չընէ:

Վարդենիկ. — Ներէ՛, մայրիկ, սիրու առաջ՝ չ'երթար զուրցելու. ես եղայ պատճառը, ինծի նեղացէք քան թէ...

Գոհար. — Լաւ, լաւ. շուտ ըրէ, զնա, ես պիտի մեկնիմ:

Վարդենիկ. — Հիմայ, հիմայ, շուտով կը լմընցընեմ. (վազելով դուրս կ'եղի):

## ՏԵՍԻԼ Գ.

Գոհար միայնակ

Գոհար. — Տես թէ ի՞նչպէս սէր կապած է Աանդուխտին վրայ այս փոքրիկը... իրաւ որ չեմ մեղադրեր ես զինքը ասոր համար. Աանդուխտը վրան այնքան ինամբ կը տանի, զինքը կը հագուեցընէ, հանուեցընէ, կրօնական պարտուցը մէջ կը կրթէ... բայց կ'ուզէի որ նոյնչափ սէր ունենար նաև իր հարազատ մէծ քրոջը վրայ... Նազենիկը վերջապէս իմ զաւակս է, իրաւ է որ քիչ մը ցրուած, անհոգ և քիչ մ'ալ նախանձու է, բայց...

## ՏԵՍԻԼ Գ.

Գոհար և Կատարինէ

Կատարինէ. — Տիկին իշխանուհի:

Գոհար. — Ի՞նչ կ'ուզես:

Կատարինէ. — Հոս գուրսը երեք հատ սիրուն օրիորդիկներ եկած են:

Գոհար. — Ի՞նչ կ'ուզեն:

Կատարինէ (խնապով). — Զեմ գիտեր:

Գոհար. — Ի՞նչ աստիճանի աղաք են:

Կատարինէ. — Ի՞նչ աստիճանի... Զեմ հասկընար ի՞նչ ըսել կ'ուզէք:

Գոհար (սրտինելուրեամբ). — Ի՞նչպէս հագուած են, ազնուականի՝ թէ գեղջուկի՝ պէս:

Կատարինէ. — Հարուստ քաղաքացիներու պէս, իշխանուհի:

Գոհար. — Լաւ, ըսէ որ ներս գան:

Կատարինէ. — Չորսն ալ միասին:

Գոհար. — Առաջ չըսի՞ր թէ երեք հատ են:

Կատարինէ. — Իրենց ընկերացող աղախինն ալ հետերին է:

Գոհար. — Խելքը կը կարէ՞, մոռածելու բան է որ գահլրճիս մէջ աղախին մը մտնէ:

Կատարինէ. — Ի՞նչ վաս կ'ըլլայ... Ամէնսք ալ մարդկային մարմին ունինք...

Գոհար. — Տիսմար, ամիս մ'է որ զքեզ ծառայութեանս մէջ առեր եմ, և ամէն օր պարտքերդ քեզի սովորեցնել կը ջանամ, բայց զուր ուղի:

Կատարինէ. — Համբերութիւն ունեցէք, Տիկին.

Զեր Ազնուութիւնը զիս կը շփոթեցընէ, այնչափ բան ետք ետք կ'ըսէք՝ որ խեղճ ըղեղս կը մոռնայ. (կը մեկինի:

Գոհար (միայնակ). — Ե՞ս զինքը կը շփոթեցընեմ. ասկէց աւելի ապուշ խօսք կրնա՞ր ըսել. թող երթայ չնորհակալ ըլլայ՝ որ հաւատասուիմ աղախին մ'է, համեստ, տիրասէր... ապա թէ ոչ...

## ՏԵՍԻԼ Ե.

Լուսիկ, Շոշանիկ, Աղաւեհիկ՝ զեղեցիկ սապատ մը րեշը զարկած. աւելին ալ զրոյինին զարդարեր են վարդազոյն ժապաշենով, և Գոհար :

Աղաւեհիկ. — Յարզութիւններս, Տիկին. (ամէնին ալ կը ծոխի):

Լուսիկ. — Զեր աղախինն եմ, տիրուհի։  
Շոշանիկ. — Բարի՞ լոյս։  
Գոհար. — Շնորհակալ եմ, սիրուն գառնուկ։  
Ներս. ի՞նչ կը փափաքիք։  
Սղաշնիկ. — Եկած ենք որ ձեր զաւակը՝ Վարդենիկ օրիորդիկը միասին տանինք։  
Լուսիկ. — Որպէս զի միատեղ դպրոց եղթանք։  
Շոշանիկ. — Առաջուց այսպէս խօսք տուած էինք։  
Գոհար. — Ապրիք... հիմայ շուտով կու զայ ... (Աղաշնիկին) Ո՞չ, այս ի՞նչ սիրուն սաշպատ է։  
Սղաշնիկ. — Զեր տրամադրութեան ներքն է։  
Գոհար. — Շնորհակալ եմ (զննելով). ուսկից զներ էք։  
Սղաշնիկ. — Մօրաքոյրս՝ Կարպէյ իշխանուհին ընծայեց։  
Գոհար (գնուրքեամբ սրտի). — Գուն Կարպէյ իշխանուհոյն քեռորդին ես։  
Շոշանիկ. — Իշխանուհին իրեն մօրքուրն է և իմ ալ մայրս։  
Գոհար. — Ուրախակից եմ. իրեն պէս ազնուական տիկին մը, այս, այսպիսի շնորհալի ընծայ մը կրնայ ընել։  
Սղաշնիկ. — Քաղղիքայէն եկած ապրանք է, գիտէք: Մօրաքոյրս զներ է այս սապատը Մատամ լշիզէն։  
Գոհար. — Իրաւ որ շատ գեղեցիկ է. շուտ մը իմ Վարդենիկիս համար ալ հաւասարը պիտի զնեմ։  
Լուսիկ. — Հայրս ալ ինծի ասոր նման հատ մը զնելու խոստացաւ, և զուցէ ասկէց ալ աւելի գեղեցիկ, քանի որ Մատամ Էլիզի բժիշկն է։  
Գոհար. — Հասկըցայ... դուն ուրեմն բժիշկին աղջիկն ես։

Լուսիկ. — Սեւեան բժշկին, ձեր աղախինն եմ: Գոհար (ինքնիրեն՝ սրտեղուած). — Ո՞չ, թէ այդպէս է՝ զաւկիս համար չեմ զներ. բժշկի մը աղջրկան կապկօրէն նմանելու կամք չունիմ։  
Լուսիկ. — Այս ժապաւէնն ալ Գաղղիայէն է (ցոցինելով զիլուշն զարդի ժապաւէննէ). Ինծի ասկէց մեծկակ փաթթոց մը ընծայեց օտարական հարուստ տիկին մը՝ որ մեր տունը հիւր եկած է։  
Գոհար. — Տիկին մը ձեր տունը հիւր եկած... հա, հա, հա։  
Լուսիկ. — Ի՞նչ կայ ծիծակելու. տիկին մ'է, այս, և տիկինէ մ'ալ դեռ պատուաւոր. եւ կած է...  
Գոհար. — Բժշկուելու... բաւական է, ինծի վերաբերեալ բան չէ ըսածդ ... Գիտէք հիմայ ի՞նչ ընելու էք. մտէք հոն (ցոյց կու տայ՝ Վարդենիկի սենեկի դուռը) և փութացուցէք Վարդենիկը. ժամանակն առաջ կ'երթայ...  
Սղաշնիկ. — Այս, այս, ժամանակ կորսընցը-նելու չէ։  
Շոշանիկ. — Երթանք։  
Լուսիկ (ինքնիրեն). — Քիչ մնաց որ բերնէս բաներ մը դուրս պիտի տայի՝ այդ կնկան, լաւ որ... (լը մեկնին):  
Գոհար. — Խեզ տիսմարիկ, ըսածը չի հասկը-նար... կարելի՞ բան է որ Տիկին մը իրենց տունը զայ հիւր ըլլալու...»

## ՏԵՍԻԼ Զ.

Նազենիկ՝ շքեղօրէն զարդարուսած

Նազենիկ (տիտոր). — Ահաւասիկ, պատրաստ էմ:

Գոհար. — Ի՞նչ ունիս, երեսդ կախե՞ր ես:

Նազենիկ. — Այս տան մէջ ուրիշ կերպ կարելի չէ ապրիլ:

Գոհար. — Ինչո՞ւ:

Նազենիկ. — Թող տուր որ լռեմ, աւելի լաւ է:

Գոհար. — ձշմարիտը գուրցէ. արդեօք Սահմանադրութիւն հետ խնդիր ունեցար:

Նազենիկ (բարիուրեամբ). — Աւ կարելի չէ որ իրեն համբերեմ:

Գոհար. — Ի՞նչ ըստ քեզի:

Նազենիկ. — Խնծի, ինծի բան չըստա, ո՞հ, այդ միայն կը պահէր... թէ որ բան մ'ըսել յանց գրգնի՞ գիտէ թէ ի՞նչ հետեւանք կ'ունենայ:

Գոհար. — Ուրեմն ի՞նչ ըրաւ:

Նազենիկ. — Գլխարկիս չհաւնեցաւ: Բարկութենէս կը ճամթիմ. այսպիսի ճաշակաւոր գըլխարկի մը չհամենի... Ըսել թէ չափազանց լայն է... լէ՞ն, կը հասկընամ որ նախանձն է իրեն խօսեցնել տուողը:

Գոհար. — Սակայն...

Նազենիկ. — Սակայն ի՞նչ:

Գոհար. — Հիմայ լաւ մը ուշադրութեամբ դիտելով՝ կարծեմ թէ Պանդուխոը շատ անիրաւ բան մ'ըսած չէ...

Նազենիկ (սրտեղած). — Ի՞նչ, դժուն ալ ուրեմն չիս հաւնիր:

Գոհար. — Ի՞նչ ըսեմ՝ քանի որ իրաւցընէ չափազանց լայն է. կարծես թէ հովանոց մը գլուխդ անցուցեր ես, որուն տակ ճգմուած կ'երեւնաս:

Նազենիկ. — Ներէ, ամենաճիշդ մի և նոյն չափով շինուած է՝ ինչպէս որ կը կրէ օրիորդ Նեկտառինէն:

Գոհար. — Ա՞վ է այդ Նեկտառինէն:

Նազենիկ. — Հասարակ աղջիկ մը մի կարծեր.

Կարնոյ անզիփացի հիւպատոսին աղջիկն է, որուն հայրը կուրծքին վրայ չորս տէրութիւններէ ընդունած շրանշաններ կը կրէ:

Գոհար. — Այն ատեն ըսելիք չունիմ, խնդիրը կը փոխուի. երբ քու աստիճանիդ հաւասար մէկը նոյնակն կը գործածէ, զուն ալ կրնաս գործածել, նոյն խոկ եթէ հասակդ ճգմուած ալ երեւնայ անոր տակը:

Նազենիկ. — Ես խելքոս թուուցած չեմ. գիտեմ թէ ի՞նչ կը պատշաճի ինծի և թէ ի՞նչպէս պէտք է հասարակ օրիորդներէն տարբերիմ. և հետեւաբար կ'ուզեմ որ պատիւս պահուի (տարբուրեամբ: մը):

Գոհար. — Բայց զուն ալ պէտք է ուրիշներունը պահես:

Նազենիկ. — Թէ որ զիս կիրք չհանեն. բայց ավ որ յանդգնի կծու խօսք մ'ինծի բսելու, այնպիսին առանց ինայելու կը խայթեմ... ի՞նչպէս քիչ առաջ ըրի Սանդուխտին:

Գոհար. — Ըսելը կը ցաւիմ. ի՞նչո՞ւ խելքը հանգիստ չես ձգեր. վերջապէս քեզի քոյր կրնայ ըսուիլ, և զուն վրան զանգաւելու պատճառ մը չունիս: Թէպէտ և իր աստիճանին պատշաճ վարմունք և արդուզարդ չունի, բայց հլու, մեծարող, աշխատասէր է:

Նազենիկ. — Է՞ն, ըսելիք չկայ ... աշխատա-

սէ՞ր... զորս օրէ վեր դեռ ձեռքն է քսակ մը,  
և դեռ հիւսել ու բանիւր լմընցած չէ:  
Գոնար. — Բայց զիտես որ տանը բոլոր ծաշ-  
ուայութիւնները իր վրան բեռնաւորեր ենք, և  
թէ բնաւ ժամանակը պարապ չի անցըներ. և  
գուցէ թէ այս բանս...  
Նազենիկ. — Ի՞նչ ըսկէ կ'ուզես... իբր թէ ե՞ս  
եմ՝ որ ժամանակս պարապ կը վատնեմ. և  
սակայն վարժուհներէ և դասերէ շրջապա-  
տուած՝ զլուխ քերելու ատեն՝ չունիմ. երա-  
ժըսութեան դաս, դաշնակի դաս, պարի դաս,  
գծագրութեան դաս, դեռ ո՞ր մէկն համրեմ:  
Գոնար. — Եւ սակայն առանց բնաւ յառաջա-  
դիմութիւն մը ցոյց տալու...  
Նազենիկ. — Հասկըցայ, հասկըցայ. (արտենէ-  
ղործեամբ) հիմայ Ասնդուխտը աչքդ մուեր է,  
իսկ ես...  
Գոնար. — Իսկ դուն՝ կ'ուզես որ բսեմ. քու  
նկատմամբդ խիզճս հանգիստ չէ. մինչև այս-  
օր ըրածս անիրաւութիւն մ'է:  
Նազենիկ. — Անիրաւութիւն մը:  
Գոնար. — Երանի թէ այդպէս ըրած ըլլայի.  
խեմ Ասնդուխտին՝ իր հօրմէն կապուած թու-  
շամները՝ քու չայլութեանցդ ծախքերուն  
գործածեցի, և դուն՝ փոխանակ երախտագի-  
տութեան և սիրոյ՝ կոպտաքար կը վա-  
րուիս անոր հետ և նախանձի աչքով՝ չես ու-  
զեր անոր առաքինութիւնները տեսնել. իսկ  
ինքը միշտ համակամ, համբերող, հլու, և  
անյիշաշար... իսկ ե՞ս... ես ալ միշտ կոյր  
զիջողութեամբ մը քու վարմունքիդ մասին  
լուեր եմ...  
Նազենիկ. — Ասկէց վերջ ուրեմն ատէ՛ զիս,  
զզուէ՛ ինձմէն, ալ զիս մի սիրեր. բոլոր քու  
սէրդ թող Ասնդուխտը վայելէ, որ քու զա-

ւակդ չէ... և ես... և ես... (կու լայ) ես թող  
սրտի ցաւէս մհոնիմ...  
Գոնար (յուշուած). — Զէ՛, սիրելի աղջիկս, չէ՛.  
Սասուած չընէ այդպիսի դժբախտութիւն մը:  
(Զեռը կը բւնեկ) Հանդարատէ՛, քու բարտոյդ  
համար, զքեզ սիրելուս համար էր որ խստու-  
թեամբ խօսեցայ:  
Նազենիկ. — Զէ՛, չէ՛. ալ զիս չես սիրեր:  
Գոնար. — Կը սիրեմ, քու բարիքդ կ'ուզեմ:  
Նազենիկ. — Ինծի համար ա՛լ դուն առաջուա-  
նը չես...  
Գոնար (սիրայիր ձայնով). — Քեզի համար միշտ  
նոյնն եղած եմ և պիտի ըլլամ... զնսա՛ աշ-  
քերդ սրբէ. հիմայ շրջազայութեան պիտի  
երթանք, ամօթ չէ՛, ի՞նչ պիտի ըսեն ճամ-  
բան զքեզ տեսնողները ... Ազնուականի՝ մը  
աղջիկը, բարձրաստիճան օրիորդ մը՝ ազեն-  
րուն մէջ արցունքով ... ի՞նչ համարմոնն  
կրնան ունենալ վրադ...  
Նազենիկ. — Իրաւունք ունիս. (կը ձամդարտի):

ՏԵՍԻԼ, Է.

Վարդենիկ՝ զիսարկով, Աղաւենիկ, Շոշանիկ,  
Լուսիկ և Առաջիններև

Վարդենիկ (զրերէ լալազին). — Ահաւասիկ հոս  
եմ այս տգեղ զիսարկովս:


Գոնար. — Ինչո՞ւ տգեղ:

Վարդենիկ. — Որովհետև չեմ սիրեր. Լուսիկը,  
Շուշանիկը, Աղաւանիկը տես որչափ զեղեցիկ  
կ'երենան, ես միայն...

Նազենիկ. — Հանդարատէ՛, հիմայ ես քեզի զե-  
ցիկ ժապաւէն մը կու տամ:

Կարդենիկ (լմլնցնելով՝ որը կ'եղէ). — Կար-  
դենիկը, ի՞նչպէս կ'երենայ, լաւ չէ:  
Աղաւենիկ. — Շատ գեղեցիկ:  
Նազենիկ. — Տեսակ մը բաներ կան՝ որ մարդս  
ճաշակ ունենալու է որ ... ի՞նչ սիրուն կ'ե-  
րեան հիմայ ամէնքն ալ... կարծես Շնորհաց  
փոքրիկ աստուածունինք ըլլային:  
Գոհար. — Այս. (ինքնիրեն) բայց Վարդենիկս  
ամենէն աւելի գեղեցիկն է:  
Աղաւենիկ. — Ուրեմն երթանք, ուշ մնացինք:  
Վարդենիկ. — Մնա՞ս բարով, մայրիկ:  
Գոհար. — Երթաք բարով. կը յանձնեմ որ  
ճամբան ճամենութեամբ և լուրջ ծանրու-  
թեամբ մը քալէք. չմոռնաք...  
Աղաւենիկ. — Վստահ եղէք, տիկին:  
Շոշանիկ. — Երբեք չենք մոռնար:  
Լուսիկ. — Համեսութեան մասին յանձնաբա-  
րութիւնդ սիրով պիտի կատարեմ, իսկ լուրջ  
ծանրութիւնն ալ ազնուականներուն կը թո-  
ղում. (ծամաժուկով յարցանքը կ'ընէ և կը  
մեկնի):  
Գոհար. — Բաւական յանդուզն է այդ լակո-  
տը... (ժամացոյցը կը նայի) Տէր Աստուած,  
ժամը ինն է... Կը զախեմ որ զինքը տոնը  
պիտի չզանենք... Շուտ ըրէ, Նազենիկ, եր-  
թանք...: Մանդուխտ, Մանդուխտ (դեպ ի  
դրսը):  
Նազենիկ (ինքնիրեն). — Հիմայ որ գայ՝ զիս  
պիտի ամբաստանէ, զիտեմ:

Վարդենիկ. — Ի՞նչ պիտի ընեմ, արդէն ունիմ,  
ահաւասիկ. (ցոյց կու տայ ժապահելը):  
Աղաւենիկ. — Նայէ՛, ճիշդ մեր ունեցածին պէս:  
Լուսիկ. — Ես ընծայեցի իրեն:  
Գոհար. — Դո՞մ:;  
Լուսիկ. — Այս, տիկին:  
Գոհար. (ինքնիրեն). — Գրեթէ գրեթէ եւս դար-  
ձնելու կու զայ:  
Նազենիկ (Վարդենիկին). — Ուրեմն ինչու մա-  
զերդ անով չկապեցիր:  
Աղաւենիկ. — Իրեն քոյը, օրիորդ Սանդուխտը  
զիմարկը զլուխը դրաւ:  
Վարդենիկ. — Որովհետեւ...  
Նազենիկ (խօսըր կտրենով). — Որովհետեւ ճաշակ  
ըստած բանը չունի, որովհետեւ բան չի ճառա-  
կընար. Թո՞ղ որ ես գնեմ, ես ինքս կ'ուզեմ  
մազերդ շտկել:  
Վարդենիկ. — Սանդուխտը չէ, այլ մայրս է  
որ չուզեր. կը հասկրնա՞ս:  
Նազենիկ. — Երբոր ես իմ ճեռքովս գնեմ՝ այն  
ատեն պիտի ուզէ. (աս Գոհար) այնպէս չէ՝  
մայրիկ:  
Գոհար. — Ի՞նչպէս որ կ'ուզես: — (ինքնիրեն)  
թէ որ դէմ կենամ՝ Նազենիկ դարձեալ լալ  
պիտի սկսի:  
Նազենիկ. — Ուրեմն հոս եկուր. (կը նստի.  
զիմարկը կը համենէ). ճամբերէ. (աս Լուսիկ)՝  
անդին՝ աթոռին վրայ դի՞ր այս զիմարկը:  
Լուսիկ. — Շուտով (կը դնէ):  
Գոհար (աս Նազենիկ) — Նայէ՛, հանգոյցը աչ  
կողմէն ըրէ, ինչպէս ըրած են Աղաւենիկն ու  
Շոշանիկը, հասկրցա՞ր:  
Նազենիկ. — Շատ լաւ, կը հասկընամ:  
Լուսիկ (ինքնիրեն). — Է՛հ, որովհետեւ անոնք  
իշխանուհոյն ազգականներն են ... ի՞նչքան  
մոլեանդութիւն:



## ՏԵՍԻԼ. Բ.

Սանդուխտ՝ սեղուք ձագուած, ձեռքը բարիկե  
մը՝ զոր իր ձիւն և Արայիներն

Սանդուխտ. — Խ՞նչ կը հրամայէք:  
Գոնար. — Գործի մը համար դուրս կ'ելլեմ:  
Սանդուխտ. — Շատ լւա:  
Գոնար. — Թէ որ բարեկամուհիներն մէկը  
այցելութեան գայ՝ զինքը սպասեցնը:  
Սանդուխտ. — Ըստնուդ պէս կ'ընեմ (ձիւնեւ  
լով):  
Գոնար. — Գառնալու շատ չեմ ուշանար:

Սանդուխտ. — Շատ լւա:  
Նազենիկ (ինքնիրեն). — Խորամանկ. հիւսել  
կը կեղծէ երես չնայելու համար:  
Գոնար. — Տանը աղափնիներուն ուշ դիր՝ որ  
պարտքերնին ճշգիւ կատարեն:

Սանդուխտ. — Ուշ պիտի զնեմ:  
Նազենիկ. — Եւ նայէ որ այդ քաշկիկն ալ կէսա  
օրէն առաջ լմբնցուցած ըլլաս. կը հասկը-  
նա՞ս, կէսօրտընէ առաջ:

Սանդուխտ. — Հասկըցայ. (Նազենիկ կը մեկ-  
նի):  
Գոնար. — Մնա՞ս բարով: — (Գուրս ելած ա-  
տեմ՝ ինքնիրեն) Խնչպիսի՞ համակամութիւն:  
Սանդուխտ (կը նսաի և կը զրադի ձիւներու).  
— Խնչպիսի՞ խրոխտ կերպով հետո կը վա-  
րուի քոյլս. աղափնին մ'ալ ինծմէն աւելի  
յարզանիք արժանի պէտք էր ըլլար... (Ոտք  
կ'ելլէ) Կատարինէ, Կատարինէ... Ժամ մը  
չ'անցնիր, Քայրկեան մը չ'անցնիր՝ որ..., Կա-  
տարինէ:

## ՏԵՍԻԼ. Թ.

Սանդուխտ և Կատարինէ

Կատարինէ. — Հոս եմ ահաւասիկ, օրիորդ իշ-  
խանուհի:

Սանդուխտ. — Ո՞հ, ես տիտղոսներու պահան-  
ջող չեմ. կ'ուզեմ որ հետո մոերմաքար ինո-  
ւիս:

Կատարինէ. — Բայց կրնամ սիալելու վար-  
ժութիւն ընել՝ միւսերուն հետ ալ այնպէս խօ-  
սելով. և վայ ինծի թէ որ մունամ իշխանու-  
չի տիտղոսը. տիկինը ալ յանդիմանութեանց  
վերջը չի բերեր:

Սանդուխտ (ինքնիրեն). — Իրաւունք ունի:  
Կատարինէ. — Ինչո՞ւ զիս կանչեցիր. բան մը  
կ'ուզե՞ս:

Սանդուխտ. — Կը ինդքեմ որ տանը դուռը  
բանալիով գոցես. հոս մինակ ենք:

Կատարինէ (ինտալով). — Արդէն գոցեր եմ.  
մի տարակուսիր, ես ալ քիչ մը խելք ըսուած  
բանէն ունիմ... Տիկինը սակայն այդպէս չի  
կարծեր, և զիս միշտ տիսմար կը կոչէ, բայց  
շատ սիսալման մէջ է:

Սանդուխտ. — Բայց քու բարիքդ կ'ուզէ:

Կատարինէ. — Ես ալ նոյնպէս իրենը կ'ու-  
զեմ... Գիւես որո՞ն չեմ կրնար համբերել.  
(ցած ձայնով) Նազենիկին ...: Այս առաւոտ  
ինչ ինծի զայթակութիւն տուաւ. այն, ը-  
սած սոսոյգ է. բայց ալ չափն անցուց, ա-  
մօթ չ... այն կերպով քեզի հետ վարուիլ:

Սանդուխտ. — Համբերութիւն:

Կատարինե. — Համբերութիւն, համբերութիւն  
... Ես գու տեղի ըլլայի՝ երեսները կը ճան-  
կըռտէի... Փիչ մնաց զլուխս կը զառնար, խեն-  
թութիւն մը պիտի ընէի... բայց խոհեմու-  
թիւն համարեցայ լոել:

Սանդուխտ. — Նատ լաւ ըրիր:

Կատարինե. — Բայց զուն գէշ ըրիր լոելով:  
Ասուած մեզի անոր համար լեզու տուած է՝  
որ պէտք եղած տեղը շարժենք, և ինծի՞ ու-  
րիշներէն քիչ մ'ալ աւելի երկայն լեզու տուած  
է: Ի՞նչ կը կարծեն. զքեզ փողոցին մէջ զը-  
տեր են. ազնուական օրիորդ մ'ես, և նազե-  
նիկէն աւելի. զուն հարուստ օժիտ մ'ալ ու-  
նիս, ուսկից ինքը զուրկ է. և այսօրուան օրս  
օժիտին յարգ կու տան և ոչ թէ պըսանքնե-  
րու... Եւ սակայն մէկը հոս հրաման մը կու  
տայ քեզի, միւսը հոն. ինչուան նաև ժամա-  
նակ կը պայմաննեն ընելիք աշխատութեանդ...  
իսկ գուն լուռ կը կենաս... Անոնք շրջազա-  
յելու, զուարճանալու կ'երթան, իսկ գուն հոս  
մասութերդ կը մաշեցընես՝ աշխատութիւնդ  
լմընցնելու... Ամօթ իրենց, ամօթ (ռաժդին):

Սանդուխտ. — Կը ջանամ շուտով լմընցնելու  
որ հօրս զրկեմ:

Կատարինե. — Ո՞հ, ըսելիք չկայ, հայրդ ալ  
կարծեմ ասոնց պէս չնորհալի՛ մէկը պիտի  
ըլլայ (հեզօրինե):

Սանդուխտ. — Կատարինէ...

Կատարինե. — Ես ոչ իսկ կը մոտածէ՝ արդեօք  
մեռած ես թէ ողջ, և ոչ իսկ նամակի կտոր  
մը քեզի զրկելու հոգ կ'ընէ: — (Դրան զան-  
զալլ կը հեղեցնեն):

Սանդուխտ. — Կարծեմ զանգակը զարկին:

Կատարինե. — Ես բան չլսեցի. այս ուրցած  
վիճակիս մէջ թնդանօթի հարուած մ'անգամ  
պիտի չլսէի:

Սանդուխտ. — Գնա՞ նայէ ո՞վ է:

Կատարինե. — Կ'երթամ... կրնամ՝ դուռը բա-  
նալ:

Սանդուխտ. — Ի ճարկէ. անշուշտ տանը բա-  
րեկամուհի մէկն է:

Կատարինե (կ'երբայ, չեմին վրային դաւնեալով).  
— Իսկ թէ որ էրիկ մարդ մ'ըլլայ:

Սանդուխտ. — Հարցընելու հարկ կայ, մի՛ բա-  
նար:

Կատարինե. — Անոր համար հարցուցի. ամէն  
բան խոհեմութեամբ ընելու է. (կը մեկնէ):

Սանդուխտ (միայնակ). — Ի՞նչպէս ալ կը բակ  
դարձեր էր կատարինէ... Եւ սակայն այնպիսի  
մեղմ բնաւորութիւն մ'ունի՝ որ հազուագիւտ  
բան մ'է... Բայց զզացած զայրոյթը իմ վրաս  
ունեցած սէրէն առաջ կու զայ... Իրեն այն-  
պէս կ'երեւնայ որ ես այս տան մէջ մնձա-  
մնէ զրկանքներ կը կրեմ...

### ՏԵՍԻԼ, Ժ.

Սանդուխտ, կատարինէ, և Խիսանուռի  
լուսինեան

Կատարինե. — Ահաւասիկ բարեկամուհի մը:

Սանդուխտ. — Հրամեցէք, հրամեցէք, տիկին.  
(յարգանօք կը ծոյի):

Խիսանուռի. — Զքեզ մեծարելու պատիւն ու-  
նիմ:

Սանդուխտ. — Պատիւն իմս է, տիկին:

Խիսանուռի. — Թողութիւն, կը ներէ՛ք արդեօք  
որ հետո եկող ծառան նախասենեակը սպասէ:

Սանդուխտ. — Ինչո՞ւ չէ:

Եշխանունի. — Որովհետև ձեր սպասուհին հաշկառակ կեցաւ, և զինքը սանդուղէն վար վըունաեց և գոնչն գուրս ըրաւ։  
Սանդուխտ. — Ինչ կը լսեմ, կատարինէ...  
Կատարինի. — Օրիորդ, ծառան էրիկ մարդմ'է։  
Սանդուխտ (ժպանեղով). — Փոյթ չէ. բաց գուռուր, վեր կանչէ և նախասենեակը սպասեցնուր.  
իսկ դուն քու սենեակդ քաշուէ։  
Կատարինի. — Շատ լաւ... (Մեկնելուն առենի ինքնիրեն) Հրաման՝ հրամանի դէմ... մարդո զլուխը կը կորսընցընէ... մէկը չկայ որ այս տան մէջ խօսք հասկընայ, բնաւ մէկը. (իր մեկնի):

### ՏԵՍԻԼ ԺԱ.

#### Եշխանունի և Սանդուխտ

Սանդուխտ. — Խնդրեմ, տիկին, ներողամիտ եղէք իրեն պարզմտութեան վրայ. ըստած էի իրեն՝ որ էրիկ մարդիկ գալուն՝ դուռը չքանայ, որովհետեւ մինակ ենք տան մէջ։  
Եշխանունի. — Հասկըցայ. եղածին համար հոգ մի բներ... Աւրեմն Գոհար տիկինը...  
Սանդուխտ. — Տունը չէ. բայց շուտով պիտի դառնայ. եթէ բարեհաճիք սպասելու...  
Եշխանունի (բաղցրուրեամբ). — Թէ որ յանձն առնոււ հետո ընկերութիւն ընելու։  
Սանդուխտ. — Յօժար սրտով. ահաւասիկ աշթոռ մը։  
Եշխանունի. — Շնորհակալ եմ... Դուն ալ նըստէ. (իլ հստին):

Սանդուխտ. — Կը խնդրեմ սակայն որ ինձ թոյլ տաք առաջ տանելու ձեռքս եղած աշխատութիւնս. կէսօրին պէտք եմ լմլնցնել։  
Եշխանունի. — Այո՛, զաւակս. շատ հաճոյք կը զգամ երբ տեսնեմ որ մէկը չուզեր ժամանակը վասնել, մանաւանդ երբ այդպէս ուզաներն օրիորդներ ըլլան... Նայիմ ինչ գեղեցիկ աշխատութիւն կը բանիս։  
Սանդուխտ. — Գեղեցիկ ոչինչ. փոքրիկ քսակ մ'է. ահաւասիկ. (կոչ տայ):  
Եշխանունի. — Սիրուն զծազրուած և շատ գեղեցիկ ալ բանուածք. ապրի՞ն։  
Սանդուխտ. — Շատ ներողամիտ էք. (կ'առնու բասիկ):  
Եշխանունի. — Անունդ Նազենիկ է, այնպէս չէ։  
Սանդուխտ. — Զէ, տիկին, ես Սանդուխտ կը կոչուիմ։  
Եշխանունի. — Սանդուխտ (զարմանելով) ... Գոհար տիկնող խորթ աղջիկը...  
Սանդուխտ (մանացած). — Խորթ աղջիկը ... հրամեր էք։  
Եշխանունի. — Խեղճ աղջիկ, որչափ կը ցաւ միք վրափ։  
Սանդուխտ. — Կը ցաւիկ վրաս. բայց ինչո՞ւ։  
Եշխանունի. — Որովհետև... (խօսքը իլ փոշիկ) երբոք մէկն իր մայրը կը կորսընցնէ...  
Սանդուխտ (յուզուած). — Մարդկային թշուառութեանց մէջ ամենէն աւելի զանազաննն է ... գիտեմ... (իլ սրբէ արցունքները և անձարտելով) բայց պէտք է համակամիլ Աստուծոյ կարգադրութեանց։  
Եշխանունի (ինքնիրեն). — Խնչպիսի՞ գաս մ'է ըստած ինծի համար։  
Սանդուխտ. — Համբերութեամբ ամէն բանի կարելի է յաղթել։

Եշխանունի. — Նաև խորթ մօր մը սիրոյն պահապատճեան, այնպէս չէ (նշանական ձայնով):  
Սանդուխտ. — Ներեցէք... ինքը զիս իբրև իրեն իրեն հարազատ զաւակներէն մէկը կը սիրէ:  
Եշխանունի. — Ես այդպէս չեմ կարծեր, իրեն աղջիկները հետը զուարձանալու գնացեր են,  
իսկ դռն հոս աշխատութեան դատապարտուած ես...

Սանդուխտ. — Դատապարտուած չեմ. իմ կամք քովս ուզեր եմ, տիկին:

Եշխանունի (դժուելով Սանդուխտի հագուստը). — Քո՞ւ կամքովդ է նաեւ այսպիսի անշուր զգեստ մը հագուիլն ալ:

Սանդուխտ. — Իմ զիմակիս այս հագուստը կը պատշաճի:

Եշխանունի. — Սակայն հարուստ օժիտ մ'ունիու:

Սանդուխտ (զարմանեցով). — Ուսկի՞ց զիտէք այդ բանը:

Եշխանունի. — Գոհար տիկնոջ ազգական մ'եմ:

Սանդուխտ. — Դժուք. շատ ուրախ եմ:

Եշխանունի. — Ուստի ամէն բան զիտեմ:

Սանդուխտ. — Ուրեմն զիտցէք նաև որ իմ բընաւութիւնս է համաստութեամբ հագուիլ. որովհետո որբի մը այսպէս կը վայլէ:

Եշխանունի. — Սանդուխտ... Շատ ազնուութեամբ և ակնածութիւններով օժտուած օրիորդ մ'ես գուն. կը զովեմ լոռհեմութիւնդ. բայց ես կը ճանչնամ նաև աշխարհքս: Դուն ճընշումներու տակ վշտակիր կեանք մը կ'անցընս այս տան մէջ... ինչուան նաև ըրած աշխատութիւններով որոշած և վարդ պարոք մը դրած են, և գուցէ պայմանաժամ ալ դրած ըլլան լմբնցնելուու:

Սանդուխտ. — Ո՛չ, ո՛չ:

Եշխանունի. — Օրինակ իմն, այդ ջանքը որ ունի՞ ձեռքդ եղած քսակը լմբնցնելու՝ ինծի այդպէս ցոյց կու տայ:

Սանդուխտ. — Ունեցած ջանքս ինքնաբերաբար է. կը փութամ լմբնցնելու՝ որ հօրս նուէր դրէմ կոստանդնուպօլիս... Վաղը կարնիցի բարեկամ մը ճամբերդ է դէպ ի Պոլիս:

Եշխանունի. — Ո՞րչափ ժամանակէ վեր է որ այդպիսի յիշատակներ կը զրկես հօրդ:

Սանդուխտ. — Ասկից մեկնելէն ի վեր. սոէպ սոէպ ձեռագործներէն յիշատակներ կը զրկեմ իրեն:

Եշխանունի. — Կարելի՞ բան է:

Սանդուխտ. — Ինչո՞ւ կը զարմանաք... Միթէ պարաքս չէ այդպէս ընել... Վերջին անգամ իր անուանը տօնին ինծմէն շինուած մանրանկար պատկեր մը զրկեցի...

Եշխանունի. — Որ գուցէ Որդիական-Ակրը կը ներկայացընէր, այնպէս չէ:

Սանդուխտ. — Ճերգ է:

Եշխանունի. — Ես այդ մանրանկարը տեսայ. շատ զեղեցիկ էր ... բայց հայրդ զայն քու քրոջդ Նազենիկին կողմէն ստացաւ... (Ուշադրութեամբ) կը նայի Սանդուխտի երեսին:

Սանդուխտ. — Նազենիկին կողմէն (սասարիկ ցաւ զգալով)... հիմայ ամէն բան կը հասկընամ:

Եշխանունի. — Հայրդ զայն ինծի ցոյց տուու՝ ուրախութեամբ և սիրով լեցուած սրտով մը Նազենիկին համար...

Սանդուխտ. — Եւ գուցէ ... (լրեալ ձայնով) տժգոն ինձ համար ... (ինքինիքը զրապիերով) Համբերութիւն:

Եշխանունի (ինքինիք). — Ինչպիսի՞ օրիորդ մէ, ապշած կը մնամ:

Սանդուխտ. — Ուրեմն գուք կոստանդնուպոլսէն Եկած էք:

Խշանուշի. — Այն, Երէկ հասայ քաղաքս...  
(յուզուած) և գուցէ շատ յարմար ժամանակին  
հասայ. կ'ուզեմ ես այս թշուառ զրութենէդ  
զքեզ ազատել...

Սանդուխտ. — Գուք (նայերով Խշանուշոյն երևը):

Խշանուշի (գրալիր ձայնով). — Ես պէտք է  
վարձատրեմ այսքան առաքինութիւնը:

Սանդուխտ. — Տիկին... ինչպիսի անուշ կաս-  
կած մը մարիս մէջ կ'արթըննայ... կարելի՞  
է գուցէ... չէ, սրտիս մէջ զգացած այսքան  
բուռն բարախմունքը կարելի չէ որ զիս խա-  
րէ... Արդեօք գուք...

Խշանուշի. — Լուսինեան իշխանութին եմ:

Սանդուխտ. — Գուք... իմ սիրելի հօրաքնյրս  
... Ո՛հ, ինչպիսի անակնկալ ուրախութիւն...  
(ինքիրմէն դուրս երած)

Խշանուշի. — Եկուր բազկացս մէջ... Եկուր  
Սանդուխտ... հսու սիրոյս առաջին գրաւա-  
կանն ընդունէ:

Սանդուխտ. — Իբրև հարազատ մօրս բազկաց  
մէջ կը դիմեմ:

Խշանուշի. — Եւ ես զքեզ իբրև զաւակ մը,  
այո՞ւ, իբրև հարազատ զաւակս կ'ողջագուրեմ.  
(կը գրկուիի):

Սանդուխտ. — Զաւակի մը պարտաւորութիւ-  
նը ես այս օրէս առաջ ալ կը կատարէի. զի-  
տեմ թէ ո՞րքան սիրելի մտերիմ մ'եղած է  
ձեզի լուսահոգի մայրս, և երախտազիտու-  
թիւնը շրթումներէս միշտ ազօթիներ բիե-  
ցուցեր է ձեր կենաց քաջողջութեան և ձեր  
հոգւոյն խաղաղութեան համար...

Խշանուշի. — Հոգւոյս խաղաղութեան... ախ,

խաղաղութիւնը այլ ևս հոգւոյս համար չէ...  
Աւաղ, ինչպիսի կորուստ է ըրածս, ով Սան-  
դուխտ... Զաւակս, ազքիս և հոգւոյս լոյս  
Միհրանն, սրտիս հատոր որդիս (իուշ լայ) այլ  
ևս չի ապրիր ... Իբեն վեհանձն հոգին՝ ե-  
ռանդուն երիտասարդութեան հետ միացած՝  
ինքզինքը գոնել տուաւ մեր ազգին բարոյն...  
Յեղափոխական Դաշնակցութեան կամաւոր զի-  
նուոր գրուելով՝ բարբարոս Քրդերու գէմ պա-  
տերազմի մէջ՝ Սամոյ զաշտերուն վրայ՝ դից-  
ազնական քաջագործութիւններով իր արիւ-  
նը թափեց հայրենեաց պաշտպանութեան  
սուրբ սեղանին վրայ... մեռան նա, նա՝ որ  
ամենէն աւելի ապրելու արժանի էր... ծա-  
զիկ հասակի մէջ...

Սանդուխտ. — Սիրոս կտոր կտոր կ'ընէք, սի-  
րելի հօրաքոյք:

Խշանուշի. — Զուր տեղ՝ սրտիս հանգիստ մը  
փնտուելու նպատակաւ ամբողջ Եւրոպա ճամ-  
բորդութիւն մ'ըրի. Կտրեցի անցայ Գաղղիան,  
իտալիան, Գերմանիան... հնար չեղաւ... Ա-  
մէն տեղ ցաւ զիս կը հալածէ... երկար զի-  
շերներ ինծի հետ անքուն կ'ընկերէ... և, Պո-  
լու՛ բնակարանս դարձայ... տանս ամայու-  
թիւնը զիս սարսափեցուց, ամէն մէկ անկիւ-  
նը՝ որդւոյս յիշառակը կ'արթընցնէ... Աւաղ,  
հիւանդութենէ մը յետոյ՝ մարմնոյ որժերը  
կամաց կամաց կը վերադառնան ժամանակաւ  
... հոգւոյն վէրքերը՝ ժամանակը զե՞ն աւելի  
կը սաստկացընէ...

Սանդուխտ. — Այն, թէ որ երկնային մխիթա-  
րութիւնը գտնելու հետամուտ չըլլանք: Հաւ-  
ացէք, սիրելի հօրաքոյր, Աստուծմէ Եկած  
մխիթարութիւնը ամէն ցաւերու գէմ զօրաւոր  
և միակ դեղն է. Կրօնական սկզբունքէ յառաջ

եկած համակամութիւնը՝ ամէն տեսակ ձաւ խորդութիւններու մէջ բարձր կը բռնէ մարդուս հոգին։ Ամբողջ մարդկութեան վիճակն այս աշխարհիս վրայ լալու և ողբակցելու վիճակ մ'է։ Արդար մարդուն միփիթարութիւնը համբերութեան վրայ հաստատուած է և այն յոյսին վրայ՝ որով իր վարձքը Աստուծմէ ընդունելու կը սպասէ։

Խշիստուննի. — Ո՞հ, Սանդուխտ, ո՞վ սիրելի զաւակս, ինչպիսի՞ փրկարար բալասան մ'են այդ ըստաներդ իմ վերքերուս կոկիծներուն վրայ. ո՞հ, ի՞նչպէս այդ միփիթարական խօսքերդ ինքիբենս յաղթելու օրութիւն մը կը ներշնչն ինծիթի. Փեզմէ կը գտնեմ խաղաղութեան առաջին զգացումը օրուխու մէջ՝ այնքան դառն պատերազմէ մը վերջ. և չեմ ուզեր կորսընցնել զայն. անկարելի բան է որ ասու կէց վերջ քեզմէ զատուիմ ... ԱՌ ուրեմն. (տիկի մը կու տայ)։

Սանդուխտ. — Ի՞նչ բան է այս տուփը։

Խշիստուննի. — Այս տուփը կը պարունակէ իմ աշխարհիս վրայ ունեցած ամենէն աւելի սիրելի և ամենէն աւելի վշտալի պարակաս ... Հարկ է վերջապէօ՞ որ զայն ինծմէն հետացընեմ ... Եւ կ'ուզեմ որ քուկդ ըլլայ. գուրգուրանքով պահէ զայն, և պատրաստուէ իրեն տեղը բռնելու։

Սանդուխտ (զարմաններով). — Խնդրեմ, բացատրեցէք թէ ի՞նչ ըսել կ'ուզէք։

Խշիստուննի. — Այս վայրկենիս չեմ կրնար ... դուն ալ աւելի բան մի՞ հարցըներ, կ'աղաշեմ, և առ այժմ տուածս քովդ զաղտնիք պահէ։

Սանդուխտ (ընդունելով տիկիկը). — Կը հնազանդիմ։

Խշիստուննի. — Ապրի՞ս ... (Ոտք կ'եղի՛ մեկնելու)։

Սանդուխտ. — Ի՞նչ, երթալ կ'ուզէք։

Խշիստուննի. — Այո՞ ճաշէն յետոյ պիտի վերադառնամ։ Կը յանձնեմ քեզի որ իմ հոս զալս բնաւ մէկու մը չիմացընես. այդ պարագան ինծիթ համար կարեոր է. մնան բարով, զարձնալ պիտի տեհնութիւնք։

Սանդուխտ. — Բայց կ'աղաչեմ տեսակցութիւննի շատով նորոգէք. (միհնչեւ դուռը ձեալ կ'ընկերէ)։

Խշիստուննի. — Ամենաշուտ ... հիմայ այսքան բաւական է. (կը ժռի և կը մեկնի)։

## ՏԵՍԻԼ ԺԲ.

Սանդուխտ միայնակ

Սանդուխտ. — Ո՞քան դժբախտ և սրչափ սիրելի տիկին մ'է։ Ո՞ զիտէ թէ ինչու ինծիթ այսպիսի բնծայ մը նուիրեց, յանձնելով որ զայն գուրգուրանքով պահեմ։ Արդեօք ի՞նչ կայ տուփիս մէջ, նայիմ. (Եւ բանայ) ... լուսնկար մը... ո՞վ երկինք, յեղափոխական զինուորի տարազով երիտասարդ մը. (ցաւազին). ո՞հ, անշուշտ իր որգույն լուսանկարը պիտի ըլլայ ... իր կորուսած Միհրանին ... (քննելով) ինչպիսի ազնուական դէմք մը. ի՞նչպէս վառպուն և միանգամայն համեստ նայուածք մը. շրթանց վրայ անմեղութեան ժպիտը կը փայլի ... Եւ սակայն այլ ևս չի ապրիք (ցաւօք)։ Արեգակը՝ որ իր կենաց փառքը կը լուսաւորէր՝ ո զիտէ կը գտնէ՝ իրեն

գերեզմանը՝ ճառագայթները գէթ վրան սրփա-  
ռելու համար... ինչպիսի՞ դաս մ'է այս ինծի  
համար... և ես իրեն տեղը պիտի փոխանա-  
կեմ, ե՞ս՝ որ...

### ՏԵՍԻԼ ԺԳ.

Անդուխտ և Կատարինե՝ համակ մը ձեւքը

Կատարինե. — Թղթատունէն այս վայրենիս  
հասած նամակ մը:

Անդուխտ. — Կայիմ... (Ուրախուրեամբ) Ո՛հ,  
հօրմէս եկած է:

Կատարինե. — Ուսկից հասկցար:

Անդուխտ. — Հասցէի զրէն կը ճանչնամ:

Կատարինե. — Երանի քեզի որ այդ շնորհանքն  
ունիս. ուրեմն բաց, կարդա, տեսնենք ինչ  
կ'ըսէ:

Անդուխտ. — Պէտք չէ բանամ՝ որովհետեւ իմ  
անուանս ուղղուած չէ. (Կը դեռ գրաւեղանին  
վրայ):

Կատարինե. — Ես քու տեղդ ըլլայի՞ կը բա-  
նայի:

Անդուխտ. — Եւ շատ գէշ բան ըրած պիտի  
ըլլայիր... ի՞նչ ունիս. աչքերդ կարմրած են:

Կատարինե. — Սաստիկ լացի, օրինրդ:

Անդուխտ. — Լացի՞ բ, բայց ինչո՞ւ:

Կատարինե. — Չեմ գիտեր ինչո՞ւ, տեսայ որ  
գուն և այն եկող տիկինը միասուղ լացիք, իմ  
աչքերէս ալ արցունքները թափեցան ... Ես  
այս տկարութիւնն ունիմ՝ որ ուրիշն լացը  
տեսնելով՝ ես ալ կու լամ:

Անդուխտ. — Բայց ի՞նչպէս իմ լալս տեսար:

Կատարինե (խմտալով). — Ահաւասիկ, այն  
դրան եւեւէն, որ քիչիկ մը բացուած էր:

Անդուխտ. — Բայց գիտնաս որ ըրածդ լաւ  
բան չէ:

Կատարինե. — Ի՞նչ ըսեմ, այնչափ հաճոյք  
զգացի՞ որ...

Անդուխտ. — Կը հաւատամ, բայց պէտք չէ  
ուրիշն գործերը լրտեսն:

Կատարինե. — Ո՛հ, ո՛հ... և սակայն ես միշտ  
լրտեսու եմ ... բայց հիմայ որ կ'ըսես թէ  
վատ բան է՝ ալ պիտի ընկեմ:

Անդուխտ. — Հետաքրքրութիւն ընկըլը միշտ  
գէշ ախտ մ'է, և պէտք է փախչիլ անկից,  
հասկցան:

Կատարինե. — Ի հարկէ... բայց ի՞նչ բան քե-  
զի ընծայեց (ակնարկինով տուփիլ):

Անդուխտ. — Այդ հարցմունքդ ալ հետաքրք-  
րութիւն չէ:

Կատարինե. — Թող տուր տեսնեմ...

Անդուխտ. — Զէ, կ'ուզեմ որ հետաքրքրու-  
թեանդ յաղթելու վարժութիւն ստանաս. մա-  
նաւանդ թէ կը յանձնեմ որ այն տիկինին  
հոս եկած ըլլալը բոլորովին ծածուկ պահես,  
բնաւ մէկու մը չիմացընես, հասկըցան:

Կատարինե. — Այս... բայց գէթ ըսէ ինծի...

### ՏԵՍԻԼ ԺԳ.

Վարդենիկ, Աղաւելիկ, Շոշանիկ և Առաջիններն

Վարդենիկ (դուրսէն). — Փոյթ չէ, փոյթ չէ,  
ես կ'ըսեմ քրոջս... (Եկու վազելով՝ լեկիր-  
ներուն ձեա)

... Ո՛հ, քոյթ իմ...

Ասենդուխտ. — Այս ի՞նչ է . . . ի՞նչպէս այօ  
ժամուս զպրոցն կը գտանաք:

Աղաւենիկ. — Արձակուրդ ունեցանք, որովհետեւ  
վարժուհին հիւանդ է (ուրախուրեամբ):

Շոշանիկ (աշխուժով). — Եւ ծանր հիւանդ:

Կատարին (Սամքուխտին). — Նայէ՛ թէ ի՞նչ-  
պէս ուրախ են, խեղճ պզտիկներ:

Ասենդուխտ. — Բայց մինչև հիմայ ուր էիք:

Վարդենիկ. — Աղաւենիկին իշխանուհի մօրը  
քով:

Աղաւենիկ. — Վարդենիկը մեր տունն եկաւ  
մօրմէս հրաման խնդրելու որ այսօր հոս միաշ-  
սին ճաշենք, և մայրս ալ հրաման տուաւ:

Շոշանիկ. — Ինծի ալ հրաման տուաւ:

Կատարին. — Ի հարգէ:

Վարդենիկ. — Կը փափաքէի որ Լուսիկն ալ  
մէկուել զար, բայց չեմ գիտել ինչո՞ւ համար  
քիչ մը բարկացեր էր . . . ասկէց զատ՝ չեմ գի-  
տել ի՞նչ հիւր ունին եղել իրենց տան մէջ . . .  
Համբերութիւն, մենք կը զուարձանանք միաշ-  
սին, այնպէս չէ՛ (Աղաւենիկին):

Աղաւենիկ. — Այո՛, ուրախ զուարթ ժամանակ  
մը կ'անցընենք:

Շոշանիկ. — Քանի որ այսպիսի բախտ մ'ու-  
նեցանք . . .

Վարդենիկ (Սամքուխտի ականչէն՝ ցած). —  
Նայէ ի՞նչ կ'ըսեմ. պատշաճ է սովորականէն  
աւելի բան մը պատրաստել. Աղաւենիկն ու  
Շոշանիկը ուշադրութեան արժանաւոր ան-  
ձեր են:

Ասենդուխտ. — Ես իշխանութիւն չունիմ տնօ-  
րինելու. Երբոր մայրիկդ զալու ըլլայ՝ իրեն  
ըսէ՛: Ներեցէք օրիորդներ. (կը մեկնի):

Աղաւենիկ. — Զեր հանգստութեան նայեցէք:

Շոշանիկ. — Դարձեալ կը տեսնուինք:

Կատարին (ինքնիրեն). — Կ'ուզեմ եռեւէն եր-  
թալ. այնչափ պիտի թախանձեմ՝ որ վերջաւ-  
պէս ընդունած ընծան ինծի ցուցնէ. (կը մեկ-  
նի):

### ՏԵՍԻԼ, ԺԵ.

Վարդենիկ, Աղաւենիկ և Շոշանիկ

Աղաւենիկ. — Զմեզ առանձին թողուցին:

Շոշանիկ. — Աւելի լաւ:

Վարդենիկ. — Այս կերպով աւելի ազատ կը ր-  
նակը զուարձանաւ:

Աղաւենիկ. — Ուրեմն ի՞նչ պիտի ընենք:

Շոշանիկ. — Կ'ուզէք խամանուկով խաղանք:

Վարդենիկ (ժանրութեամբ). — Պատշաճ կը զա-  
տիս . . . Մեզի պէս օրիորդներու կը վայլէ՛ որ  
խամանուկով խաղանք:

Աղաւենիկ. — Իրաւունք ունիս:

Շոշանիկ. — Թէ այդպէս է՝ կ'ուզէք պահուշ-  
տուշ խաղանք:

Վարդենիկ. — Ասոր բաելիք չունիմ. բայց այն  
ատեն պէտք է որ պարտէզ երթանք:

Աղաւենիկ. — Երթանք:

Վարդենիկ. — Թէ որ զրան բանալին գտնեմ:

Աղաւենիկ. — Փնտենք:

Վարդենիկ (լևիկերաց ձեռ փնտելով ասդին  
անդին). — Հոս չկայ:

Աղաւենիկ. — Հոս ալ չկայ:

Շոշանիկ (նաևակը տեսնելով). — Ա՞հ, հոս  
նամակ մը կայ:

Վարդենիկ. — Տուր ինծի, նայիմ որոն ուզ-  
զուած է: — (Լաւ կարդալ միւնալով կը կե-

Ժե իրեւ քե գրերուն վրայի փոշին կը մա-  
րդէ Ո՛հ, ի՞նչ տեսակ զբր...

Աղաւենիկ. — Մեր գրէն աւելի գէշ է:

Շոշանիկ. — Սիստին կարգանք: — (Ասենե-  
րը մի առ մի ձեզեղսի և բանի մը սիւալ ըն-  
թերցումներէ վերը, զրոնք բատրոնի վար-  
ժեցնդին կը բոդունք որոշերու, և ուսկ ու-  
րենա իրարու օգներով և մեկընէկ սրբագրե-  
րավ կը կարդան հետեւալ հասցէն) Առ Աղ-  
նոտափայլ Գոհար Տիկին:

Վարդենիկ. — Հօրմէս եկած պիտի ըլլայ:

Աղաւենիկ. — Եւ կամ անստարակոյս ուրիշէ մը:  
Վարդենիկ. — Ստուգելու համար ի՞նչ ըսես կու  
տայի:

Աղաւենիկ. — Բան մ'ալ տալու պէտք չկայ .  
բաց, կարգա:

Վարդենիկ. — Զեմ գիտեր արդեօք լաւ բան  
մ'է բանալը, կարելի է գաղտնի բան մը զը-  
րուած ըլլայ:

Շոշանիկ. — Գուն՝ միայն ստորագրութիւնը  
կարդա:

Վարդենիկ. — Կաւ կ'ըսես, ալ այդչափը նե-  
րելի է:

Աղաւենիկ. — Անստարակոյս... (Վարդենիկ կը-  
նիքը կը լուծէ, և կարգալ կ'ոչքի):

Շոշանիկ. — Ուտի ճայն կը լսեմ, ապահովա-  
պէս մարդիկ կու գան:

Վարդենիկ (վախճանով). — Զըլլայ թէ մայրիկս  
ըլլայ:

Աղաւենիկ. — Գուրս փախչինք:

Շոշանիկ. — Շնուա ըրէ, Վարդենիկ, շնուա:

Վարդենիկ. — Այո՛, այո՛. (նամակը վար կը  
դնէ), կրնայ մայրիկս մեզի սրբողիլ... Շնուա  
շնուա, փախչինք. (Գուրս կը վազիկ):

### ՏԵՍԻԼ, ԺԶ.

Գոհար, Նազենիկ և Կատարինե

Գոհար. — Բացակայութեանս ժամանակ տու-  
նը եկող մ'եղան:

Կատարինե. — Այո՛, ազնուափայլ իշխանուհի.  
Վարդենիկ օրիորդիկին հետ եկաւ Նարպէյ  
իշխանուհոյն գուստը և եղօր աղջիկը:  
Նազենիկ. — Ի՞նչպէս, այսչափ շնուա դարձան  
զպրոցէն:

Կատարինե. — Արձակուրդ տրուեր է վարժու-  
հինին հիւանդ ըլլալուն համար: — (ինքեւ-  
իրեն) Ո՛հ, ալ ուրիշ եկողի անուն չեմ տար:

Գոհար. — Կը ցաւիմ:

Կատարինե. — Իրաւունք ունիք, ազնուափայլ  
իշխանուհի, եկողները տան մէջ զլիացաւու-  
թիւն տալէ զան՝ ուրիշ բան չեն:

Գոհար. — Տիմար. անոնց գալուն համար չէ  
որ կը ցաւիմ, այլ վարժուհին հիւանդ ըլ-  
լալուն համար... ապուշ:

Կատարինե. — Այո՛, ազնուափայլ իշխանուհի  
... (ինքեւիրեն) ինքն ըսածս չի հասկընար,  
ինծի կը նեղանայ:

Նազենիկ. — Ուրիշ մարդ չեկան:

Կատարինե (մասձերավ). — Ո՛հ, այո՛. թղթա-  
տան ծառան այդ նամակը բերաւ:

Գոհար. — Ապասին, ապուշ... և ինծի չե՞ս  
իմացըներ:

Կատարինե. — Ազնուափայլ իշխանուհի, գուք  
ինծի չհարցուցիք:

Գոհար. — Ո՛հ, քեզի պէս տխմարին հետ մեծ  
համբերութիւն կ'ուղէ:

Կատարինե. — Այո՛, ազնուափայլ իշխանուհի։ Նազենիկ (նամակը ձեռքի առներով)։ — Ի՞նչ կը տեսնեմ... նամակը բացուեր է (բարկուրեամբ)։

Կատարինե. — Լաւ նայեցէք, կարելի բան չէ։ Գոնար. — Ի՞նչպէս թէ չէ. աչք չունի՞ս. այս պէս ընդունեցար նամակաբերէն (արդողած)։

Կատարինե (վախով). — Ես ի՞նչ գիտնամ։

Նազենիկ. — Ուրիշ մէկը այս բանս ըրած չի կրնար ըլլալ՝ բայց եթէ Սանդուխս օրիորդը։ Գոնար. — Ի ճարկէ, ուրիշ ո՞վ կրնայ ըրած ըլլալ։

Կատարինե. — Ոչ, ազնուափայլ իշխանուհի։ Մանաւանդ թէ ես իրմէն շատ ինդքեցի որ բանայ, բայց ինքը բացարձակապէս չուզեց։ Գոնար. — Զի՞ս ալ քեզի պէս ապուշ կը կարծեա՛ որ ըսածիդ ճաւատամ։ չէ՛, ալ քեզի չեմ ճաւատար. երկուքնիդ միաբաներ էք, և զուն աղուէս մ'ես՝ որ զիս խարել կ'ուզես. (սասարիկ բարիկացած) բայց գիտցիր որ ալ բաւական է. այս վայրկենէս սկսած՝ վարնուած ես այս տնէս... իսկ միւս կեղծաւորն ալ ինծմէն իր մասը պիտի լսէ... այո՛, ինչպէս որ պէտք է զինքը վերէն վար պիտի լուամ... (կը մեկնի կատարարեամբ)։

Կատարինե. — Ազնուաշուք օրիորդ, ձեզմէ կը ինդքեմ, ինծի ճամար բարեխօս եղէք. կ'երդնում որ ոչ ես և ոչ Սանդուխս օրիորդը յանցանք չունինք... Նամակը դժբախտութեամբ մը բացուած պիտի ըլլայ...։

Նազենիկ. — Դժբախտութիւնն է տանը մէջ մկներ, օձեր և իժեր ունենալնիս... (բարկուրեամբ) բայց շուտով դարմանը պիտի ընենք. (կը մեկնի)։

Կատարինե (միայնակ). — Ի՞նչ տգեղ բառեր...։

մուկ, օձ, իժ... ամօ՛թ, ամօ՛թ... Ալ չեն գիտեր բերներնէն ի՞նչ դուրս տան... չեն գիտեր ինչ հնարեն... Լաւ որ ես կ'երթամ կը հեռանամ, ալ երեսնին չեմ տեսներ... (կոչ լայ) իրենք են իժերը և թունանը իժեր... Բայց ինծի նման մէկը պիտի չզտնեն, չէ, նոյն իսկ թէ որ գիտակներով փնտուելու ելլեն ... (կը մեկնի, և դուրսէն դեռ ձայնել կը շարունակուի) թէ որ մոնետիկով ալ փնտոեն՝ չէ՝ պիտի չզտնեն կ'ըսեմ, պիտի չզտնեն... (Վարագոյրը կը փակուի)։

---

## ԱՐԱՐՈՒԱԾ ԵՐԿՐՈՐԴ

---

ՏԵՍԻԼ Ա.

Սանդղուխտ և կատարին:

**Սանդղուխտ.** — Ներողամիտ եղիր, սիրելի կատարինէ. Աստուած պիտի օգնէ քեզի:

**Կատարինէ.** — Յայտնի է թէ պիտի օգնէ. անմեղ եմ ես և պատառ մը հաց ինձի պիտի չըպակսի:

**Սանդղուխտ.** — Ուրեմն ալ մի ցաւիր:

**Կատարինէ.** — Իմ վրաս չեմ ցաւիր, այլ քու վրագ՝ որ այսքան վշտերու մէջ պաշարուած պիտի ապրիս:

**Սանդղուխտ.** — Վիշտերը կը զօրացընեն առաքինութիւնը. հանդարտութիւնը հոգին խաղաղութեան մէջ կը պահէ, խովութիւնը կ'աւելէնձէ... Այս երկրիս վրայ ամէն մարդ վըշտակելու համար ստեղծուած է...

**Կատարինէ.** — Բայց գէթ բան մը բերանդ գիր... և ոչ իսկ կերակուրի կանեցին գքեզ:

**Սանդղուխտ.** — Ուտելու կամք չունեցայ:

**Կատարինէ.** — Կերակուրի տեղ թոյն խցուցին քեզի:

**Սանդղուխտ.** — Համբերութիւն:

**Կատարինէ.** — Բայց զուն այդ քու պաղա-

րինութեամբդ իմ համբերութիւնս կը փախցընեմ... ինչ լսեմ. արձան մ'ալ ըլլայի այդքան չէր կարելի համբերել... Զքեզ կ'նախատեն, կը չարչըրկեն, քեզի կը հրամայեն՝ իբրև թէ գերինին ըլլաս, իսկ զուն լուռ մունչ կը կենաս՝ իբրեւ թէ լեզու չունենայիր, և յամառ յարատեւութեամբ կը նեղուիս և կը կրես:

**Սանդղուխտ.** — Դժբախտութեանց մէջ պէտք է յարատի համբերութիւն ունենալ: Ծաղրական բան մ'է հանգիստ վիճակի մէջ համբերութիւն ցուցնելը: Թէ որ ես ալ մայր մ'ունենայի՝ զուցի ցաւի և դժբախտութեան գաղափար անգամ չունենայի, և հետեւաբար ինքզինքս հանգարու բռնելու մէջ բնաւ արդիւնք մը պիտի չունենայի: Բայց չիմայ Աստուած միայն ինչծի օգնական և միխթարիչ ունիմ, և վայ ինչծի թէ որ կամաւոր նեղութեամբ մը անհամբերութիւն ցոյց տալով՝ Աստուածոյ չնորհքն զրկուիմ:

**Կատարինէ.** — Ըսածներդ շատ բարի խօսքեր են... բայց գեն անօթի մնացեր ես ... ևսէ ինչ պիտի ըսեմ. բայց կ'աղաչեմ չվշտանաս խօսքս... Դուն ինձի չնորհք մը պիտի ընես ... (իմաստով):

**Սանդղուխտ.** — Յօժարութեամբ:

**Կատարինէ.** — Իմ կերակուրիս մասէն՝ բաժին մը քեզի համար պահէր եմ:

**Սանդղուխտ (յուշուած).** — Ազնուասի՞րս կատարինէ:

**Կատարինէ.** — Ուրեմն կ'աղաչեմ որ ուտես. զիտեմ որ քեզի արժանաւոր բան մը չէ ... բայց այնուութեամբդ ընդունէ... եկուր:

**Սանդղուխտ.** — Հիմայ չէ, աւելի ուշ:

**Կատարինէ (տիարուրեամբ).** — Աւելի ուշ՝ ես

հոս պիտի չըլլամ, պէտք է մեկնիմ հեռանամ  
այս անէս:

**Սանդուխտ.** — Ո՞չ, ո՞չ, պիտի չերթաս. ես յոյս  
ունիմ որ քու անմեղութիւնդ մէջտեղ պիտի  
ելլէ:

**Կատարինէ.** — Ի՞նչ կերպով կը յուսաս որ  
մէջտեղ ելլէ. ով մեր զատը պիտի պաշտպանէ.  
Երգուքնիս ալ անզօր ինքնուկներ ենք, և  
խեղճուկները ճանճերու նման են, ամենէն կը  
հալածուին:

**Սանդուխտ.** — Ասուուծոյ միջոցներ չեն պակ-  
սիր...

### ՏԵՍԻԼ Բ.

**Վարդենիկ,** Աղաւենիկ, Շոշանիկ և Առաջիններն  
Վարդենիկ. — Ի՞նչ ունիս, սիրելի Սանդուխտ,  
ի՞նչպէս ես:

**Սանդուխտ.** — Բան չունիմ, Վարդենիկ, շատ  
աղէկ եմ:

**Վարդենիկ.** — Ուրեմն ինչո՞ւ սեղանի չեկար:  
**Կատարինէ** (զայրագին). — Ուրովհետեւ զինքը  
չկանչեցին:

**Սանդուխտ.** — Կատարինէ:

**Աղաւենիկ.** — Կը ցաւիմ թէ որ իմ ներկայու-  
թիւնս եղած ըլլայ պատճառը:

**Սանդուխտ** (զգուելով զինքը). — Զէ, սիրունիկ.  
կարելի՞ բան է:

**Վարդենիկ.** — Նազենիկն ըստ ինձի թէ ինք-  
զինքդ լաւ չես զգար:

**Կատարինէ.** — Ի հարկէ, յետ այնքան դառն  
և անիրաւ խօսքեր իրմէն լսելու...

**Սանդուխտ** (խսախէ). — Պիտի լոե՞ս թէ չէ:  
Կատարինէ. — Զէ, կ'ուզեմ գէթ սիրու զո-  
վացնել:

**Շոշանիկ** (Վարդենիկին). — Հիմայ կը հասկը-  
նամ թէ ինչո՞ւ համար մայրիկդ զայրացած  
էք:

**Կատարինէ.** — Պէտք էր իր զայրոյթն այն  
վայրկենին տեսնէիր՝ երբոր զիս անէն վորն-  
ուեց:

**Վարդենիկ.** — Վորստեց, ի՞նչ պատճառաւ:

**Կատարինէ.** — Ոչինչ պատճառաւ մը:

**Աղաւենիկ.** — Ոչինչ պատճառով բան չէ կարե-  
լի:

**Կատարինէ.** — Գրեթէ ոչինչ պատճառաւ . . .  
պատռուած նամակի մը համար:

**Վարդենիկ** (Յայելով Աղաւենիկին). — Պատռուած  
նամակի մը:

**Սանդուխտ.** — Այո՛, որ բացուած գտնուեր է . . .  
**Շոշանիկ.** — Արդեօք այն նամակը՝ որ հոս այս  
սեղանիկն վրան էք:

**Կատարինէ.** — Ճիշտ այն նամակը:

**Վարդենիկ.** — Ես եղայ զայն բացողը:

**Սանդուխտ.** — Գո՞ւն:

**Աղաւենիկ.** — Այո՛, ինքը. կ'ուզէր իմանալ թէ  
արդեօք հօրմէ՞ն եկած էք:

**Շոշանիկ.** — Եւ ես խորհուրդ տուի բանալու:

**Կատարինէ** (զրգուռած). — Եւ այդ բանը ծա-  
ծովկ կը պահէք... Մեղք է այդ, տղաք, գոր-  
ծածնիդ ծանր մեղք է:

**Վարդենիկ.** — Ես բան մը չէի զիտեր... (ու-  
րախուրեամբ) Հիմայ շուտ մը մայրիկիս կ'եր-  
թամ, ամէն բան իրեն կը խոստվանիմ: Ու-  
րախ եմ, ալ դուն պիտի չերթաս աօկից, և  
Սանդուխտին ու քու անմեղութիւնդ պիտի  
յայտնուի... Ո՞չ, ի՞նչպէս հանոյք կը զգամ:

Աղաւեհիկ. — Իսկ եթէ մայրիկդ զքեզ պատժէ։  
Շոշանիկ. — Եւ կերակրէ զրկէ՞ զքեզ։  
Վարդեմիկ. — Փոյթ չէ. թէ որ զիս միայն  
պատժէ՝ արժանի եմ. Ես եղայ գէշ զործողը։  
Աղաւեհիկ. — Մենք ալ մասնակցեցանք...  
Շոշանիկ. — Ուրեմն երեքնիս մէկտեղ երթանք  
ներումն ինդրենք, և լսենք թէ զործն ինչ-  
պէս եղաւ։  
Վարդեմիկ. — Երթանք։  
Աղաւեհիկ. — Ներեցէք, շուտով կը դառնանք.  
(աջակողմեան դանեն կը մնի հին)։  
Վարդեմիկ (շեմին վրային). — Ա՛ւ ասկէց վերջ  
ուրիշին նամակը պիտի չբանամ, նոյն իօկ ե-  
թէ զիս անով թագուհի լնել ուզեն. (ի՞րայ  
ընկերներուն ետեն)։

### ՏԵՍԻԼ, Դ.

Սանդուխտ և կատարինն

Կատարինն. — Այս օրհնած տղաք մարդ չեն՝  
սատանայ են... Ամէն բանի մէջ քիթերնին  
պիտի խոթեն, և յետոյ...  
Սանդուխտ. — Եւ յետոյ վերջապէս համոզուե-  
ցա՞ր թէ Աստուած անմեղութիւնը կը պաշտ-  
պանէ։  
Կատարինն. — Լաւագոյն ըրած կ'ըլլար՝ թէ  
որ աւելի շուտ պաշտպանէր...  
Սանդուխտ. — Խենթ ես (ժանրուրեալի) ...  
Այդ կերպով չորսակալ կ'ըլլաս Սատուծմէ։  
Կատարինն. — Խնդրեմ, ներէ, առանց մտա-  
ծելու՝ բերնէս զուրս թառ ըսածս... Ո՛հ, ա-  
հա տիրուհիս կու գայ... Լա՛ւ, հիմայ ա՛ւ ու-

զածիս պէս պիտի խօսիմ... (ընդառաջ երրակ  
ուզելով)։  
Սանդուխտ. — Մանաւանդ թէ հեռանանք աս-  
կէց. (ձևբեկ կը բանե՝ որ չերբայ) ... Թող  
նախ վարդենիկէն լսէ։  
Կատարինն. — Հնար չկայ . . . ճաթելով պի-  
տի մեռնիմ (զայրուրով), և կը մեխմիմ աչ-  
դանեն (կը մեխմի)։

### ՏԵՍԻԼ, Դ.

Զախակողմեան դանեն ներս կը մանեն  
գոհար և Կագենիկ

Կագենիկ. — Հակառակ այնքան բարկացած ըլ-  
լալուր՝ ինծի ուրախ կ'երկիս։  
Գոհար. — Այս նամակը զիս ուրախացուց։  
Կագենիկ. — Ուրեմն աւետի՞ք մը կը պարու-  
նակէ։  
Գոհար. — Այս, և քեզի համար ալ շատ շատ  
հետաքրքրական։  
Կագենիկ. — Ուրեմն ինչո՞ւ ինծի շուտով կար-  
դալու չուուիր։  
Գոհար. — Դեռ ես ալ ամբողջը չկրցայ կար-  
դալ, մաս մը զգացած զայրութէս և մաս մ'ալ  
հարկաւոր եղած պատրաստութիւնը ուսիսնելով  
սեղանին՝ բարձրաստիճան ազգականի մը տը-  
ղոց պատիւ ընելու համար։  
Կագենիկ. — Ուրեմն շուտ, շուտ, կարդա։  
Գոհար (կը կարդայ). — «Սիրելիդ իմ գոհար.  
Աւեւորական ամենածանր զբաղումներ ար-  
գելք եղան անցեալ շաբաթ զրելու քեզի. բայց  
անոր պակասը լեցընել կ'ուզեմ այս անգա-

մուան ուալիք աւետիքովս : Մեր Նազենիկին  
բախտը ապահովուած է»:  
Նազենիկ (որուախութեամբ). — Ապահովուած...  
ի՞նչպէս, ի՞նչպէս, առաջ տար:  
Գոնար (կը կարդայ) . — «Մօրաքեռորդիս՝ Լու-  
սինեան Խշանուհին Փօիս վերագրածաւ ի-  
րեն ըրած ճամբորգութիւններէն՝ առաջինէն  
աւելի ցաւազին վիճակի մէջ՝ Որդւոյն մահը  
իր սրտին մէջ այնպիսի պարապ մը թողու-  
ցեր է՝ որ բնաւ միսիթարութիւն մը չի կրնար  
զայն լեցլուել. բայց կարծես թէ որդւոյն ար-  
ժանաւոր ատարկայ մը սիրելու պէտքը կը  
զգայ և կը փնտոէ: Ես ջանացի իրեն սիրելի  
ընել մեր Նազենիկը, և կրնամ ըսել թէ ապա-  
հով եմ յաջողած ըլլալուս»:  
Նազենիկ. — Կեցցե՞ս, ազնիւ հայրիկ. առաջ  
տար, խնդրեմ:  
Գոնար (կը կարդայ) . — «Խշանուհին որոշած  
ըլլալով գէպ ի կարին գալու՝ զծեց տեսնելու  
համար, առաջուց ինժմէն արտօնութիւն ու-  
զեց՝ իմ աղջկներէն մէկը իրեն որդեզիր ը-  
նելու: Ես ամենայն ուրախութեամբ ընդու-  
նեցայ առաջարկը, և օրէնքի պահանջած ա-  
մէն պայմաններով դաշնորութիւնը ստորա-  
գրեցի»: — Ո՞հ, ի՞նչ մեծ բախտ է քեզի,  
զաւակս, ինչպիսի երջանկութիւն պիտի ու-  
նենաս. գուն իրեն բոլոր հարսանութեանց ժա-  
ռանգ պիտի ըլլաս, և զիտես թէ ամբաւ հա-  
րսանութիւն ունի՛ իր մեռած էրկանէն և հօ-  
րենական տնէն ալ իրեն բաժին ինկած:

Նազենիկ (տիրութեամբ). — Բայց դեռ ինձի  
համար միայն բացարձակ հաւանութիւնը  
տուած չէ:

Գոնար. — Մտիկ ըրէ մնացածը. (կը կարդայ) .  
«Բայց ապահով եմ որ Նազենիկը պիտի ըն-

արէ որդեզիր ընելու. որովհետեւ իրեն առա-  
քինութեանց վրայ խօսեցայ Խշանուհիւոյն  
հետ. ցոյց տուի ինձի զրկած ձեռագործները,  
նամակները, և շատ զոհ մնաց: Բայց Խշա-  
նուհոյն սրտին ամենէն աւելի ազգեցութիւն  
գործեց Որդիական-սիրոյ պատկերը, որուն  
վրայ զմայլեցաւ (Նազենիկ կ'այլայի), և ու-  
րուն մէջ հաւասարապէս փայլած տեսաւ թէ  
վրձինի ճարտարապէտիւոնը և թէ՝ միանգամայն  
վրձինը շարժող զգացմունքը»... (զարմացած)  
ի՞նչ կը նշանակեն այս խօսքերը... Գոյնդ կը  
նետէ՞ն գուն... գուն կը դողմաս...  
Նազենիկ. — Մայր իմ, ներէ ինձի...  
Գոնար. — Վայ զինուս... այս ի՞նչ բան է որ  
կ'իմանամ... Ուրեմն գուն կարող եղար...  
Նազենիկ. — Այո՛, թշուառ վայրկեան մը զիս  
յանցանքի մէջ ձգեց ... Նախանձելով Սան-  
դուխտի գեղեցիկ նկարին վրայ՝ ուզեցի իրեն  
արդինքն իրմէն յափշտակել. իրեն գրած նա-  
մակը պահեցի, չլրկեցի, և հօրս սէրն իմ վը-  
րաս շարժելու համար...  
Գոնար (սաստիկ հաւոված). — Ինքինքդ պատ-  
կերին հեղինա՞կ ըրեք:  
Նազենիկ. — Ներէ, կ'աղածեմ:  
Գոնար. — Թջուառական... ի՞նչ օգուտ քեզի  
իմ ներովամութենէս... Վերջապէս նենազ-  
ւոր բնաւորութիւնդ բոլորովին դուրս ելաւ...  
Սանդուխտ արդէն նամակը կարդալով՝ իմա-  
ցեր է... Գուցէ Երկինք իրեն ազգեր են այս  
նամակը բանալու... Խշանուհին հասած չհա-  
սած՝ պիտի իմանայ իրմէն անցած դարձածը,  
և ի՞նչ զաղափար պիտի կազմէ քու բարոյա-  
կանիդ վրայ, քու վարդուբարդիդ և սկզբունք-  
ներուդ վրայ... Կարելի՞ բան է որ քեզի նը-  
ման ատիրատ մը իրեն որդեզիր ընել ուզէ...  
Կարելի՞ բան է...

## ՏԵՍԻԼ Ե.

Վարդենիկ, Աղաւենիկ, Շոշանիկ և  
Առաջիններն

Վարդենիկ. — Ո՞չ, վերջապէս գտայ զքեզ,  
մայրիկ:

Գոռար. — Վարդենիկ, մէկդի գնա հեռացիր,  
զիս հանդարա ձգէ, այս վայրկենիս քեզի հետ  
զբաղելու ժամանակ չունիմ...

Վարդենիկ. — Ո՞չ, հիմայ պէտք է լսէք ըսե-  
լիքս:

Աղաւենիկ. — Ըսելիքը ծանր խնդրոյ մը կը վե-  
րաբերի:

Շոշանիկ. — Այո, տիկին, ամենակարեսոր նիւթ  
մ'է:

Նազենիկ (իմքնիրեն խռոված). — Արդեօք ի՞նչ  
պիտի ըլլայ:

Գոռար. — Ըսէ ուրեմն, ի՞նչ կ'ուզես:

Վարդենիկ. — Ըսել կ'ուզեմ որ անիրաւ տեղ  
Սանդուխտին սրգողեր ես, մայրիկ, այն նաշ-  
մակը բացողն ես եղայ:

Նազենիկ (որդախտորեամբ). — Ի՞նչպէս, ի՞նչ-  
պէս:

Աղաւենիկ. — Այո, տիկին, մինք երեքնիս ե-  
ղանք:

Շոշանիկ. — Մենք Վարդենիկին խորհուրդ  
տուիմք բանալու:

Վարդենիկ. — Տեսնել կ'ուզէի միայն թէ ար-  
դեօք հօրմէ՞ս եկած էք:

Գոռար (մահացած). — Ո՞չ, ի՞նչ բան կը լսեմ  
... ի՞նչ է ըսածնիդ...

Աղաւենիկ. — Ճշմարտութիւնը, տիկին . բայց  
գիտցէք որ Վարդենիկ բան չկարգաց:

Շոշանիկ. — Դուք վրայ հասաք, և մինք նա-  
մակը հօն ձգեցինք փախանք:

Վարդենիկ. — Վախնալով որ չըլլայ թէ մեզի  
սրգողիք: Բայց հիմայ կը տեսնեմ թէ առանց

ուզելուս՝ որչափ չարեաց պատճառ եղայ ...  
թէ որ զիս պատճել կ'ուզես, մայրիկ, ահա-  
ւասիկ պատրաստ եմ. (ծունը կը դնէ). բայց  
կը խնդրեմ որ Սանդուխտին հետ հաշոտիս:

Գոռար. — Այո, այո, սիրելի գառնուկս. այս  
ըրած խոստովանութիւնդ ամենածանը վշտէ  
մը ճնշուած հոգիս կը թեթևցնէ. (կը զրիկ  
զինըը) ... Ախ, որքան ճշմարիտ է որ մարդու  
ցանածը կը քաղէ ... (Նազենիկին յառնելով)

Տես, ինչպիսի աննենք և պարզամիտ զգաց-  
մոնք այս փոքրիկ անմեղութիւն սրտին մէջ...

Ով դաստիարակութիւն, սրբազն դաստիա-  
րակութիւն, ահաւասիկ այս գառնուկիս վը-  
րայ քու յալթանակդ ... Ախ, երանի թէ ես  
ալ կրցած ըլլայի ...

Նազենիկ (խօսըլ կ'որելով). — Աստուծն սի-  
րուն, մայր իմ. (նշան կ'ունի որ լսէ):

Գոռար. — Գնա, Վարդենիկ, գնա, վազէ, մը-  
խիթարէ թշուառ Սանդուխտը, պատճէ՛ իրեն  
իմ ունեցած զջուռմօ, իմ սրտիս խայթերը՝  
զինքը այսքան վշտացնելուս համար... խնդրէ  
որ ներէ ինծի... Մի թողուր որ կատարինէն  
ալ մեկնի հեռանայ... լոեղձը, անիրաւ տեղ  
այնքան նախատեցի:

Վարդենիկ. — Այո, այո... հիմայ զոհ եմ:  
Աղաւենիկ. — Ես ալ նոյնպէս:

Շոշանիկ. — Երթանք ուրեմն, երթանք. (դուրս  
կ'ելլեմ):

## ՏԵՍԻԼ. Զ.

Գոհար և Նազենիկ

Գոհար. — Ժիմէս ասկէց վերջ՝ թէ գեռ քաշութիւնը ունիս, ժիմէս որ ես անիրաւ վարժունք մը չեմ ունեցած այն ազնիւ խեղճ Սանդուխտին դէմ, քեզի նկատմամբ ունեցած յանցաւոր ներողամոռութեամբ։

Նազենիկ. — Անզգամ մէկը պիտի ըլլայի՛ ժըխտել կարենալու համար : Ըրած յանցանքս, այն, շատ ծանր է . բայց ասկէց վերջ ինքնինքս ուղղելու համար ամէն շանք ի գործ պիտի զնեմ, որպէս զի ես ալ առաքինութեան ընթացք մը սկսիմ . . . բայց ներկայիս . . . թէ որ չես ուզեր որ ամօթէս գետինն անցնիմ . . . (իր լու առանց շարունակելու բաշուրիւն ունենալու)։

Գոհար. — Ի՞նչ կ'ուզես որ ընեմ :

Նազենիկ. — Սանդուխտը նամակը կարդացած ըլլալով՝ անցած զարձածէն տեղեկութիւն չունի, և եթէ դուն ալ լուել ուզես . . .

Գոհար. — Այս է ուրեմն առաքինութեան ընթացքն սկսիլ սկելու . . . Կ'ուզես զիս ալ քուն նենգութեանդ մեղսակից մ'ընել (զայրույրով)։

Նազենիկ. — Ասուած ըընէ որ այդպէս բան մ'ուզեմ . . . Ես ինքս կրնամ անկեղծութեամբ ըրած անիրաւութիւնս յայտնել իրեն. ներումն ուզել, սիրու շարժել, և ինուրել որ վիճակիս վրայ գթայ . . . Այնքան բարի և եղբայրակը սիրու մ'ունի . . .

Գոհար. — Հիմայ որ զինքը քու նպատակիդ

կ'ուզես ծառայեցնել՝ բարի և առաքինի կ'անուաննես :

Նազենիկ. — Առաջ ալ խղճմտանքիս մէջ զինքը միշտ այդպէս ճանչցած էի, բայց նախանձը, որ ցած հոգիներու հիւանդութիւնն է, կը զրգուէր զիս զինքը մահացընելու:

Գոհար. — Հիմայ ալ նմանապէս նախանձն է՝ որ զքեզ կ'ուսէ . . . Գուն չես կրնար համակամիլ որ ինքը իրեն համար պատրաստուած բախտառութեան հասնի . . . կեղծ զղջումով մ'իրմէն զանիկայ յափշտակել կ'ուզես . . .

Նազենիկ. — Բայց ինքը արդէն բաւական հարուստ օժիտ մ'ունի . . . իսկ ես բնաւ օժիտ չունիմ . . . բախտը ինծի ծիծաղիլ կ'ուզէ . . . և մայր մը . . . մայր մը զիս անկէց կ'ուզէ զրուկել . . . Ուրեմն զոհ չես ունեցած զղջումով, զոհ չես թափած արցունքներով . . . (կոչ լայ) մահու կ'ուզես տեսնել :

Գոհար (սիրու շարժած). — Նազենիկ :

Նազենիկ. — Այս հարուստին պիտի չկրնամ զիմանալ, ամօթն ու խայտառակութիւնը զիս դէպ ի զերեզման պիտի քաշեն (հեծիտանը բով)։

Գոհար. — Այերամիտ զաւակ, ինչո՞ւ այդպիսի տփուր պատկերներով մայրական սիրուս կտոր կտոր ընել կ'ուզես . . . Կ'ուզես զարձեալ իմ տկարութենէս օգտուիլ . . . զարձեալ զիս յանցաւոր կ'ուզես ընել . . .

Նազենիկ. — Ո՛չ, մայր իմ, այդպիսի շար մը տածութիւն մը չունիմ . . . Գու առաքինութիւնդ՝ իմ վրաս ունեցած սիրոյդ հաւասար սիրելի է ինծի: Ուրիշ բան չեմ ինուրեր քեզմէ՝ բայց միայն յայտնես ամէն բան Սանդուխտը քրոջս: Քեզի կը յանձնեմ որ զիս իրեն հետ հաշուեցընես, ես լոռութեամբ պիտի

Գրդր. Թատր. 9.

համակամիմ զլուխս գալիք թշուառութեան,  
և յօժարութեամբ պիտի կատարեմ ինչ քա-  
ռութիւն որ ինծմէն պահանջուի:

Գոհար. — Դուն չափազանց վստահութիւն ու-  
նիս Սանդուխտին բարի սրտին վրայ... Լաւ  
ուրեմն, պիտի խօսիմ հետոր, բայց առանց  
ընաւ ինքզինքս արդարացնելու ցածութիւնն  
ի գործ գնելու... Թող տեսնէ նա սիրու ինչ-  
պէս որ է... թող իմանայ քու գործած բոլոր  
անիրաւութիւններդ ու անկէց յետոյ թող  
ինքն որոշէ. (իր մէկին):

### ՏԵՍԻԼ. Է.

Կագենիկ միայնակ

Կագենիկ. — Սրուիս մէջ յոյսը կը սկսի ար-  
ծարծիլ. Էս Սանդուխտի վեհանձնութեան վը-  
րայ վստահ եմ, չեմ տարակուսիր որ այդ  
բարիքն ինծի պիտի ընէ... Ան, թէ որ մէյ-  
մ'ազատիմ այս վստանգէս՝ կ'ուզեմ ինքզինքս  
բոլորովին փոխէլ... Պիտի վորնում սրտէս  
նախանձն ու նենգաւոր հնարքները. ամէն բա-  
նէ վեր անկեղծութիւնը պիտի սիրեմ. ինքզինքս  
արժանաւոր պիտի ընեմ այն բախտին՝ որուն  
կ'ուզէ հասցընել զիս Խշանուհին... Ոյն,  
վճռեցի...

### ՏԵՍԻԼ. Է.

Խշանուհին, Լուսիկ և Կագենիկ

Խշանուհի (դուրսէն). — Ներելի՛ է մտնել:  
Կագենիկ. — Հրամեցէք...  
Լուսիկ. — Յարգանքներս... օրիորդ... (ձեզ-  
ևսկան շարժուածքով):  
Կագենիկ. — Ո՞հ, Լուսիկ... դուն հո՞ս:  
Լուսիկ. — Պիտի չզայի... բայց Խշանուհին  
սովորեց զիս:  
Կագենիկ. — Դո՞ւք... Խշանուհին... (զար-  
մանը բով):  
Խշանուհի. — Հրամեր ես, Լուսինեան Խշա-  
նուհին:  
Կագենիկ. — Իմ սիրելի, իմ բարի հօրա-  
քո՞րս... Ո՞հ, ինչպիսի ուրախութիւն...  
(ինքիրեն) բայց շատ շուտ հասաւ:  
Խշանուհի. — Եթէ չեմ սիրալիր՝ դուն պիտի  
ուլաս եղբօրս աղջիկը...  
Կագենիկ. — Կագենիկ, ձեր եղբօրդուսարը:  
Խշանուհի. — Ողջագործուե՛ ուրեմն ինծի հետ:  
Կագենիկ. — Բոլոր սրտով. (իր գրկախառնին)  
... (ինքիրեն) Լամ սկսանք:  
Լուսիկ. — Հիմայ ի՞նչպէս կ'երեւայ... Տիկի՞ն  
մ'է ուրեմն թէ ոչ... Հիմայ կարծեմ մայրդ  
ալ պիտի հաւատայ:  
Կագենիկ. — Անտարակոյս... Ներեցէք որ եր-  
թամ իմաց տամ... (երբաղ ուզելով):  
Խշանուհի. — Դուն կեցիր... Այդ շնորհքը  
Լուսիկն ինծի պիտի ընէ. այնպէս չէ՞:  
Լուսիկ. — Զեզի համար ինչ որ ուզէք սիրով  
կ'ընեմ:

Խշանունի. — Ասով կրնաս նաև վարդենիկ ընկերիդ հետ ալ տեսակցիլ և զուարձանալ։ Նազենիկ. — Իրեն հետ են նաև Ազանիկն ու Շուշանիկը։

Լուսիկ. — Ազանիկը բարձրաստիճան իշխանի մը թռոն է, Շուշանիկն իշխանի աղջիկ է, անոնք ուրիշ խմորէ շաղուած են (առ Նազենիկ՝ և Տեղաքարար)։ Ես քիչ մը դեղեր կը հոտիմ, (իր մեկնի)։

Նազենիկ (ինքնիրեն). — Ինչպիսի լրբութիւն։ Խշանունի (ինքնիրեն). — Լուսիկ քարը տեղը դնել գիտէ, առանց քաշուելու։

### ՏԵՍԻԼ, Թ.

Խշանունի և Նազենիկ

Նազենիկ. — Խնդրեմ հրամեցէք նստելու։ Խշանունի. — Գուն ալ նստէ, հաճոյք կ'ըզգ զամ թռոնիկի մը հետ խօսակցելու՝ զոր առջին անգամ կը ճանչնամ։

Նազենիկ. — Այժ բանն ինձ համար հաճոյք է, (իր նստին)։

Խշանունի. — Տնէն զուրս ելեր էիք, այնպէս չէ։

Նազենիկ. — Ի՞նչպէս իմացաք։

Խշանունի. — Հազուած զգեստներուդ ճոխութիւն ցոյց կու տայ։

Նազենիկ. — Ճոխութիւն (զրերէ արհամարհանքով)...

Խշանունին. — Մայրդ պէտք չէ թոյլ տայ քեզ՝ հասակիդ անպատշան շոայլութիւն մը։

Նազենիկ. — Գիտէ՞ք թէ տասնընդինդ տարեկան

եմ... Բաց ասկէց՝ ազնուականի մը զաւակն եմ, և պատշաճ է որ հօրս ասուիձանին պատիւը պահեմ։

Խշանունի. — Զօր մը պատիւը աւելի կը պահուի չափաւորութեամբ, համեստութեամբ, որպիական պարտքերու զործագրութեամբ... Նազենիկ. — Այդ բաներուն մէջ բնաւ պակսած չեմ. պէտք էր որ հայրս ձեզի տեղեկութիւն տուած ըլլար թէ ինչպէս...»

Խշանունի. — Տեղեկութիւններ տուաւ... Նազենիկ. — Ամէն հանդիսաւոր պարագայի մէջ՝ միհաւ ձեռագործներս նմոյշներ դրկեր եմ՝ իրեն։

Խշանունի (բաւերուն հշանաւոր հնչմունքով մը). — Որոնք իրաւոցնէ պատիւ կը բերեն զանոնք գործող ձեռքին։

Նազենիկ (ինոր հակառակ հարժմունք կը ցոյցնէ, և ինքիրեն կ'ըսէ). — Եղոնկ ինձ։ Խշանունի. — Պատկերահանութեամբ ալ կը զբաղի՛ այնպէս չէ։

Նազենիկ (շիրոքած). — Փիչ մը... առանց ճարտարութիւն մ'ունենալու... Խշանունի. — Ընդհակուակն ինծի կ'երենայ թէ յատուկ հանճար մ'ունիս։ Նազենիկ. — Մահացընէլ զիս կ'ուզէք... (ինքիրեն) ինչպիսի վիշտ։

Խշանունի. — Մահացընէլ զքեզ... Հայրդ ցըցոց ինծի քու նկարած Որդիական-Ակրդ... և շխոակ կ'ըսեմ՝ սրանչացայ թէ զոյներու գեղեցիկ խանոսւրգին, թէ զզացմանց փափկութեան և թէ դէմքերուն նրբութեան վըրայ։

Նազենիկ (տժգունուրեամբ). — Իսկ ես այդքան հրաշալիք չեմ նկատած այն նկարիս մէջ։ Խշանունի (հշանաւոր ձայնով). — Համեստու-

Թիւնն է՝ որ այդպիսի գատաստան մ'ընել կու տայ քեզի: — ( Խնդիրնե՞ն ) Խնդրինքը կը մատւ նէ՝ առանց անդրադառնալու:

Նազենիկ ( հանդարտուրեալիր ). — Բայց ուրախ եմ որ ձեր ներողամոռութեան արժանացեր եմ: Խշանունի. — Ես անկեղծ կը խօսիմ, և ինչպէս որ ըրած գեղեցիկ մանրանկարդ կը գուվեմ, այսպէս ալ այդքան զարդարանքի ճռութիւնդ կը դատապարտեմ. և քեզի թող ծանր չգայ սասա՞ քանի որ իբրև հօրփորդ գրեկ իրատելու պարաքը կը զգամ:

Նազենիկ. — Շնորհակալ եմ, հօրաքոյր. բայց ըստ թէ իմ աստիճանիս օրիորդ մը պէտք է որ իրեն վայել պատշաճութիւնը պահէ:

Խշանունի. — Ուրեմն Սանդուխտն ալ այդպէս կը զարդարուի:

Նազենիկ ( շինորած ). — Ճշմարիտն ըսելով ... չէ... սակայն...

Խշանունի. — Ես սակայն քեզմէ աւելի միշոցներ ունի. հարուստ օժիտ մ'ունի...

Նազենիկ. — Այո՛, բայց շատ զուարթամոռութիւն չունի... աւելի տիրասէր բնաւրութիւն մ'ունի... Կ'արհամարհէ խօսակցութիւնները, կը փախչի ընկերութիւններէ... միշտ մեռած մայրը կ'ողբայ...

Խշանունի. — Իե՞զ զաւակ, իրաւունք ունի:

Նազենիկ. — Բայց մենք զինքը միսիթարեկէ չենք դադրիր. ամէն տեսակ ուշագրութիւն կ'ընենք իրեն... բայց զնիր տեղ...

Խշանունի. — Հարկ է որ ես ինքս իրեն խօսիմ. կը ցաւիմ որ այդպէս մաղձուր բնաւրութիւն ունի՝ մոլութեան կը տանի... Պէտք է խօսիմ իրեն՝ լուսանոգի մօրը կողմանէ, որ շատ մուերիմ բարեկամս եղած է... Գնա՛, ինձիք քինքը քու հետդ:

Նազենիկ. — Յօժարութեամբ . ( կ'երբայ , կ'դրանի շեմին վրայէն ) Երկինքը կ'ամպուի . մնաք բարով բոլոր յոյսերս:

### ՏԻՍԻԼ, Ժ.

Լուսինեան Խշանունին միայնակ

Խշանունի. — Ահաւասիկ ի բնէ բարի զաւակ մը, որ ուղղութենէ շեղած է՝ մօրը իրեն վրան ունեցած չափազանց գուրզուրանքէն... Հանգարտ և անկեղծ կերպ մը կ'ուզէր կեղծել, բայց սրտին խայթերէն կը խռովէր ...: Գէշ նշան չէ. ըսել է որ սիրաք բոլորովին ապականած չէ, կրնայ շտկուիլ. և ես կը փափաքիմ զինքը իր ախտաւոր հակումներէն ազատելու փառքն ունենալ. յարմար ժամանակին հասեր եմ...

### ՏԻՍԻԼ, ԺԱ.

Խշանունի և Վարդենիկ

Վարդենիկ. — Իրան է ինչ որ Լուսիկն ինծի զուրցեց:

Խշանունի. — Այսի՞նքն:

Վարդենիկ. — Թէ զուր իմ հօրաքոյրս էք, Լուսինեան Խշանունին:

Խշանունի. — Շատ ճշմարիտ:

Վարդենիկ. — Կեցցէ՛ք ուրեմն. թող տուէք որ ձեռքերնիդ համբուրեմ:

Խշանունի. — Սանաւանդ թէ պաշիկ մը:  
Վարդենիկ. — Ի՞նչպէս որ կը հաճիք:  
Խշանունի. (կը գրկէ և կը համբուրէ). — Թէ  
որ չեմ սխալիր՝ անոնդ...  
Վարդենիկ. — Վարդենիկ է, և գիտէ՞ք թէ որ-  
չափ կը սիրեմ զծեզ:  
Խշանունի. — Ի՞նչպէս, առանց զիս ճանչցած  
ըլլալուգ:  
Վարդենիկ. — Ո՞հ, գիտեմ թէ ո՞չչափ բարի,  
ո՞չչափ գթասիրտ էք. ինձմէ մնձ քոյրս Սան-  
գուխտն ինծի ըսած է, ինքը միշտ խօսած է  
ինծի ձեր վրայօք, և ամէն օր մէկտեղ աղօթք  
ըսած ենք ձեր կեանքին համար:  
Խշանունի (յուզուած). — Իրաւ կ'ըսես:  
Վարդենիկ. — Իրաւ կ'ըսեմ. ո՞հ, ես երբեք  
սուս չեմ խօսիր. Սանգուխտն ինծի սովորե-  
ցուցեր է որ սուս ըսկը մինչը է, ուստի կ'ու-  
զէ որ միշտ ճշմարիտ խօսիմ:  
Խշանունի. — Իսկ դուն ըսածին կը հնազան-  
գի՞ս:  
Վարդենիկ. — Ի հարկէ:  
Խշանունի. — Սանգուխտը բարի՞ օրիորդ մ'է:  
Վարդենիկ. — Զէք կրնար երկակյել թէ ո՞չ-  
չափ բարի է. միշտ կ'աշխատի, բնաւ տնէն  
դուրս չ'ելլեր. իմ դասերս ըսել կու տայ ին-  
ծի, ինծի բրիստոնեական կը սովորեցնէ, և  
աշնչափ դեռ ուրիշ զեղեցիկ բաներ կ'ընէ. և  
անոր համար ես զինքը սրտանց կը սիրեմ:  
Խշանունի. — Կագենիկն ալ զինքը կը սիրէ՞:  
Վարդենիկ (զիսովը նշան կ'ընե՛ ու):  
Խշանունի. — Բայց ինչո՞ւ համար չի սիրեք:  
Վարդենիկ. — Կ'ըսէի ձեզի, բայց կը վախեմ  
որ մայրիկս տհաճի...  
Խշանունի. — Լաւ կը մտածես. խոհեմ տղաք  
պէտք է միշտ զգուշանան մօրերնուն տհա-  
ճութիւն պատճառելէ:

Վարդենիկ. — Այո՛, տիկին ... բայց ես շատ  
կը վշտանամ... խեղճը... իրեն երբեք մար-  
դու առջեւ երկնալու հագուստ մը չեն շիներ,  
երբեք նորելուք զլխարկ մը չեն զներ իրեն,  
կամ մազերուն համար զեղեցիկ սանար մը.  
Երբեք զինքը չեն տանիր շրջագայութեան կամ  
պարահանդէսի... Այնպիսի կերպով հետո կը  
վարուին՝ որ բարկութիւնս կու զայ... Ամէն  
բան, ամէն բան Կագենիկին համար, իսկ Սան-  
գուխտին ոչինչն:  
Խշանունի. — Սանգուխտը չի՞ գանգատիր:  
Վարդենիկ. — Եւ ոչ իսկ երազին մէջ... Թէ  
որ զինքը ծեծելու ալ ըլլան՝ բերանը չի բա-  
նար:  
Խշանունի (ինքնիրեն, յուզուած). — Ի՞նչպէս  
ձշմարտութիւնն երևան կ'ելլէ անմերտութեան  
բերնով:  
Վարդենիկ (աղաջական, ցած ձայնով). — Բայց  
ինգրեմ, ինձմէ լսած ըլլալնիդ մի՛ յայտնէք:  
Երբեմն այնքան բարկութիւնս կը շարժի՛ որ  
ախորժակիս անգամ կը փախչի կերակուր բե-  
րանս զնելու:  
Խշանունի. — Արիկայ նշան է՝ որ բարի մե-  
նուած սիրտ մ'ունիս:  
Վարդենիկ. — Ճշմարիտը՝ չեմ գիտեր թէ սիրա-  
հնչպէս շինուած է. զանիկայ բնաւ տեսած  
չեմ:  
Խշանունի (ձպտերվ). — Սիրոը չի տեսնուիր,  
սիրելիս, այլ բարի զործերէն կը ճանչցուի:  
Վարդենիկ. — Ի՞նչ կերպով, խոդեմ, եթէ կը  
հաճիք՝ սովորեցնէր ինծի:  
Խշանունի. — Երբոք սիրալիր, երախտազէտ,  
առաքինասէր զգացմունքներով մեր ծոցին մէջ  
կը սկսի սիրոը զարնել...  
Վարդենիկ. — Կը զարնէ՛ կ'ըսէք:

Եշխանուհի. — Այսիւ։  
Վարդենիկ. — Ծոցի մէջ կը զարնէ։  
Եշխանուհի. — Այսիւ, ծոցի մէջ։  
Վարդենիկ. — Հո՞ս (զենելով ձեւքը ստամբոյին վրայ)։  
Եշխանուհի (ժպակելով). — Ո՛չ, սիրառ հո՞ն՝ ձախ կողմու է։  
Վարդենիկ. — Հո՞ս (ձեւքը լի ցոյց տարով կուծքին աշակողմբ)։  
Եշխանուհի. — Զէ՛, չէ՛...  
Վարդենիկ. — Հո՞ս ալ չէ. ուրեմն ուր տեղ է։  
Եշխանուհի (անոր ձեւքը բանած՝ սրտին վրայ տանելով). — Սիրառ այստեղ է։  
Վարդենիկ. — Կեցէք (գնդասնդ մի զգեստին վրային հանելով)։  
Եշխանուհի. — Ի՞նչ կ'ուզես լնել։  
Վարդենիկ. — Կ'ուզեմ նշան զնել՝ որ չմոռնամ. (կը հասատի զեղասեղը սրտին կողմը) ... որպէս զի երբոր բարի գործ մը կատարեմ՝ կարենամ շուտ մը տեսնել թէ սիրառ կը զարնէ։  
Եշխանուհի (գրովանքով գրիելով զինքը). — Ա՛խ, երանի թէ այս հիանալի պարզամտութիւնդ միշտ պահես։

### ՏԵՍԻԼ ԺԲ.

Գոհար և Առաջիններն

Գոհար. — Կերեցէք, լուսինեան իշխանուհի. այս վայրենիս խմացայ ձեր գալուստը։  
Եշխանուհի (ցոյց տարով Վարդենիկը). — Կը տեսնէք... սրանչելի խօսակից մ'ունեցայ։

Գոհար (խառված՝ Վարդենիկիին). — Ո՞րչափ աւտեն է որ դուն հոս ես։  
Եշխանուհի (նշանաւոր ձայնով). — Նատ ատեն չէ, տիկին։  
Գոհար. — Լաւ, լաւ. հիմայ գնա ընկերներուդ հետ խաղա։  
Վարդենիկ. — Զէ՛, հօրքրոջս քով կ'ուզեմ կենալ։  
Գոհար (սպառնալիքով). — Կ'ուզեմ... ինծմէն կը թութիւն ստացած տղայ մը բնաւ բերնէն պիտի չանէ այդպախի բառ մը... Կ'ուզեմ...  
Վարդենիկ. — Բայց նազենիկը միշտ այդպէս կ'ըսէ, և չէք սրդողիք, իսկ ինծմ' որ հօրքուրիս սիրոյն համար ըսի... (լարագին)։  
Գոհար (մանացած). — Անչնորհք...  
Եշխանուհի. — Տիկին, աղան մի վախցըներ և չնազանդէ՛, Վարդենիկ։  
Վարդենիկ. — Բայց յետոյ դուք կ'ելէք կ'երթաք, և ես ալ պիտի չկրնամ զձեզ տեսնել։  
Եշխանուհի. — Երթալէս առաջ զքեզ կանչել կու տամ։  
Վարդենիկ. — Ապահնվ։  
Եշխանուհի. — Ապահնվ։  
Վարդենիկ. — Այսպէս կ'ախորժիմ հնազանդիւ. ցտեսութիւն. (կը ժռի և կը մնին)։

### ՏԵՍԻԼ ԺԳ.

Եշխանուհի և Գոհար

Եշխանուհի. — Ի՞նչ սիրուն է, ինչպիսի՞ անմեղութիւն... Աքանչացայ այդ տղուն վրայ... սիրոս հետը կապուեցաւ։

Գունար. — Գուռք միշտ ազնուասիրու եղած էք դէպ ի մեր ընտանիքը, և մենք երախտազգէտ ենք ձեզի... լաւ միաք ինկաւ, ճամբէ եկած՝ բան մ'ուտելու և կազդուրուելու պէտք պիտի ունենաք. անշուշտ երկայն ուղեւորութենէ նեղոած էք...

Իշխանուանի. — Մանաւանդ թէ շատ հանգիստ ուղեւորութիւն մ'ունեցայ, և արդէն հոգնաւ ծովենէս կազդուրուած եմ:

Գունար (զարմաներով). — Կազդուրուած եմ կ'ըսէք, ուրեմն այս վայրկենիս չէ՞ որ հասեր էք: Իշխանուանի. — Զէ, երէկուրնէ ի վեր քաղաքիս մէջն եմ:

Գունար. — Ասուուած իմ, ի՞նչ կը լսեմ. բայց ինչո՞ւ ուղղակի մեր տունը չիջաք... իրաւ է որ տուներնիս ձեզի արժանաւոր բնակարան մը չէ... բայց...

Իշխանուանի. — Ներեցէք, խօսք տուած էք կարսնեցի բարեկամի մը, որուն հետ Պոլիս ծառնօթացայ՝ որ քաղաքս եկած ատեն իրեն հիւր ըլլամ... Ուստի կը տեսնէք որ...

Գունար. — Ըսելիք մը չունիմ... բայց ներելի՞ է արդեօք բարեկամին անունը հարցցնել: Իշխանուանի. — Լսելով՝ վախեմ որ վրաս զայթակլիք պիտոր (Ժպաներով):

Գունար. — Ինչո՞ւ համար... Զեզի պէս մէկը վստահ եմ որ հրաւեր ընդունած ըլլայ պիւտոր իշխանէ մը, կամ պէյէ մը, կամ փաշայէ մը...

Իշխանուանի. — Ըսածներէդ և ոչ մէկէն. ես հիւրասիրուած եմ բժիշկէ մը:

Գունար (տագնապած). — Արդեօք Սեւեան բժըշէն:

Իշխանուանի. — Ամենանիշդ. արդէն ձեզի ծառնօթ պիտի ըլլայ անոր լուսիկ օրիորդիկը.

Ինքն ինծի պատմեց ձեր հետ ունեցած տեսակցութիւնը:

Գունար (մանացած, իմբիյրեն). — Այսա ուրիշ անիծած պատահում մ'ալ:

Իշխանուանի. — Կարելի է որ ձեր մոռածելու կերպին անհամանայն գործեր եմ. բայց ինչ ըսեմ. սովորութիւն չունիմ պատույ տիտղոսներէ հրապարուելու, բաւական է որ արժանապատուութիւն և հոգւոյ ազնուութիւն գտնեմ:

Գունար. — Ես զիս շատ մահացած կը զգամ: Իշխանուանի. — Բայց ոչ այնքան՝ որչափ ես մահացայ՝ լսելով ձեզմէ անարգուած օրիորդին քաշած վիշտերը... Մեզի՝ կնիկներուս համար՝ ունայնասիրութիւնը չար խորհրդատու մ'է:

Գունար (իմբիյրեն). — Ամէն բան պատմած է: Իշխանուանի. — Կը ցաւիմ մեծապէս որ նաև Նազենիկդ ալ ունայնասիրութեան ձեռքը մատնել է ինքզինքը... Եւ գուք, տիկին, անոր հետևանքները չէք տեսներ: Շատ դիւրին է ունայնասիրութենէ նախանձի մէջ լնկնալը. իսկ նախանձը կը չորցընէ, կ'ոչընչացընէ առաքինութեանց բոլոր սերմերը: Երբոր օրափ մը մէջ նախանձը կը խօսի՝ բոլոր միւս բարի զգացումները կը համրանան:

Գունար. — Տիկին... զուցէ մէկը ձեր միաբը Նազենիկի դէմ նախապաշարեր է:

Իշխանուանի. — Ո՛հ, կը սխալիք, տիկին... ես երբեք տրիշէն նախապաշարուած մաքով զատմունք չեմ ըներ: Զաւակիդ՝ Նազենիկին հետ խօսեցայ. իրեն տուած պատախանները լսեցի, իրեն չափազանց ճոխութեամբ հագուիլսուիլը տեսայ... ամէն բան չափեցի չափեցի... և այս լսածներէս ու տեսածներէս համոզմունքս գոյացուցի:

## ՏԵՍԻԼ ԺԳ.

Նազենիկ և Առաջիններն

Նազենիկ. — Մայր իմ, Խշխանուհի Տիկին, ո՞հ, ի՞նչ բան տեսայ, ի՞նչ բանի պատահեցայ... դեռ ապշած եմ հանդիպածին վրայ... կարծես չէի ուզեր աչքերուս հաւասար լնծայել... Գոհար. — Ո՞վ Աստուած իմ, ի՞նչ եղաւ: Խշխանուհի (ինըինելի). — Արդեօք ի՞նչ եղած է: Նազենիկ. — Ո՞հ, ո՞վ կրնար կարծել... որո՞ւն մոքէն կրնար երեք անցնիլ... Մայր իմ, բուլոր քու ունեցած ինամքներգ, ամի, չէ՛, այսպիսի դառն պտուլներ պէտք չէին հասցընել... Գոհար. — Զաւակս, այդ խօսքերովդ զիս կը սարսափեցնես...

Նազենիկ. — Եւ սարսափելու իրաւունք ունիս: Խշխանուհի (անձամբներ). — Բայց վերջապէս ըստ՝ ի՞նչ հանդիպած է:

Նազենիկ. — Ծափկ ըրէք. Սանդուխտը ձեր քով ըերելու համար՝ մտայ իրեն սենեակը. ինքն այնքան թաղուած էր մտքով՝ որ մըունելս ժմացաւ... Ուզեցի իմանալ թէ ի՞նչ բան էր իրեն ուշազրութիւնը գրաւողը, և երեւակայեցէք իմ զարմանքս... անպիտանը, աչքերը անշարժ սեւեռած էր առարկայի մը վըրայ...

Խշխանուհի. — Ի՞նչ առարկայի:

Նազենիկ (տաղով Խշխանուհույն). — Այս կերպարանքին վրայ, զոր ձեռքէն յափշտակեցի: Գոհար (նայելով պատկերին). — Ի՞նչ կը տեսնեմ:

Խշխանուհի. — Ա'հ... (Յաւագին) Կը ճանչնաք արդեօք թէ որուն դէմքն է: Նազենիկ. — Ո՛չ. հարցուցի, բայց կեղծաւոր բարեպաշտը չուզեց յայտնել: Գոհար. — Հասկընալու համար մեծ խելք մը պէտք չէ, (կրող) ապահովապէս անառակ, անկիրթ, անհամեստ, սրիվայ երիտասարդի մը պատկերը պիտի ըլլայ: Խշխանուհի (սրբողած). — Գոհար' տիկին: Գոհար. — Ներիցէք, ըսել կ'ուզեմ... Խշխանուհի. — Կ'երեւի որ գուրք զահավիժաբար դատունքներ ընելու վարժեր էք... Գոհար. — Բայց ի՞նչ կ'ըսէք, Խշխանուհի... (ինըինելի դաշրւ եղած) ծածուկ յարաբերութիւն մ'ունինալը, այդպիսի ընծաներ, այդպիսի յիշատակներ ընդունիլը...

## ՏԵՍԻԼ ԺԵ.

Ամենդուխտ և Առաջինները

Ամենդուխտ. — Աստուծոյ սիրոյն համար կ'ազգածմ, հօրաքոյր, փարատեցէք, կը պաղատիմ, փարատեցէք սխալ հասկացմունք մը՝ որ նախատինք մ'է իմ անմեղութեանս դէմ: Գոհար (զարմանքով). — Ի՞նչպէս: Նազենիկ (Գոհարին). — Անմեղութեանը դէմ: Ամենդուխտ (առ Խշխանուհին). — Ես ձեր պատուիրած զանիքը պահեցի. հաւատարմութեամբ ձեզի հնազանդեցայ, բայց արիութիւն չունիմ այսքան յանցաւոր երենալու ուրիշներուն աչքին... Գոհար. — Վա՛յ զլսուս, ի՞նչ ըրի:

**Նազենիկ** (ինքնիրեն). — Ուրքէս զլուխս կը դուղմա՞մ:

**Սահեռչատ** (Գոհարին և Նազենիկի դաշնարու). — Այս, գուք իրաւոնք ունիք ինձմէն խորշելու, ինձմէն զզուելու, արտաքին երևոյթը զիս կը դատապարտէ... Բայց ես անմեղ եմ... (կոչ լայ) հաւատացէք խօսքիս, անմեղ եմ...

Այդ տուփը և պատկերը ինծի տուողը...

**Գոհար.** — Ըսէ՛, ուսկից ընդունեցար: Իշխանուհի (ծանրութեամբ). — Ինձմէն ընդունած է:

**Գոհար.** — Ո՞վ Երկինք:

**Նազենիկ.** — Ի՞նչ կը լսեմ:

Իշխանուհի. — Եւ կը ներկայացընէ իմ սիրելի, իմ պաշտելի մեռած որդոյս դէմքը ... (աշքերուշ արցունքը կը սրբէ):

**Գոհար** (ցաւազին և յշահանու). — Ալս, ուր, ուր երթամ ծածկուիմ ամօթէս:

**Նազենիկ.** — Երակներու մէջ արինս սառեցաւ. (ձեռքերով երեսը կը զոյք և բատրոնին անիշին մը կ'իրաց կը կըծիկ):

Իշխանուհի. — Խեղդ որդիս ... սրիկայի մը կերպարանք ունենալու նախառինքն ընդունեցար դուն, ազնիւ Միհրանն . . . Ոհ . . . Թշուան Սանդուխտ . . . ինչպիսի գիւղութեամբ և յանդուզն դատապոնքներով քոյ համբաւդ կը զբարտեն . . . կը սեւցընեն . . . (կոչ լայ):

**Գոհար.** — Կերեցէք, Կ'աղաչեմ . . . սխալցաւ, ինքիրմէս դուրս ելայ զգացած ցաւէս . . .

Իշխանուհի. — Ըսէ՛ք մանաւանդ զգացած աշտելութենէդ . . . (զայրացած) ինծի ծանօթ է, տիկին, ամբողջ ձեր ումարգի վարմունքը այս խեղճ անմեղին դէմ:

**Սահեռչատ.** — Զէ՛, սիրելի հօրաքոյր, սխալման մէջ էք, բացարձակ սխալման մէջ: Ինքը

(ցոյց տարով Գոհարը) զիս միշտ սիրեր է, և կը սիրէ զիս դեռ այնպէս՝ ինչպէս պիտի սիրուէր զիս ինծի կեանք տուողը: Նոյն խոկ իրեն զայրոյթը իմ գրսուանց երկցած յանցանքին դէմ՝ իրեն սիրոյն նշան մ'է: Ինծի դէմ այնքան պիտի չսրդողէք՝ թէ որ վրաս նուազ հոգ տնենար: Հարազատ գտաեր մը համար ասէկ աւելի բան ընել կարելի պիտի չըլլար...

Իշխանուհի (խստորեամբ խօսքը կտրելով). — Է՛ս, հարազատ գտաեր մը համար միշտ աւելի բաներ կ'ըլլուին. զանիկայ գոհացընելու համար կրնան ուսքի տակ առնուիլ մարդասիրութեան և արդարութեան սրբազն պարտքերը. կրնան անոր ծաղրական չուցլութեանց գործածուիլ ուրիշի մը եկամուսները: Հարազատ գտաեր մը խելքին փչած կամահանութիւնները և ունայնսախրութիւնները գոհացընելը օրինաւոր կրնայ գատուիլ, արդարացնել անհօգութիւնները, վասակար և յանցաւոր գուարձութիւնները, և մինչև իսկ սնուցած նախանձը, (կրախու կերպով) ամենէն աւելի ցած և չարասէք նախանձը, որ ոչ միայն սըրտին մէջ կը սնանի, այլ և ինքինքը ուրիշին արժանիքներով ու ձիքերով կը զարդարէ, առանց սարսափ և զզուանք մը զզալու իրեն սեփականելով ուրիշի մը ձեռքին պատուաբեր աշխատութիւնները և համեստասէր հանձարին արդինքը և Որդիական-սիրոյ ցոյցերը . . . Հարազատ գտաեր մը համար ահա այս բաներս աւելի կ'ըլլուին:

**Նազենիկ.** — Սցուուած իմ, ինչպիսի ամօթ, ինչպիսի կորանք ինծի համար:

**Գոհար.** — Ե՞ս թշուառականս . . . Ե՞ս ողորմելիս . . . Ե՞ս . . . (հեղամեջնուկ լացով):

Իշխանուհի. — Բայց երկինքը նախախնամու-

թիւն մը կայ՝ որ արդարներու պաշտպանութեան կը հսկէ, և չարերուն մտածմունքը կը ցրուէ: Այն Նախախնամութիւնն իմ քայլերս ուղղեց գէպ ի կարին: Ճանչցիր, Վանդուխու, այդ Նախախնամութեան ձեռքը, և անոր անհասնելի կարգադրութեանց երկրագէ՛, և և հետո եկուր: (իր բանե ձեւքին երրադու):

Սամեդուխու. — Ո՞ւր:

Եշիակերդի. — Ուր որ վշտակրութեանց ճամշանիքը կը հասցընեն համակամոր համբերատար հոգիներու, ուր որ առաջինութիւնն իրեն վարձատրութիւնը քեզի համար որոշեր է տալու, ուր որ պիտի զգունես չորս կողմօ ապերախտներու ընտանիք մը ... Եկուր, գունիմ որդեզիր զաւակս պիտի ըլլաս, միակ ժառանգը սիրոյս և հարստութեանցու ... ես զքիզ Միհրան որդույս տեղ կ'ընդունիմ... Եկուր:

Սամեդուխու. — Վեհաննն հոգի... Այսպիսի առատածիր պարգևեի մը հանդէպ՝ երախտազիտութիւնն ալ անզօր կը մնայ արժանաւոր կերպով շնորհակալ ըլլալու: Այդ գերազանց որդեզրութեան պարգևը պիտի խօսի միշտ սրտիս և մռախո մէջ՝ քանի որ չնչելու կարողութիւնն ունենամ... Բայց չեմ կրնար առանց խիթ ընկուլու ընդունիլ զայն. կարելի՞ բան է որ քոյր մը անկէց զրկելու ցաւին գիշմանամ. տեսնելով թէ ինչպէս այնքան թեթև սիսալման մը պատճառու՝ այսքան խըստութեամբ կը պատժուի... Ո՞ւ, խղճմանքիս մէջ միշտ ձայն մը պիտի հնչէ՝ որ իմ կեանքիս երջանկութիւնը պիտի զառնացընէ, պիտի խոռվէ... Ո՞ւ, կ'աղաչեմ, սիրելի հօրաքյոյր, մի՛ ուզէք որ ես այդպիսի վիճակի մէջ ինկնամ... Գարձուցէք, չնորհեցէք դարձեալ ձեր գութը, ձեր բարի համարմունքը իմ քրոջս, և ասով միայն զիս կրնաք երջանիկ ընել:

Գոհար (եսանդեամբ սրտի զրկելով զիճըլ). — Բաւական է, Սանդուխու, առաքինի՛ զաւակ, բաւական է... Կարգէ գուրս վեհաննն է վըրէժինդրութեան համար բանեցուցած այդ միշոցող... Քու կողմանէդ ցուցած այդքան վըսմ մեծանձնութիւնը՝ իմ ամենէն աւելի զառնագոյն տանջանքը կը կազմէ... Կարեկից եղէք վրաս, ով իշխանունի. Ես ինքս եղած եմ այս սիրելի զաւակին գէմ ամենէն աւելի անիրաւը...

Սամեդուխու (աղաւելով լույր): — Ի՞նչ կ'ըսես, ի սէր Աստուծոյ...

Գոհար. — Այո՛, ամենէն աւելի անիրաւը ... զինքը միշտ մաշացուցեր եմ, վշտացուցեր եմ, շանացեր եմ իրեն համբերութիւնն հոգնեցնել... Բայց ինքը զերազանց օրինակ մը հանդիսացա համակամութեան: Ուրեմն իրաւունքով թող ժառանգէ ամբողջ ձեր սէրը, ձեր բախտը, ըլլայ թող ձեր որդեզիր զաւակը, որուն լիուլի արժանաւոր է... Նազինիկի ուրիշ յոյս չի մնաք՝ բայց միայն ձեր զթասիրտ ներողութեանն արժանանալ...

Նազինիկի (ձգելով ինչպիսի իշխանունոյն լուրը). — Այո՛, ձեր ներողութեան... Գիտեմ որ արժանի չեմ անոր, բայց կը պաղատիմ զայն ձեզմէ այս զղման թափած արցունքներովս, այս եռանդուն գորովանաց և սիրոյ համբոյրներովս (կրկին ոչ կրկին աչը կը համբուրի), այս հեծեծանքներով՝ որ սրտիս խորէն կը բխին... ասոնցմով ահաւասիկ ձեր ներումն ընդունելու կը պաղատիմ՝ Երկնքի և ձեր զթասիրութեան ապաւինած... Ուրիշ կերպ կարելի չէ որ խաղաղութիւն գտնեմ. չար նախանձը յափշտակեց զայն ինձմէն, ինձի վըշտալիր օրեր անցընելու պատճառ եղաւ... Եւ

Ես... և ես, աւաղ, կը չոյէի, կը զգուէի այդ  
զազանը... Բայց պատիժս նոյն խոկ իմ ը-  
րած յանցանքիս մէջ զույ... Ախ, կը խըն-  
դրեմ, Սանդուխտ, կ'աղաշեմ մի ատեր զիս...  
Սանդուխտ. — Առել... Ի՞նչ կ'ըսես, Ե՞ս րզ-  
քէ՞զ ատեմ... Ախ, ուր ելիր, սիրելի քոյրս  
(ուր կը հանէ և կը զրկախառնուին) ... սեղ-  
մուէ անզամ մը սրտիս վրայ ... գտիր այս  
բազկացս մէջ իմ ատելութիւնս, գտիր զայն  
վեճանձն հօրաքրոջս բազուկներուն մէջ. (կը  
ձգի զինքը Խշաննուառոյն բազկաց մինչ):  
Խշաննուի: — Ո՞հ, այո՞... գքեզ գրկելու պէտ-  
քը կը զգայի. (կը սեղմէ կորդին):  
Սանդուխտ (Խշաննուն կերպով). — Աէր, երախ-  
տագիտութիւն, խաղաղութիւն և սրտերու  
լիուփ գոհութիւն՝ պիտի ըլլան ասկէց յետոյ  
մէր ընտանեաց ատելութիւնները:  
Գոհար. (կը զրի Սանդուխտը). — Զաւակս...  
(ձեռքեանքով):  
Նազենիկ (ցաւազին). — Ա՞խ, Երկինք կը պա-  
տուհաէ զիս նաև իրեն չնորհած պարզեւով:  
Սանդուխտ. — Ի՞նչ կ'ըսես:  
Նազենիկ. — Հազիւ թէ սովորեցայ և սկսայ  
գքեզ սիրել... և աճա գքեզ պիտի կորսոնցնեմ:  
Սանդուխտ. — Կ'աղաշեմ, սիրելի հօրաքոյր...  
փոխեցէք որոշմունքնիդ... կը պաղատիմ:  
Գոհար. — Ո՞հ, ոչ... ընդունէ, Սանդուխտ,  
այն բախոր՝ որ ինքը քեզի կ'ընծայէ. Վայելէ՝  
քեզի համար պատրաստուած խաղաղ օրերը  
... (լաւազին) և մոռցիր ... եթէ կրնաս ...  
այն վիշտերը՝ որ ինձմէ կրեցիր:  
Խշաննուի. — Ո՞հ, ոչ... ալ չեմ կրնար պի-  
մանալ ... այսքան սրտեր թշուառացնելու  
խստութիւնը չունիմ... Լաւ ուրեմն, ամէնք-  
նիս ալ պիտի միանանք և միշտ մէկտեղ պի-  
տի պարինք (ուրախալիր զգացմամբ):

Գոհար, Սանդ. Նազ. — Միշտ մէկտեղ:  
Խշաննուառի. — Սանդուխտն իմ որդեգիրս պի-  
տի ըլլայ և ժառանգ իմ հարստութեանցս, և  
դուք ալ ժառանգ իմ սիրոյս... Ամէնքս ալ  
միասին պիտի երթանք Պոլիս...

### ՏԵՍԻԼ ԺԶ.

Վարդենիկ, Լուսիկ, Աղաւենիկ, Շոշանենիկ, Կա-  
տարին և Առաջիններն

Վարդենիկ. — Ամէնքս ալ միասին Պոլիս պի-  
տի Երթանք... Ե՞ս ալ ուրեմն...

Խշաննուառի. — Ա՞ս, սիրուն զանուկս:

Վարդենիկ (ուրախութենէն ցատրբատեղով). —  
Ո՞հ, ի՞նչ ուրախութիւն, ի՞նչ միսիթառութիւն  
... Հայրիկս ալ պիտի տեսնեմ ու գրկեմ...  
Շոշանենիկ (ընկերներուն ևն կը սկսի բարձրա-  
ձայի լայու):

Վարդենիկ. — Ի՞նչ ունիք, ի՞նչ կայ լալու:

Լուսիկ (լալով). — Ալ զիրար պիտի չուսնե՞նք:

Աղաւենիկ. — Ալ մէկտեղ դպրոց պիտի չեր-  
թանք:

Վարդենիկ (խառված). — Ճշմարիտ է. մտա-  
ծած չէի. շատ կը ցաւիմ... Բայց ուրախ ե-  
ղէք, ես զենք պիտի չմոռնամ, սոէպ պիտի  
գրեմ ձեզի, և Պոլիսէն գեղեցիկ յիշատակներ  
ձեզի պիտի զրիեմ:

Կատարին (աղախներուն). — Է՞ն, ձեր ունեցած  
ցաւը իմինիս քով բան մը չէ ... (Յաւազին)  
Դուք հարուստներու զաւակներ էք, չին ուռն  
տեղ ունիք, պատրաստ սեղաններ... Թշուա-  
ռութիւնն ես ողորմելիս պիտի կրեմ... ես փո-  
ղոցի մէջ պիտի մնամ. (կոչ լայ):

Սանդուխտ. — Կարելի՞ բան է որ ես այնպէս  
ձգեմ գքեզ...

Կատարինէ. — Ուրեմն ե՞ս ալ պիտի գամ:  
Խշանուհի. — Այո, արժանի ես զալու, դուն  
մեր տան սպասուհին, մանաւանդ թէ տանը  
բարեկամուհի մը պիտի ըլլաս:

Կատարինէ. — Ամենուդ ալ աղախինը պիտի  
ըլլամ... (խնապով գոհարին) և Զեր Ազ-  
նուաշուք Բարձրութեանն ալ տիմար ծառան:  
Գոհար. — Կատարինէ... ալ բերնէս պիտի  
չելէ այդպիսի բառ մը... բնաւ պիտի չլսես:  
Խշանուհի. — Ընտանեկան խաղաղութեան մէջ  
ամէնքս ալ երջանիկ պիտի ըլլանք:

Գոհար. — Այո, ամէնքս ալ երջանիկ. (կը գրր-  
կախառնուի Խշանուհոյն հետ):  
Սանդուխտ և Նազենիկ. — Կեցէ՛, կեցէ՛, սի-  
րելի հօրաբոյընիս:

Վարդենիկ (առ Խշանուհին). — Նայէ՛, նայէ՛.  
(Խշանուհոյն ձեւը կը բռնէ և իրեն սրտին  
վրայ դնելով) Տես, հիմայ սիրոս կը զարնէ:  
Խշանուհի. — Թէ որ գիտնայիր ի՞նչպէս իմ  
սիրոս ալ կը զարնէ:

Վարդենիկ. — Ուրեմն ըսել է՛ որ բարի գործ  
մ'ըրիր:

Խշանուհի. — Այո, գառնուկո, սէր և խաղա-  
զութին պարզեցի այս ընտանեաց, և կը  
պատրաստուիմ առաքինի որդեգրիս ալ համ-  
բերութիւնը պատկելու: — (Ամէնքը կը շրջա-  
պատճ զինքը, և վարագոյրը կը դոցուի):

---

## Բ.

## ՆԵԿՏՈՒԻՆԵ ԱՐԴԱՐԱՍԵՐ

ԹԱՏՐԵՐԳՈՒԹԻՒՆ ԵՐԿՈՒ ԱՐԱՐՈՒԹՅՈՎ,

ՀԵՏՆԱՊՈՒԹՆԱՄԲ ԳՐԵՑ

Հ. Ա. Վ. ՏԻՐՈՅԵԱՆ

Յուէր յարգալիր սիրոյ  
առ բարեպաշտ Տիկին Կակտառիթէ՛  
Տիրոյիան - Մարիկեան  
և ՀԱՐՍՉԱՏԷՆ

---

## ԱՆՁԻՆՔ

Խշանուհի Օրբէլյանց.  
Տիկին Գայիսնէ, Դաստիարակութի.  
Նեկտառնէ՛, կեղծ դուստր Խշանութեոյն.  
Զավել, խկակամ դուստր Խշանութեոյն.  
Փառանձեմ, սպասութի Խշանութեոյն.  
Շողակած, գեղջուկ կիմ.  
Շուշան, պարտիզանութի.  
Վարդունի, դուստր Շուշանի.  
Պայծառ, Հռիփիսնէ, Երանեակ, Աքու-  
սեակ, զեղջուկ օրիորդիկմեր.  
Լուսիկ, աղջիկ մուլացկամ:

Տեսարանը կը ներկայացընէ Խշանուհի Օրբէլյանցի  
պալատը՝ Երեւանի մէջ:

## ԱՐԱՐՈՒԱԾ ԱՌԱՋԻՆ

Երեղ դահլիճ մը՝ երեք զուտերով

---

### ՏԵՍԻԼ Ա.

Նեկտառին, և Վարդուռի՝ որ ժաղկալից սաւաստ մը կը բերէ

Նեկտառին (բրտինքը սրբելով). — Հնո՞ս գիր այդ սապատը (ցոյց տալով սեղան մը):  
Վարդուռի. — Շատ լաւ (կը զետեղէ)... Վախեմ թէ զգեստներս աղտոտեցի. (կը դիտէ զգեստները):

Նեկտառին. — Ինծի՞ն նայէ, թեթևուկ... Շուտ, համբենք այս փունջերը... Դուն քանի՞ փունջ կապեցիր:

Վարդուռի. — Երեք հատ, թէ որ չեմ սխալիր:  
Նեկտառին. — Ես ալ չորս հատ, ուրեմն եօթը հատ պիտի ըլլան, նայինք. (կը համրէ փունջերը) Ճիշդ է, եօթը հատ... Նայէ թէ ի՞նչպէս գեղեցիկ են:

Վարդուռի. — Ի հարկէ գեղեցիկ են, քանի որ զանոնք քու ձեռքովդ ինամեմ ես:

Նեկտառին. — Ո՞չ, ես շատ կ'ափորժիմ ժաղկադարմանութիւնը, նաև երբ մօրքրոջս քով առանձնացած կ'ապրէի՝ ինքինքս ծաղիկներ

մշակելու տուած էի. պարտէզը ինծի տեսակ մը մոլութեան առարկայ ըրած էի, ո՞րչափ ազատ ժամեր ունէին բոլորն ալ բոյսերու մշակութեան կը նուիրէի. Ըրհորէն ջուր կը քաշէի՝ ածուները թթվելու համար, երկիրը ես ինքս կը փորէի...

Վարդուռի. — Ինչպէս որ հիմայ ալ կ'ընես: Նեկտառին. — Ընդհակառակն. հիմայ հարկը կը սովորէ որ զիս չափաւորեմ՝ մայրիկիս ողնաճութիւն չտալու համար: Նա կը փափաքի որ ես ինքզինքս գրականութեան նուիրեմ, և ինծի համար յատուկ վարժունի մը բռնեց, իրաւն ըսելով՝ բարի կին մը, բայց այնպէս ձանձրանալի, այնպէս ձանձրանալի՝ որ չեմ կրնար ըսել... Կարծեմ թէ այսքան փունջեր կը բաւեն, այնպէս չէ:

Վարդուռի. — Թէ որ բաւական չեն՝ ուրիշ փունջեր ալ կը կապենք:

Նեկտառին. — Կեցիր, (իլ հաջորդ) քու մայրը Շուշանը պատուեր ընդունած է ինծմէն չորս հատ փոքրիկ գեղջկուհիներ բերելու:

Վարդուռի. — Որոնց համար ի՞նչքան գեղջեցիկ զգեստներ շինել տուեր ես:

Նեկտառին. — Քեզի համար շինել տուածիս նման են: Լուռ կեցիր, նախանձու, հաշիւ մի խանգարեր... Ուրեմն՝ չորս գեղջկուհիներ կ'ըսէի, ուստի չորս հատ ալ փունջ՝ անոնց համար, հատ մ'ալ քեզի համար, հատ մ'ալ փառանձեմին, մէկ մ'ալ ինծի համար... բաել է՝ եօթը հատ: Կ'ուզեմ լաւ պատիւ մ'ընել օրիորդ Զապէլին, գիտե՞ս, այսօր պիտի զայ ինքը մեր տունը՝ ասկէց վերջը միշտ հոս բըսակելու համար:

Վարդուռի. — Միշտ հոս բնակելու: Նեկտառին. — Ի հարկէ ... Արդեօք չե՞ս ա-

Խորժիքի... Խեղճ աղջկել՝ մօրմէն որբ մնաց, մայրն էր իրեն մի միակ նեցուկը, ոչ ազգականներ ունի և ոչ ալ ապրելու միջոց. և որովհետև իմ կաթընքոյրս եղած է՝ զինքը շատ շատ կը սիրեմ:

Վարդուհի. — Իսկ իշխանուհի մայրդ հաճութիւն ունի՞ Զապէլի գալուն:

Նեկտառինե. — Համութիւն ունի՞ կը հարցընես, մանաւանդ թէ մայրս ինծի խորհուրդ տուաւ՝ որ հոս հրաւիրենք: Մայրս շատ բարի սիրու մ'ունի. Զապէլը ճանչցած օրէն ի վեր՝ վրան մեծ սէր կապեց ... Արդէն այն օրէն զինքը կ'ուզէր մեր քով պահել... Բայց այն Մարգարիտը, այն Մարգարիտը... չեմ զիտեր ինչո՞ւ չուզեց և դէմ կեցաւ:

Վարդուհի. — Մարգարիտը, ով էր, մայրը: Նեկտառինե. — Այն, մայրը ... այնքան կատաղութիւնու եկաւ այն ատեն՝ որ անկէց վերջ ալ չուզեցի անունը լսել... Անգնիթ չարասիրուր:

Վարդուհի. — Զարասէրուը կ'ըսես, և սակայն մինչեւ անոր մահուան օրը չդադրեցար երբեք առաս օգնութիւններ դրկելու իրեն:

Նեկտառինե. — Ի ճարկէ. կ'ուզէլի՞ր արդեօք որ իրեն դէմ ունեցած հակակրութեանս պատճառաւ իմ պարսփէս պակսէի. իրեն օգնելու արդարութեան զործ մ'էր:

Վարդուհի. — Արդարութեան:

Նեկտառինե. — Արդարութեան, այն, արդարութեան: Լաւ կը տեսնես, ևս հարուստ եմ և միակ ժառանգ ամբաւ ճոխութեանց, և զիւտեմ որ Աստուած հարուստներուն վրայ պարտք դրած է՝ աղքատներուն օգնելու, և եթէ չօգնենք՝ անոնց բողոքն առ Աստուած կը բարձրանայ:

Վարդուհի. — Ո՛հ, ի՞նչ աղէկ պիտի ըլլար՝ թէ որ ամէն հարուստներն ալ քեզի պէս մը տածէին ու զործէին. այնչափ հարուստներ կան՝ որոնք աղքատներուն՝ իբրև շուներու հետ կը վարուին, կը վարնտեն զանոնք, կը չարըրգեն...

Նեկտառինե. — Իրենք իրենց գէշ կ'ընեն. թէ այս աշխարհիս վրայ թշուառ կ'ըլլան այնապիսիները և թէ ճանդէրձելոյն մէջ: «Կայէ», երբոր ես չկրնամ օգնել թշուառի մը՝ չեմ գիտեր ինչո՞ւ տիրութեան մէջ կ'ինամ», կեանքս ձանձրանալի կու զայ ինծի... երբեմն ինչուան կու լամ... վերջապէս կարճ ըսկմ՝ ինքզինքս թշուառ կը զգամ: Շնորհական եմ Աստուածմէ՝ որ ինծի բաւական միջոց տուած է սրտիս այդ փափաքը գորհացընելու...: Բայց այն օրհնած Շուշանն ալ դեռ չերեւցաւ... Վայ Է՝ թէ որ մէկու մը հետ խօսփի բոնուի. արդէն ճամբան ամէն մէկ հանդիպողին հետ պիտի խօսակցի. իրեն ըրած զործերը կը պատմէ, ուրիշինները կը հարցընէ. յետոյ լսածներուն վրայ շատ մը բան ալ քովէն կ'աւելցընէ և կամ կը բարդէ, կը մեծցընէ...

Վարդուհի. — Իրաւունք ունիս, մայրս այդ մոլութիւնն ունի:

Նեկտառինե. — Բայց քեզի չ'ինար իր պակսութիւններուն վրայ խօսիլ... թշուառական (բարիւրեամբ):

Վարդուհի. — Ա՛հ, միայն քեզի՝ կ'ինայ. հասկցայ:

Նեկտառինե. — Արդարն ըսելու համար՝ բնաւ մէկու մ'ալ չի վայլեր, բայց թէ որ ես զինքը պախարակեմ՝ այնքան ծանր յանցանք մը չէ, բայց զաւակ մ'երբոր իր մօրը պակսութիւնը վար կը զարնէ՝ միշտ յանցաւոր է (խստու-

րեամբ։ յետոյ կը զննէ ժաղիկները և կը  
ժպսի։  
Վարդունի։ — Լաւ, լաւ, աւ չեմ ըներ, ներէ։

### ՏԵՍԻԼ Բ.

Շոշանի, Պայծառ, Հախիսինի, Արուսեակ,  
Երանեակ և Առաջինները

Շոշանի։ — Հոս եմ աւասիկ՝ այս ժողվածներուս հետ, Օրիորդ Խշանունի։

Նեկտառինի։ — Ո՛չ, վերջապէս երեւցար. կարծեցի թէ զլխուզ դժբախտութիւն մ'եկած ըլլայ (աժգունքրեամբ)։

Շոշանի։ — Ինչո՞ւ համար, իրաւ է որ քիչ մ'ուշացայ, բայց երկար ժամանակի կարօտ եղաւ՝ քանի մը մղոններ կտրելու՝ որպէս զի կարենամ հաւաքել այս մարդուկները... ի՞նչ կ'ըսէս, աղուոր չե՞ն։

Նեկտառինի։ — Ըսելիք չկայ։

Վարդունի (ինքնիրեն)։ — Զգեստներն աղուոր են, այս... բայց իրենք գորտերու պէս ապուշ ապուշ կեցեր են։

Շոշանի։ — Ի՞նչ է, ինչո՞ւ չէք խօսիր, ինչո՞ւ չէք շարժիք, զլուխնիդ վեր բոնեցէք, տխմարներ. վերնիդ շտկեցէք, այսպէս (մի առ մի կը շափէ վզերմին)։ ձեզ տեսնեմ՝ յարգանքնիդ ըրէք իշխանունի Օրիորդին, սիրու ըրէք, վախ մ'ունենաք։

Նեկտառինի։ — Յարգանքի պէտք չկայ... մանաւանդ թէ համբոյր մը իւրաքանչիւրնէդ։  
Վարդունի (ինքնիրեն)։ — Համբուրէլ այդ կոշտ գեղջուկները... քիչ մը չափազանց կ'երկնայ ինծի։

Նեկտառինի։ — Ամենեւին մի քաշուիք, մի աշմբչնաշ. (կը համբուրէ զանոնիք)։

Շոշանի։ — Ա՛չ, որչափ կոպիտ էք, տղաքս. գրեթէ կը զղջամ զծեզ ընտրած ըլլալուս վըրպայ։

Նեկտառինի։ — Շատախօս, լուռ կեցիր, մի՛ մահացրներ խեղճէրը. ես շատ գոհ եմ ըրած ընտրութենէդ։

Շոշանի։ — Կը հաւատամ. զործ մը ի՞նչպէս պէտք է ընել՝ զիտեմ... Գիտե՞ս, ամէնքն ալ բարի ընտանեաց զաւակներ են. ինչուան անունին ալ բերնուց սովորեցայ։ Ասոր անունն է... անունն է... կատար, այնպէս չէ։

Պայծառ։ — Ո՛չ, ես Պայծառ կը կոչուիմ։

Շոշանի։ — Ճիշտ, ես ալ Պայծառ ըսել կ'ուզէի. խեղճ թէպէտն փորբիկ է՝ բայց աշխատութեամբ իր հացը կրնայ վաստըկիլ. իր պանրագործ հօրը սապատները կը հիւսէ, և օրը ութը տասը հատ կը հիւսէ...։

Նեկտառինի (Ժպտերի)։ — Ահաւասիկ քու սովորական չափազանցութիւններդ։

Վարդունի։ — Ինտալու բան է ըսածդ, մայրիկ։

Շոշանի։ — Ի՞նչ կայ ինտալու. կարծես թէ քեզի պէս ծնյլ մէկն է. թէ որ ութը տասը հատ ալ չէ՝ ապահով եմ որ չորս հինգ հատ կրնայ հիւսել... Այս միւսն ալ Երանեակ կը կոչուի։

Երանեակ։ — Արտաշէս կօշկակարին աղջիկն եմ, յարգութիւններս։

Շոշանի։ — Արտաշէս հայրը մերձակայ զիւղին լաւացոյն արուեստաւորն է. ամէն մէկ զարկած ասեղը այսքան է (մատովը կը ցուցնէ մեծուրիւնիլ). ասկէց զատ՝ նաեւ նշանաւոր ընտանիքի մը սերունդ է, հօրեղբայրը Երեւան քաղաքիս կուսակալին օգնականն է։

Վարդուհի. — Ի՞նչ կ'ըսես:  
Երանեակ. — Օգնականը չէ, ոչ. ուրիշ անուն  
մը կու տան ... այնքան խրթին անուն մը՝  
որ ... կարծեմ կաթեարավեա կ'ըսեն:  
Նեկտառինե (ժափելով). — Անշուշտ կալանա-  
շորապես կ'ուզես ըսել:  
Երանեակ. — Այս, աբրունի, կալանաւորապետ:  
Շոշան. — Օգնականն ալ նոյն բանն ըսել չէ.  
Կուսակալը մէկը բռնելու հրաման կու տայ,  
և ասոր հօրեղայրն անոր կ'օգնէ բռնուածը  
բանու խոթելու. կարծեմ թէ օգնական ըսե-  
լով պաս չափեցի:  
Նեկտառինե (խնապալով). — Լաւ, լաւ, թող  
այդպէս ըլլայ... իսկ այս երկուքը:  
Հոփիսինե. — Իմ անունն է Հոփիսիմէ:  
Այրուեակ. — Իսկ ես Ալուսեակ կը կոչուիմ:  
Շոշան. — Երկուրն ալ որբ են. բայց բանի  
մ'ալ կարօտ չեն. խեղճերը ողորմութիւն խըն-  
դրելով կ'ապրին, և մասնաւորապէս քու տուած  
ողորմութիւններովդ:  
Հոփիսինե. — Ասուած փոխարէնը ձեզի տայ,  
սիրուհի:  
Այրուեակ. — Դուք զմհզ մօր պէս կը սիրէք  
ու խնամէք:  
Հոփիսինե. — Անոր համար ես ալ միշտ Աս-  
տուծոյ կ'աղօթեմ ձեր առողջութեան համար:  
Այրուեակ. — Ես ալ նմանապէս:  
Նեկտառինե. — Շնորհակալ եմ, սիրելի գառ-  
նուխերս... Ուրախ եղէք, այսօր պիտի զուար-  
ձանանք. պարել գիտէք:  
Պայծառ. — Ի՞նչ ըսել է, Շոշանը սովորեցուց:  
Նեկտառինե. — Շոշանը:  
Շոշան. — Հրամէր ես, իշխանուհի. (պարծեն-  
կոտորեալով) Գլուխս ճաթեցաւ մինչև որ լաւ  
սովորեցնել յաջողեցայ. տեսնես թէ ինչպէս

արագ, թեթեաշարժ և չնորհքով ցաւքըսել  
գիտեն... կարծես դիւանարներ ըլլային...  
Վարդուհի. — Զեմ տարակուսիր:  
Նեկտառինե. — Ի՞նչ տեսակ պար գիտէք:  
Երանեակ. — Շղթայապարը:  
Շոշան. — Մեր ամենչն աւելի սիրածը. լուրջ,  
համեստ և ազնուական պար մը:  
Երանեակ. — Ես բամբանարութիւն \* ալ գի-  
տեմ, տիրուհի:  
Պայծառ. — Ես ալ նոյնպէս:  
Նեկտառինե. — Ապրիք, ապրիք:  
Շոշան. — Ես ալ գափ կը զարնեմ, և պար-  
ծանք ըլլայ ըսելո՞ շատ ճարտար եմ արուես-  
տիս մէջ: Երեւակայեցէք մէյմը որ երբոր  
գափը ձեռքս ստնեմ՝ քաղաքիս բոլոր աղջիկ-  
ները խենթերու պէս կը ցաւքըսեն: Քան  
տարուան մէջ մինչեւ օրս երկու հազար գափ  
պատուեր եմ...  
Նեկտառինե. — Տէ՛ր ողորմեա:  
Ամենը (մեկտեղ կը խմանեմ). — Հա՛, հա՛, հա՛:  
Շոշան. — Հանգա, փորձն ընենք, պատրաստ.  
Ես կը սիրէմ անմիջապէս գործի ձեռք զար-  
նելը. ի՞նչ կ'ըսես, իշխանուհի, հրաման կը  
չնորհնես:  
Նեկտառինե. — Մանաւանդ թէ ինծի հաճոյք  
կը պատճառես:  
Շոշան. — Օրհնած ըլլաս. (ուրախուրեամի՛  
դէպ ի դուռը) Եյ, Լուսիկ, Լուսիկ, առաջ  
եկուր, շուտ ըրէ գափն ու բամբիները բեր:  
Վարդուհի (ինքնիրեն). — Կաե Լուսիկն ալ...  
Ո՛հ, մայրս խելքը բոլորովին թոռոցեր է:

\* Հոս ընդհանուր կոչմար բամբիոմ գործիքը գրինք.  
առեւոյն և պարազայից համեմատ՝ կրնայ ուրիշ երածը-  
տական զործիքի փոխըլ, այսպէս ալ պարին տեսակը.

## ՏԵՍԻԼ. Գ.

Լուսիկ՝ աղբատին զգեստով, ձեռքն ալ երկու բամբիսն և երկու դափ, և Առաջիններն

Լուսիկ. — Զեր աղախինն եմ, Օրիորդ Խշանուհի:

Նեկտառինն. — Ուհ, ինչպէս ալ գէշ հագուածէ, խեղճնկը:

Շոշան. — Օրկրամոլ մէկն է, ինչ որ ձեռքն իյնայ ուտելու կու տայ: Իրաւ որ բարի աղջկ մ'է, օրամիտ և հանձարեղ... բայց քաղաքիս կուսակալին չափ շատակեր... ամէն բան կոկորդին կը զոհէ:

Լուսիկ (կու լայ). — Սուս է... երբեք չեմ ուտեր, իշխանութիւն:

Շոշան. — Երբեք չ'ուտեր... Սոկէց աւելի մէծ ուտ մը կրնար ըսել:

Նեկտառինն. — Հանդարտէ, մ' լար... Ես քեզի ուտելիք և հագուստ պիտի տամ:

Վարդուհի (իմբիլիսն). — Կը գուշակէի թէ այսպէս պիտի ըլլար:

Լուսիկ (կը խնայայ և կոշտ կերպով յարգանքներ ներ կ'ընէ). — Հարիւր տարի ապրիլ, իշխանուհի, հարիւր տարի:

Շոշան. — Ապրիլ Լուսիկ... ինչպէս ալ շնորհալի յարգանքներ կ'ընէ... չափա ուրեմն, օրիորդիկներս, արիացիք, քաջացէք... իւր բարանչւրն իւր տեղը բոնէ. (կը հնացնէ դափի):

Երանեակ. — Ինծի տուէք բամբիոներէն մէկը՝ Պայծառ. — Միւսն ալ ինծի:

Լուսիկ (ձեռքերնին տալով). — Ահաւասիկ:

Նեկտառինն. — Շարքի վրայ, պատրաստ, ես և Վարդուհի պարագլուխ զոյզը պիտի կազմենք, Երանեակն ու Պայծառը՝ Երկրորդ զոյզը, երրորդն ալ Հոփփոփիմէն և Արուսեակը. այսպէս (զանոնք կարգի կը դնէ). սկսինք ուրեմն:

Վարդուհի. — Իսկ Լուսիկը մաս պիտի չունենա՞յ:

Լուսիկ. — Եթէ հաճիք՝ այս միւս դափը կրնամ զարնել:

Շոշան. — Եւ գիտցած գողթնական երգդ ալ պիտի երգես:

Լուսիկ. — Շատ սիրով:

Նեկտառինն. — Զեզ անենեմ ուրեմն, սկսեցէք. (Պարելու նշանը կու տայ. Շոշան և Լուսիկ դափի կը զարնեն, և ամենըցը կը պարնեն):

Լուսիկ (հնաւեալ պարերզը կ'երգէ). — «Բարի մարդոց ողորմութիւնն իբրև անձրեւ մ'է Մայիսի, Երկրիս ծարաւը սա կ'անցնէ, նա քաղցածին անօթութիւնն»:

Շոշան. — Ի՞նչ զեղեցիկ ձայն... (Պարը կը դափի ֆառաւեձնի հասելութե):

## ՏԵՍԻԼ. Դ.

Փառաւեձն և Առաջիններն

Փառաւեձն. — Իշխանուհի օրիորդ...

Նեկտառինն. — Ի՞նչ կայ:

Փառաւեձն. — Գայիսանէ Տիկինը հիմայ ձեզի կը սպասէ, կ'ըսէ որ դափ ժամանակն է:

Նեկտառինն. — Հիմայ ուրիշ բանով զբաղած

եմ, չեմ ուզեր ըղեղս չարչորկել . ըսէ իրեն  
որ չեմ կրնար գալ :

Շոշան . — Նատ լաւ կ'ըսէ : Առաջ տանինք .  
(դափր կը մեկնեմ):

Փառանձնեմ . — Բայց մտածէ որ ... ( Շոշան  
կ'ընկնատի զարթել):

Նեկտառին . — Երբ կ'ըսեմ թէ չեմ կրնար  
ըսել է թէ չեմ ուզեր գալ :

Շոշան . — Զե՞ս տեսներ, հոս ալ դաս կ'առա-  
նոնք . (դափր կը զարթի):

Փառանձնեմ . — Խիսանունին մօտիկ սենեկին մէջ  
կը քաղի, այս խանաշփոթ աղաղակը ...

Շոշան . — Խառնաշփոթ աղաղակ... Զուրցածդ  
ըսելու խօ՞սք է (բարկուրեամբ) :

Նեկտառին . — Երթանք, երթանք ուրիշ կողմ.  
պէտք չէ մօրս նեղութիւն տանք, Փառանձնեմ  
իրաւունք ունի:

Վարդունի . — Ուրեմն ընելիք փորձերնի՞ս ...

Նեկտառին . — Կ'ընենք... (մոտաժերով) պար-  
տիզին մէջ կ'ընենք:

Փառանձնեմ (ինընինեն). — Ուրիշ կերպ կարե-  
ւի չըր, կարծես կաղամբներու մէջ ծնած է:

Շոշան . — Ուրեմն երթանք, պարտէց երթանք.  
հոն աւելի ազատ պիտի ըլլանք: Դայէ լու-  
սիկ, ամէն բան հաւաքէ և հետերնիս եկուր.  
(դարբարեամբ) յառաջ ուրեմն, աղջիկներ,  
շուր ըրէք, քալեցէք, ի՞նչ կեցեր եք արձան-  
ներու պէս:

Պայծառ . — Ո՞ր կողմէն պիտի երթանք:

Վարդունի . — Ետեւէս եկէք. (կը մեկնին):

Շոշան . — Ո՞հ, երեսունընհնգ տարեկան հա-  
սակօ՝ այսպիսի խիունջներու հետ չեմ փո-  
խեր:

Նեկտառին . — Միշտ զուարթ ես, Շոշան:

Շոշան . — Խղճիս զրայ բնաւ բեռ մը չունիմ,  
իշխանունի . (կը մեկնին):

## ՏԵՍԻԼ Ե.

## Փառանձնեմ միայնակ

Փառանձնեմ . — Ո՞րքան խեւուկ պառաւ մ'է այս  
Շոշանը, իր խենթուխելառ խօսքերով օրիորդ  
Նեկտառինի խելքը կը դարձնէ: Ո՞վ զիտէ  
ի՞նչ աղմուկ, ի՞նչ շառաչ պիտի հանեն, պատ-  
ճանող, որովհետև զեղացի աղջիկ մը պիտի  
զայ. և ոչ իսկ իշխանունիի մը համար այս-  
քան խառնակութիւն հանել կ'արժէր: Տիկին  
իշխանունին ալ՝ որ արքունեաց մէջ ապրեր  
է, որ այնքան ճամբորդութիւններ ըրած է,  
աչք կը զոցէ և սանձ չի դներ օրիորդին այս-  
պիսի հակումներուն. Կոյր սիրով գերի դար-  
ձած է իրեն աղջրկան, և կը թողու նաև որ  
իր վիճակին անվայել զործեր ընէ: ... Ի՞նչ  
ըսեմ. ուրախութիւն ընել կ'ուզեն, լաւ, թող  
ընեն, բայց հարկ եղած պատշաճութեամբ :  
Կրնան վարպետ երաժիշտներ բերել տալ, քաջ  
արտեստառներ ... չէ, կարծես պէտք կը  
զգան որ երգիչները զեղացիներ ըլլան, պա-  
րողները գոենիկ լակուններ... Ո՞հ, ի՞նչ զեղե-  
ցիկ պատիւ կը բերեն այդպիսիները Օրբէ-  
լեանց ազգաստինմին... Է՞հ, եթէ կիսպարիտ  
Օրբէլեան իշխանը մէյմը գերեզմանէն զլուխը  
վեր վերցընէր ու տեսնէր թէ...

## ՏԵՍԻԼ, Զ.

Եշխանուռի Օրբելեանց և Փառանձեւ

Եշխանուռի. — Գիտե՞ս, Փառանձեմ, քիչ առենքն հոս պիտի հասնի Զապէլ օրիորդը. Երեն ուղեկից վարձուորներէս մէկը կանխեց իւմացուց անոր զալուսուր:

Փառանձեւ (հեղինորդն). — Շատ ուրախ եմ: Եշխանուռի. — Աղջիկս ուր է:

Փառանձեւ. — Պարտէզն է, իր սիրած տեղը, և իրեն հետ կան ջուլիք մը գեղացի կնիկներու և աղջիկներու:

Եշխանուռի. — Կը հասկընամ, կը հասկընամ: Փառանձեւ (հեղինեղով). — Հանդէս մը կը պարաստէ այդպիտի փառաշուք մուտք մը տօնելու համար:

Եշխանուռի. — Օրիորդ Փառանձեմի խօսքերը միշտ խայթիչ պիտի ըլլան:

Փառանձեւ. — Խայթիչ... (խնտաղով) մանաւանդ թէ ես ալ ձեր ուրախութեան կը մասնակցիմ:

Եշխանուռի. — Եւ պէտք է որ այդ ուրախութիւնդ անկեղծ ըլլայ, և դուն պէտք է վարժեցնես ինքզինքդ ամէն կերպով մեծարելու Զապէլ օրիորդը, կը հասկընան: Զապէլ իր ունեցած ազնիւ ծիրքերով՝ թէ՝ աղջրկանս և թէ՝ (ժանր ձայնով) իմ սէրս վաստըկեր է: Իր հանգուցեալ հայրը պատուաւոր մարդ էր, և ինձի հաւատարմաբար ծառայեր է երկար տարիներ...

Փառանձեւ (հշանաւոր ձայնով մը). — Եւ իր մայրն ալ նմանապէս...

Եշխանուռի (վեհուրեամբ մը խօսքը կտրելով).

— Մեռածներուն յիշատակը միշտ յարգել պէտք է, օրիորդ:

Փառանձեւ. — Ըստելիք չկայ:

Եշխանուռի. — Բաւական է... Այդ կերպով կը վայլէ խելացի և խոհեմ աղջրկան մը: Եթէ դուն քու պատիւդ պահել չես գիտեր, գէթ ինձի ունենալիք մեծարանքէդ մի՛ պակսիր: (Բարկացած) Զեմ ուզեր որ տանս մէջ մէկու մը վրայօր չար մասածով և խօսուի: և արդարութեան պարտք կը համարիմ՝ ինձի ծառայողներուն պակսութիւններն ուղղելու: Փառանձեւ. — Ներումն կը խնդրեմ... ալ չեմ ըներ... (ինքնիրեն) ի՞նչպէս ալ կրակ զարձաւ:

Եշխանուռի (հանդպարտորդն). — Կը ներեմ քեզի, կը ներեմ... Հեմայ պարտէզ զնա և քեզի զորցած լուրս աղջրկանս հաղորդէ. Թող զայ պարաստուի՝ Զապէլն ընդունելու: կը փափաքիմ որ ընելիք բարեգործութեանս բովանդակ հաճոյքն ինքն ալ զգայ:

Փառանձեւ. — Շատ լաւ, Եշխանուռի... (ինքնիրեն) Այնքան տիկիններու ծառայեր եմ, բայց ասկէց յիմարք տեսած չեմ. (կը մեկնի):

Եշխանուռի (միայնակ). — Ոե՞զք որ այսպիսի կոկիկ օրիորդ մը ուրիշները խայթելու գէշ սովորութիւնն ունի... Յայց յանցանքը այն տիկիններունն է՝ որոնց քով ծառայեր է, և դժբախտաբար կը գտնուին այնպիսի տիրունիներ՝ որ կը զուարձանան չարախօսութիւններով և ծալքաբանութիւններով, և զատապարտելի հաճոյքով՝ կը սնուցանեն այսպիսի ախտ մը իրենց աղախիններուն սրտերուն մէջ, մինչդեռ խօսով պարտաւոր էին սահնձեւու զապէլ զանոնք... Յայց ես յոյս ունիմը որ...

## ՏԵՍԻԼ, Է.

Խշանուռի և Տիկին Գայիանե

Գայիանե. — Խշանուռի, զուր տեղ այս առաւոտ...

Խշանուռի. — Ըսէլքրդ գիտեմ... Ներէ, ափկին, այս առաւոտ Նեկտառինէն իրաւցընէ ժամանակ չունի ուսման զբաղելու:

Գայիանե. — Թէ որ միայն այս առաւոտ ըլլար՝ այնքան անխոհնմ չէի գտնուիր՝ զանգաւոր իր վրայօք. բայց խղճի պարտք կը զգամ ձշմարտութիւնը ձեզմէ չծածկելու: Խրաւ երկար ժամանակ չէ որ դաստիարակունի ընտրուելու պատին ստացայ ձեզմէ, բայց այդ քիչ ատենուան մէջ ալ կարող եղայ հասկրնալու որ ձեր զուսորը գրեթէ բնածիր աշտելութիւն մը կը զգայ ուսանելու: Զեռքէս եկած ջանքը չխնայեցի իր եսանդը վառելու, բայց զուր տեղ...

Խշանուռի (ցաշագին). — Բայց անօգուտ մնաց ըրած ջանք, գիտեմ:

Գայիանե. — Հետեւաքար իմ աշխատութիւնս ապարդիւն տեսնելով...

Խշանուռի. — Ապարդիւն... ըսթիր ինծի ուրիշ անգամ որ աղջիկս ամենամեծ եռանդ ցոյց կու տայ տուած բարոյական դասերուգ:

Գայիանե. — Ճշմարիս է, բայց զրականութեան վերաբերեալ ամէն դասերուս մէջ բոլորին հակառակը ցոյց կու տայ:

Խշանուռի. — Քանի որ քեզի ալ հնար չեղաւ ուսմանց համար իրեն զգացած այդ խորշումը

չնշելու, ես գոհ պիտի մնամ՝ եթէ սրափ կըլ թութիւնը իրեն սովորեցնես: Կը տեսնես որ կարգէ դուրս բերումն ունի առաքինութեանց համար, և այնպիսի սէր ունի դէպ ի արդւրութիւնը՝ որ...

Գայիանե. — Զարմանալի՛ սէր մը, ես ալ համոզուած եմ: Բայց ներեցէք համարձակութեանս, թէ որ իրեն թոյլ չտրուէին տեսակ մը ցրուածութիւններ, կարգ մը մարդկանց հետ կենակցութիւններ...

Խշանուռի. — Հազար անգամ փորձեցի, տիւկին, բայց արդիւնք մը չունեցայ: Վերջապէս համոզուեցայ որ այս իրեն ուամկական բերմունքները հետեւանք մ'են ի սկզբան իր սրտին վրայ եղած տպաւորութեանց:

Գայիանե. — Ի՞նչչէս:

Խշանուռի. — Պատշաճ է որ ամէն բան քեզի բացարեմ: Այս զաւակս մեծցած է զիւղի մը մէջ՝ Մարգարիտ կոչուած կնիկէ մը, որ Ունի զիւղին մէջ ունեցած կալուածներէս մէկուն մէջ պատուաոր վարձուրի մը կինն էր... Գայիանե (նշանաւոր ճայնով մը). — Հիմայ ամէն բան կը հասկընամ:

Խշանուռի. — Բայց ինդրեմ զիս մի մեզագրեր, տիկին, ես բնազատուեցայ զինքը այդ կնկան իննամբին յանձնելու: Ամուսինս Պարսից կառավարութիւնէն ուղարկուեցաւ Պետրը բուրգ՝ տէրութեան ծանր գործերու համար: Իր մեկնելէն երկու ամիս վերջը՝ ծնայ այդ զաւակս, և որովհետև թէ իմ և թէ տղուս առողջութիւնն ամենազէշ վիճակի մէջ էր, բըժիշները խորհուրդ տուին՝ թէ փոքրիկը և թէ զիս վտանգէ ազատելու համար, որ զիւղացի առողջ և լաւ սուբլատուի մը յանձնեմ տղան սնուցանելու հոգը. և Մարգարիտը այդ

պաշտօնին յարմար դատուեցաւ. և իմ խրնակի գիշանելով՝ ինքն ալ իրեն նորածին աղջիկ զաւակը ուրիշ կնկան մը յանձնեց սուցանելու:

Գայիանէ. — Կ'երեւակայեմ ձեր մայրենի սրբամին զգացած ցաւը:

Խշանեռնի. — Այո, ամենասաստիկ ցաւ. բայց ուրիշ մեծագոյն մ'ալ վրայ հասաւ: Քետը բուրգին հասած նամակներ ինձ իմացուցին՝ որ իշխանը վտանգաւոր հիւանդութեան մ'ենթարկուեր էր, որ յառաջ եկած էր ճանապարհի վրայ կրած նեղութիւններէն: Ամուսնական սէրս չթողուց որ վայրկեան մ'իսկ կորսնցնեմ. եղբայրս ճանապարհի ընկեր առած և օգտուելով կարաւանէ մը՝ որ անմիջապէս ճամբայ ինկնալու վրայ էր՝ մենքնեցայ դէպ ի Ծուսաւուն, առանց կարենալու գիւղի մէջ թողած զաւակն համբուրելու:

Գայիանէ. — Խե՞ղճ տիկին:

Խշանեռնի. — Դժբախտ արկածներս շարունակուեցան. իրաւ է որ էրիկս ազատեցաւ՝ շնորհիւ իմ ցուցած սիրալիր ինսամքներուս, բայց որովհետև թշուառ հայրենիքս Երեւանը՝ պատերազմով յաղթական Թուրքերուն ձեռքը մասնուեցաւ, անկարելի եղաւ մեր վերադարձը, որովհետև գերի բոնուելու հրաման ելած էր մեզի դէմ: Կատաղի Թուրք Սէլիմ փաշան, որ պատերազմին սպարապետն էր՝ յարգունիս գրաւեց մեր բոլոր ստացուածները: Էրիկօ՛ Լիպարիս իշխանը սրտին ցաւէն մ'եռաւ, և ո գիտէ ինչ ձիւն ախտի գար իմ փոքրիկ գառնուկիս Նեկտարինէի գլխուն՝ թէ որ ազնիւ մօրաքոյը զինքը իր գիւղական առանձնոցին մէջ քովը չառնէր չպահէր:

Գայիանէ. — Ո՛րքան ցաւալի և սրտաշարժ են ձեր դժբախտութիւնները:

Խշանեռնի. — Այսպէս ահա պէտք եղած դաստիարակութեան ինսամքը չունեցաւ զաւակս: Քոյրս՝ ամենազնիւ տիկին մը՝ կարելի եղածն ի գործ դրաւ՝ գէթ սրտի կրթութիւնը տալու տղուս, և առաքինի զգացումներով իր հոգին զարգաբելու, սիրել տալու ողբրմածութիւնն և արդարութիւնը, բայց չկրցաւ ուղղել զինքն իրեն ստացած գիւղական կրթութեան բերմունքներէն:

Գայիանէ. — Ինչ որ կը տեսնեմ՝ և ոչ իսկ իմ ջանքս այդ նպատակին պիտի կարենայ հասնիլ:

Խշանեռնի. — Առոր վրայ հոգ մ'ըներ. իրեն բարոյական կրթութիւնը կը փոխարինէ ամէն պակասութեանց, և ես մեծ հաճոյք կը զգամ' տեսնելով թէ օրիորդն ինչպէս բարերարութեան զգացումներով տոգորուած է: Արդարութեան պարտք կը համարի օգնել խեղճերուն և աղքատներուն, և մանաւանդ գիւղացի կարօտներու. ինքն անձամբ կ'աշխատի և գերձակներուն ալ պատրաստել կու տայ շատ մը զգեստեղիններ՝ ամենէն աւելի մերկերը հագուեցնելու համար: Բայց իր սրտին ամենէն աւելի մերձաւոր, ամենէն աւելի զգուելի անձն է Զապէլ օրիորդը, որ իրեն կաթնասուն ընկերն եղած է:

Գայիանէ. — Հիմայ կը հասկընամ թէ ինչո՞ւ այսքան հանգիսաւոր պատրաստութիւն կը տեսնէ զինքն ընդունելու համար:

Խշանեռնի. — Միւս կողմանէ այս ալ ըսելու եմ՝ որ Զապէլն ալ արժանաւոր է ամէն ցոյցերու. կարելի չէ զինքը չսիրել՝ երբ տեսնէ մարդս անոր զեղեցիկ ձիրքերը և բարի հոգին: Երբ հեռաց վերաբերութիւն ունենաս, տիկին, դու ինքնին պիտի դատես ըսածիս ճըշ-

մարտութիւնը, դարձեալ, պիտի զարմանաս՝  
թէ ինչպէս նման է Նեկտառինէիս՝ արտաքին  
դէմքով ու հասակով. իրաւ՝ երկու անգամ  
միայն զինքը տեսեր եմ, բայց այդ նմանու-  
թիւնը աչքիս զարկեր է: Պետքը ուրգէն դառ-  
նալէս զերջը՝ երբ տասը տարեկան մը կար՝  
փափաքցայ որ զինքն ալ իմ քովս պահեմ,  
և իր ունեցած բնաւուր հանճարը դաստիա-  
րակութեամբ զարգացնել տամ նաև ուսմանց  
ու գիտութեանց մէջ. բայց կրնաք հաւատալ,  
տիկին, որ այն օրհնած Մարգարիտ մայրը,  
որ ոչ միայն այրի մնացեր էր էրկանէն, այլ  
նաև աղքատութեան մէջ ինկած էր...

Գայիսանէ. — Ի՞նչ, հակառակ կեցաւ ձեր փա-  
փաքին:

Իշխանուշի. — Այս, կարգէ դուրս պնդագլխու-  
թեամբ, այնպէս որ կարծես թէ նախանձ կը  
զգար՝ որ իր զաւակը կը սիրէի... մանաւանդ  
թէ չուզեց անկէց վերջ զինքը մեր ուսնը բե-  
րել... Ասուած հոգոյն ողորմի... բայց  
հայրենիքս գառնալէս վերջը՝ կարծու թէ ալ  
առաջուան ճանչցածս չէր այդ Մարգարիտը,  
ալ առաջուան պէս հաւատարիմ և սիրալիր  
փարձուր մը չէր. իր վարժունքին մէջ բոլո-  
րովին խորամանկ, կասկածու և ծածկամիտ  
կերպ մը ցոյց կու տար...

Գայիսանէ. — Կարելի է որ գաղտնի պատճառ  
մ'ունեցած ըլլայ...

### ՏԵՍԻԼ. Ը.

Զապէլ, Շողակար և Առաջիններն

Զապէլ (ուրախ զուարք ներս մտնելով՝ իր յար-  
գակէ քնները կ'ընէ). — Յարգանքներս, Տիկին  
իշխանուհի:

Իշխանուշի. — Ո՞հ, Զապէլ... ապրէս... չէի  
կարծեր որ այսպան շուտով զաս. (կը դիտէ  
զինքը ուշի ուշով):

Զապէլ. — Չձեզ տեսնելու փափաքս՝ չժողուց  
որ գանդապիմ:

Շողակար. — Այս զիշեր և ոչ իսկ քուն եղանք,  
իշխանուհի:

Զապէլ. — Այս, ամէն մէկ ժամը կարծես դար  
մը կ'երևար ինծի. անձկանօք արշալուսին կը  
սպասէի, որ պիտի բանար կենացս ամենէն  
աւելի երջանիկ օրը... յետ այնքան դժբախ-  
սութեանց (հարաշաներով):

Իշխանուշի. — Սիրելի գառնուկս, մօտ եկուր  
ուրեմն, եկուր բազկացս մէջ և ողջազուրէ զիս  
(եռաշեղեալի):

Զապէլ (ակնածերով). — Ստուգիւ, չեմ համար-  
ձակիր...

Իշխանուշի. — Զե՞ս համարձակիր... Զե՞ս ու-  
զեր որ զքեզ ողջազուրեմ...

Շողակար. — Ամբչնալէն է, իշխանուհի, ակն-  
ածութենէն կը քաշուի. խնդա աղջիկ, ինք-  
զինքն արժանի չի համարիր... կը հասկընաք.  
մենք բոլոր գեղացիներս ալ այսպէս ենք. ի-  
րարու հետ կատակներ կ'ընենք, սրախօսու-  
թիւններ, ազատ համարձակ վարժունք ունինք

և ամէնքնիս ալ պէտք եղածին պէս շարժիլ գիտենք... բայց Տիկիններու առջեւ կը շփոթինք, կ'ապշինք. Երկու բառ քովէրով չենք կրնար բերել:

**Գայիանէն (Ժպուելով).** — Եւ սակայն շատ լաւ կը խօսիս... (ինքնիրեն) Զուարձալի՛ կնիկ մէ՛:

**Շողակար.** — Հապա, քեզ տեսնեմ, Զապէլ, քաշուածութիւնդ մէկի թող... Հոս եկուր. (իր դնի զինքը Խշանեւհոյն բազկաց մէկ)... Այնքան փափաք ունէիր տեսնելու, և հիմայ կը քաշուի՞ս...

**Զապէլ.** — Ո՛հ, այս (ի'ողչագուրի Խշանեւհին) ... Ներեցք բուռն զգացմանցո՞ որ սրտէս կը բլին. մարդկային ակնածութիւնք կարող չեն արգելք ըլլալու ներքին մղումներու:

**Խշանեւհի.** — Ամեննեմ մի՛ քաշուիր, սիրեւ լիս. (իր գրիկ զինքը և երեսը յիտելով) Գիշտէ՞ս, պէտք է որ հետո իբրև իմ զաւակս վարուիս:

**Զապէլ (Եռո լայ):**

**Գայիանէն (ինքնիրեն).** — Իրաւցընէ ազնիւ հու գույ տէր է:

**Շողակար.** — Բայց ինչո՞ւ կու լաս. փոխանակ միթթարուելու, ուրախանալու... կու լաս... սիրելիս, կը վայլէ՞ որ այս վայրկենիս լացդ բռնէ:

**Խշանեւհի.** — Թէ որ Աստուած մայրդ քեզ մէն առաւ, զիս քեզի մօր տեղ կը դնէ, և ես կ'ուզեմ իմ Նեկտառինէիս պէս սիրել զքեզ... ինչո՞ւ չես խօսիր:

**Զապէլ.** — Ա՛խ, թող այս արցունքներս իմ երախտագիտութիւնս յայտնեն:

**Խշանեւհի.** — Ազնի՛ օրիորդ (յուզուած)... ի՞նչպէս կ'երենայ քեզի մեր Զապէլը, տիկին Գայիանէն:

**Գայիանէն.** — Իր համեստութիւնն և պարզասըրտութիւնը զիս կը հիացընէ:

**Զապէլ.** — Զափազանց բարեսիրտ էք, տիկին ... Ներեցէք որ առաջուց պարտաւորութիւնս կատարելու զանց ըրի ... Քիչ մ'ապշած վիճակի մէջ եմ... Յարգանքնե՞րս, տիկին... (կը ժայի և Գայիանէն կ'ողչագուրի զինքը):

**Շողակար.** — Թէպէտ և գեղջուրէի մէ՛, բայց Կարծեմ լաւ կը խօսի, այնպէս չէ... Ո՛հ, ապահով եղէք, պէտք եղածէն աւելին ալ զիտէ: Խեղճը միշտ կը սովորի, ձեռագիրներ կը կարդայ, մեր գիւղի վարժապետին պէս կը գրէ... և այնպիսի նամակներ կը շարադրէ, որ սուրհանդակին ցրուած նամակներէն աւելի լաւ գրուած են... Խշանուճի, ձեր զուսարը կրնայ վկայել Զապէլի նամակագրութեան մասին, որուն ստէպ կը գրէր...

**Զապէլ.** — Աղէկ սար, ուր է իմ սիրելիս, իմ բարերար Նեկտառինէն. ի՞նչ կ'ընէ, ինչո՞ւ չի գար տեսնուելու:

**Գայիանէն (Ժպուելով).** — Քեզի համար զբաղած է:

**Զապէլ.** — Ինծի՞ համար... Ըսածնիդ չեմ հասնար:

**Խշանեւհի.** — Լաւ, լաւ. պիտի հասկընաս : Տիկին, հաճէ՛ զինքը պարտէզ տանելու:

**Գայիանէն.** — Շատ սիրով:

**Խշանեւհի.** — Պիտի տեսնես, Զապէլ, որ բարեկամուհիդ ոչ երբեք այնքան ճարուար եղած է իր սէրը քեզի յայտնելու՝ քան որչափ այս քու գալստեանդ պարագային առթիւ. զնա, վայլէ քաղցր անակնկալ մը:

**Շողակար.** — Երթանք, Երթանք . անակնկալ բաներն ինծի շատ ախործելի են:

**Խշանեւհի.** — Ո՛չ, խնդրեմ գուն հոս կեցիր, Շողակաթ :

Շողակար. — Հո՞ս կենամ։  
Խշիանունի. — Այո՛, քեզմէ տեղեկանալիք բա-  
ներ ունիմ։  
Շողակար. — Ես ալ տեղեկութիւններ ունիմ  
տալիք, համաձայն ենք... (ինքնիրեն) Հասկը-  
ցայ, զիս իրեն քով պահելու միտք ունի...  
(ուրախուրեալմբ) Երանի՛ թէ։  
Խշիանունի (ձամբուրելով Զապէլլ). — Կայէ  
որ գառնալու չուշանաս, անհամբեր քեզի կը  
սպասեմ։  
Զապէլ. — Այդպիսի քաղցր հրամանի մը սի-  
րով պիտի հնազանդիմ... (Յած ձայնով Շո-  
ղակարին) Խոհեմութիւն։  
Գայիսնէ (Զապէլի). — Հրամէ՛ երթանք. (կը  
մեկելի՛):

## ՏԵՍԻԼ Թ.

Խշիանունի և Շողակար

Շողակար. — Ահաւասիկ մինակ ենք, հաճեցէք  
հարցաքննելու։  
Խշիանունի. — Շողակաթ, գուն ազատ համար-  
ձակ բնաւորութեան տէր կ'երեւնաս, մէկ կող-  
մանէ պարզասիրտ, միւս կողմանէ ալ քիչ մը  
հետաքրքիր մէկու։  
Շողակար (ժպուելով). — Ճշմարիտ է, Խշա-  
նունի, մենք զիւղացի կնիքներս ամէնքս ալ  
այդպէս ենք։  
Խշիանունի. — Թէ որ ըսէիր մենք ամեն  
կնիքներս՝ զուցէ սխալած չէիր ըլլար։  
Շողակար (ժպուելով). — Ինչպէս որ կը հաճիք,  
Խշանունի՛։

Խշիանունի. — Քու մայրդ Մարգարիտի հաշ-  
րուստ եղած ասեն՝ իրեն կը ծառայէր, այն-  
պէս չէ։

Շողակար. — Ամենաճիշդ. իսկ ես իրեն ծա-  
ռայեցի նաև իրեն աղքատութեան մէջ ինկած  
ժամանակ, երբոր իր խեղճ էրիկը զնէլլ՛ ձեր  
կալուածէն դուրս վրընտեցին թուրքերը, որոն  
համար սրաի ցաւէն մեռաւ: Վստահ եղէք,  
Խշանունի, որ ոչ միայն սիրոս բարի է,  
այլ և աշքաբաց մէկն եմ, հաւատարիմ և աշ-  
խատասէր. ամէն բան քիչ թէ շատ ձեռքին  
կու զայ: Թէ որ զիւումն ունիք զիս որ և իցէ  
բանի համար ձեր ծառայութեան մէջ զործա-  
ծելու...»

Խշիանունի. — Այդ մասին, այո՛, խօսիլ կ'ու-  
զեմ քեզի հետ։

Շողակար (ուրախուրեալմբ, ինքնիրեն). — Գու-  
շակածս ճիշդ է, պատրաստ եմ։

Խշիանունի. — Կրնաս ուրեմն ինծի ըսել թէ  
ինչո՞ւ համար Մարգարիտը չուզեց որ Զապէլլ  
իմ քովս պահեմ, և չուզեց բնաւ զինքն ինծի  
բերել։

Շողակար. — Ճիշդ ըսելով՝ պատճառը չեմ գի-  
տեր... Գուցէ թէ նախանձը...»

Խշիանունի. — Կարելի՛ բան է որ մայր մը  
նախանձի իրեն զաւակին երջանկութեան վր-  
րայ։

Շողակար. — Է՞ն, Մարգարիտը մայր մը չէր  
այն թշուառ զաւակին նկատմամբ, այլ ըս-  
տուգապէս զեւ մ'էր. այն ժամանակէն ուրիշ-  
սած՝ որ զինքը տնէն դուրս հանելով՝ ուրիշի  
մը սնուցանելու ուռաւա՛ սէրը վրայէն պակ-  
սեցաւ, և ալ չէր կրնար աղէկ աշքով տղան  
տեսնել...»

Խշիանունի. — Ուրեմն իմ Կեկտառինէ՞ս աւելի  
կը սիրէր։

Շողակար. — Այո՛, Խշանուհի ... Ամէնքնիս  
ալ մէկ հոգի մ'ունինը , պէտք չէ սուս խօ-  
սելով զանիկայ դատապարտութեան մատնենք:  
Ամէն սէր, գգուանք, խնամք կը ցուցնէր միայն  
Նեկտառինէին համար...

Խշանուհի. — Խե՞զ կնիկ:

Շողակար. — Բայց խեղճ կին մը՝ որ չարասիրտ  
էր, ազան և նախանձու...

Խշանուհի. — Խոհեմութիւն... Արդարութիւն  
չէ այսպիսի բանէր հաչակելը:

Շողակար. — Է՞ն, այս ըստաներս մեր գիւղին  
սագերն ալ գիտեն. ես ինքս ամբողջ գեղա-  
ցիներուն ըսեր եմ:

Խշանուհի. — Գէշ ըրեր ես. սիրոյ գէմ գոր-  
ծեր ես:

Շողակար. — Ընդհակառակն ես կարծեմ թէ  
սիրոյ գործ է՝ մեր ընկերներն զգուշացնել չա-  
րերէն: Մենք գիւղի բնակիչներս ամէնքս ալ  
այս կերպով կը վարուինք. իրարու պակսու-  
թիւնները փոխադարձաբար մէկմէկու կ'իմա-  
ցնենք՝ որ վաս հետևանքներ առաջ չգան...  
Հասկցաք, Խշանուհի:

Խշանուհի. — Ուրեմն պակսութիւն մը կը  
համարիս Մարգարիտին՝ իմ զաւակիս վրայ  
ունեցած այնքան սէրը:

Շողակար. — Ոչ, Խշանուհի. ես ալ ձեր զա-  
ւակը սիրած եմ և կը սիրեմ: Երբոր մօրգրո-  
ջը քով առանձնացած ժամանակը իրեն այ-  
ցելութեան կ'երթայի՝ ինծի ընծաներ կու տար  
... բայց ես կը սիրէի նմանապէս Զապէլն  
ալ: Միայն իր մայրն էր՝ որ հետը անօիրտ  
կերպով կը վարուէր: Մտածեցէք մէջմը, ա-  
մէն մէկ շարժմունքին զինքը կը յանդիմանէր,  
երեսն ի վեր կը պառչըտար , կը սպաննար,  
ունեցած գրքերը կը պատըստէր, վարժապե-

տը տնէն կը վունտէր՝ թոշակը չվճարելու  
համար, և իրեն կը սեփականէր այն ամսա-  
կանները՝ որ Նեկտառինէ օրիորդը կ'ուղարկէր  
Զապէլի կրթութեան համար... Պայր մը իր  
զաւակին հետ այսպէս կը վարուի... Քաւ լիցի  
... և ոչ իսկ բարբարոսներուն քով այսպէս  
բան կրնայ տեսնուիլ:

Խշանուհի. — Բայց մինչև մահը շարունակէց  
Զապէլի դէմ ունեցած այս ատերութիւնը :

Շողակար. — Ճեզդն սսելու համար՝ կարծեմ  
թէ չէ. մահը մօտեցած ժամանակ քիչ մը  
խելքը զլուխն եկաւ. ուզեց ող զադոնի կեր-  
պով ես իրեն քով կանչեմ...

### ՏԵՍԻԼ, Ժ.

Վարդուհի և Առաջինները

Վարդուհի. — Կը ներէ՞ք, Խշանուհի, որ անց-  
նիմ խոհանոցն երթամ:

Խշանուհի. — Ի՞նչ պիտի ընես խոհանոցը:

Վարդուհի. — Պիտի երթամ Լուսիկին համար  
կերակուր ուղելու. Նեկտառինէ օրիորդն ին-  
ժի հրամայեց:

Խշանուհի (առ Շողակար). — Ալջիկս այն ա-  
տեն կ'ուրախանայ՝ երբոր աղքատի մը նպաս-  
տել կարենայ:

Շողակար. — Գիտեմ, Խշանուհի, և ապահով  
եմ որ կերակուրէ մ'աւելի բան ալ չնորհել  
պիտի փափաքի իր բարեգութ սրտով:

Վարդուհի. — Ոչ միայն կերակուր, այլ նաև  
ձեռք մը գեղեցիկ զգեստ ալ տուալ Լուսիկին:

Շողակար. — Զե՞սք մը զգեստ ... ոհ, որքան առաջաձեռն է:  
 Վարդուհի. — Այս առաւօտ մէյմէկ ձեռք զգեստ  
ալ պարզեց՝ վեց զեղացի աղջիկներու:  
 Շողակար (ինքնիրեն). — Ուր էր թէ ես ալ  
եօթներորդն ըլլայի:  
 Իշխանուհի. — Ամէնքն ալ ինքն իր ձեռքով  
շիներ է: Բարի զաւակո ուզեց որ ջապէլի  
ընդունելութեան համար զիւղական հանդէս  
մը պատրաստէ. և կարծեմ թէ առաքինի օ-  
րիորդի մը պատիւ ընելու համար՝ միակ և  
ճշմարիտ միջոցն է՝ կարօտեալներու բարեգործ  
ծութիւն մ'ընելը. վասն զի գուարճութիւն  
մ'այն առեն կը գոհացընէ մարդուս սիրու՛  
երք համեմուած ըլլայ ընկերութեան զաց-  
մունքով: Տենես թէ ինչպէս չնորհալի կեր-  
պով զարդարեր է զիւղացի փոքրիկ աղջիկ-  
ները:  
 Շողակար. — Ո՞հ, չէի փափաքիր որ այս հա-  
գուստ անոնց քով շատ պատիւ չընէ ինծի  
... ըլլայ թէ անվայել ըլլայ...  
 Վարդուհի. — Վայելուէ է, վայելուէ է. մերի-  
նէն աւելի գեղեցիկ է:  
 Շողակար. — Բայց մի միակ զգեստու է ունե-  
ցածս, և այն ալ մաշած է:  
 Վարդուհի. — Ամօթ է, այդպիսի բան մէջտեղ  
չի գուրցուիր:

Իշխանուհի (ժամանութեամբ). — Ամօթ է քեզմէ  
շատ աւելի տարեց մէկը յանդիմանելզ. թէ  
որ ինքը քու զարդասիրութիւնդ յանդիմանէր՝  
իրաւոնք պիտի ունենար, բայց գուն այդ  
քեզի չինկած խօսքովդ զինքը մահացընել ու-  
ղեցիր:

Վարդուհի. — Ե՞ս, կատակի համար էր ըսածս,  
իշխանուհի, և չեմ կարծեր որ այդքան զձեզ

բարկացնելու իրաւացի պատճառ մ'ըլլայ ...  
իշխանուհի. — Կատակի համար... (բարկա-  
ցած) Գնա, գնա քեզի յանձնուածը կատարէ ...  
(Զասպիւղ ինքզինը) Այսօր չեմ ուզեր սրտիս  
խաղաղութիւնը կորսընցնել:

Վարդուհի. — Ու այսօր և ոչ ալ միշտ, իշ-  
խանուհի. ի՞նչ հարկ կայ ինծի պէս աղջրկան  
մը համար խօսքիլ ... Ե՞ս, եթէ տարիքն ա-  
ռած կնկան մը համար ըլլար, ինչպէս է այդ  
տմուշը ... (Կ'ակենարկէ Շողակարը, և երեսի  
ժամանելիք ընկերով դեպ անոր՝ դուրս կը փախ-  
չի):

Շողակար. — Ի՞նչպէս, ինծի...  
 Իշխանուհի. — Ներողամիւս եղիք, Շողակաթ.  
Ես անոր մօրը հնտ պիտի խօսիմ. իր չափաւ-  
զանց աշխոյժ բնաւորութիւնը սանձելու կեր-  
պը պիտի զանենք... Հիմայ մեր ընդհատուած  
խօսակցութիւնն առաջ տանինք: Կ'ըսէիր ու-  
րեմն որ Մարգարիտը... Ուգի ձայն կը լսուի,  
գարձեալ մարդ կու զայ, հոս պիտի չկրնանք  
ազատ խօսիլ, եկուր երթանք իմ սենեակս.  
շատ կը փափաքիմ մնացած մասն ալ լսելու:  
 Շողակար. — Ես ալ կը փափաքիմ զձեզ գոհ  
ընելու. ինդրեմ իբրև ձեր աղախինն համա-  
րեցէք զիս:

Իշխանուհի. — Երթանք. (կը մեկնի):  
 Շողակար (ուրախ). — Պիտի մնամ, գործս յա-  
շնդ է. (կը մեկնի):

## ՏԵՍԻԼ, ԺԱ.

**Միշտ** դրնելի ներս կը մտնեն Զապէլ և Կեկուառին:

**Նեկտառինէ.** — Մայրս ուրիշ տեղ գնացեր է. հոս ոչ ոք կրնայ խօսելիքնիս լսել, ուրեմն ի՞նչ որ ինծի բոելիք ունիս՝ զուրցէ... Անհամբեր կ'ուզեր հանդէմն սկսինք:

**Զապէլ.** — Ո՞չափ բարեսիրա էք, իշխանուհին: **Նեկտառինէ.** — Այդ ի՞նչ քաղաքավարական ձեւակերպութիւններ են... Բարեկամուհիի մը հետ կը վայլէ՝ յոզնակի թուով խօսիլ. ի՞նչ, միթէ մոերմութեանդ արժանաւոր չե՞մ...

**Զապէլ.** — Ի՞նչ կ'ըսես:

**Նեկտառինէ.** — Կ'ըսես... Ո՞հ, այսպէս լաւ է, միշտ այսպէս կ'ուզեմ խօսիս... Ուրեմն շուտ ըրէ, զուրցէ, ի՞նչ կը փափաքիս. բայց խընդորեմ շուտ ըրէ, վասն զի թէ որ յանկարծ Շուշանն հոս գալու ըլլայ՝ ալ ժամանակ չենք ունենար:

**Զապէլ (զգուշութեամբ).** — Հոս նամակ մ'ունիմ (ծոցէն կը հանեն ծրարիի մը) քեզի յանձնելիք:

**Նեկտառինէ.** — Կամակ մը... Տուր ուրեմն, հանդէսէն վերջը կը կարդամ ի՞նչ գրուած է. (Կ'անեն համակ և դրսանը կը դնէի):

**Զապէլ.** — Բայց չըլլայ թէ ուրիշներուն քով բարձր կարգաս:

**Նեկտառինէ.** — Ուրեմն գաղտնի՞ բան է:

**Զապէլ.** — Ամենագաղտնի:

**Նեկտառինէ (ժպտելով).** — Զապէլ... չէի ուզեր

որ դուն... ոհ, իրաւցընէ ծաղրական բան պիտի ըլլար...

**Զապէլ.** — Ծաղրական բան չկայ... Այդ նաւակը մայրս է որ քեզի կ'ուզարէէ: **Նեկտառինէ (խեաւաղով).** — Ի՞նչ, անդիու աշխարհքէն:

**Զապէլ.** — Ներէ, նեկտառինէ, կատակը յարմար չէ այս նիւթիս. թշուառի մը վերջին կամբը՝ պէտք չէ ծաղրելու նիւթ համարտի... Մայրս մեռնելու մօտ, կեանգին վերջին վայրկնին՝ զրբէ կամբը՝ զրբէ այդ նամակը, և առանց ինծի բան մ'իմացընելու՝ յանձներ էր պատուաւոր անծի մը՝ խոստովանութեան զաղունիքի տակ, անոր վրայ պարագ զնելով՝ որ այդ նամակը իմ ձեռքով՝ ուզզակի քու ձեռքդ հասցընէ, միմնյոն գաղտնիքի պայմանով:

**Նեկտառինէ.** — Արդեօք տէրութեան վերաբերեալ խնդիրներ են...

**Զապէլ.** — Առանց տէրութեան խնդիր ըլլալու՝ կրնայ սակայն ծանր խնդիր մ'ըլլա: Կս մինչև օրս չկրցայ գուշակել, այնու հանդիրձ որ...

**Նեկտառինէ.** — Ի՞նչ կ'ըսե՞ թէ որ առանց կարգալու՝ պարունակութիւնը գուշակեմ... Սակայն այս կերպով մայրդ ինծի անիրաւութիւն մ'ըրած է՝ իբրև թէ իրեն յանձնարարութեան կարօտ ըլլայի՝ քեզի բարիք ընելու համար. մինչեռ ես հետամուտ եմ ձեռքէս եկած լաւութիւնն ընել օտարներու, ուրեմն որչափ աւելի քեզի՝ որ ինծի համար սիրելի քոյր մ'ես...

**Զապէլ.** — Գիտեմ, սիրելի նեկտառինէ, լաւ զիտեմ քու ազնիւ սրտիդ զգացումները. բայց ես կասկած ունիմ՝ որ ըսածէդ բոլորովին տարբեր բան մը պարունակէ...

**Նեկտառինէ.** — Ի՞նչ է կասկածիդ պատճառը:

**Զապէլ.** — Որովհետև մայրս իր վերջին վայրկեաններուն մէջ՝ ինծի արտաքոյ կարգի եւրեցած աղաջանքով մը յանձնեց՝ որ ես ինքս ինամք ունենամ քու վիճակիդ վրայ:

**Նեկտառիթէ.** — Ի՞մ վիճակիս վրայ... Կայիմ ուրեմն ինչ խնդիր կայ. այնպիսի հետաքրքրաբարթիւն մը զրգուեցիր մտքիս մէջ՝ որ... (Չեւքը կ'առնէ համակը)... Երկու կնիքով գոցուած... Քաել է ուրեմն որ ծանր ինդուց մը վրայ է. (իր խորտակէ կեյիթները):

**Զապէլ** (ինքնիրեն). — Զեմ զիտեր ինչու սիրու այսքան սաստիկ կը բարախէ:

**Նեկտառիթէ** (անձայն կը կարդայ առաջին բառերը, և յետո մոտածերով՝ կ'լսի). — Ինծի ուղղուած է թէ ինծի չէ... Զապէլ, անշուշտ սխալմունք մը կայ... Մնացածն ալ կարդամ. (յուռ կը կարդայ, կը յառովի, յետոյ կը դոդդայ և ըերերցումը լմբնցնելէն յետոյ՝ կը գուշէ) Ո՛վ մեծու Աստուած... ինչ էր կարգացածս...

**Զապէլ.** — Վայ գլխուս... Ի՞նչ... ո՞ւն... ո՞ւն գոյնդ կը նետե՞ս... կը դողդըզաս...

**Նեկտառիթէ.** — Տէ, մի վշտանար... (կը չանայ ինքինը զապէլ) բան մ'էր, անցաւ... Թէթէ յուզմունք մը... զարմանքէս յառաջ եւ կած...

**Զապէլ.** — Զարմանքէդ... Արդեօք ի՞նչ կայ... Թո՞ղ որ ես ալ կարդամ այդ թուղթը:

**Նեկտառիթէ.** — Պիտի կարդաս, պիտի կարդաս... (կը դնէ զրապանը) բայց հիմայ... ինդրեմ ներզամիս եղիր, միաքս հանդարտեցնելու պէտք ունիմ... Ազատ թող զիս, Զապէլ (սաստիկ յուզուած):

**Զապէլ.** — Զքեզ թողնուլ... այս վիճակիդ մէջ զքեզ թողնում...

**Նեկտառիթէ.** — Այո, Զապէլ, կ'աղաչեմ... կը պաղատիմ:

**Զապէլ.** — Կարելի բան չէ... Կ'ուզեմ բացարձակաբէս...

### ՏԵՍԻԼ. ԺԲ.

**Շուշան.** Գայիխնէն, Փառանձնէն, Վարդուհի, հինգ զիշդացի աղջիկները և Առաջիններին

**Շուշան.** — Տէր ողորմեա, օրհնած Նեկտառինէ, հիւրիդ հետ առանձնացած՝ զմեզ ու կատարուելիք հանդէսը բոլորովին մտքէդ հանցիր...

**Նեկտառիթէ** (բարկուշեամբ). — Դուրս ելէք, հետացէք ասկէց:

**Շուշան.** — Տէր Յիսուս... (Ամենիը կը գարմանան):

**Գայիխնէն.** — Ուրեմն հանդէսը...

**Փառանձնէն.** — Ուրեմն պամըր...

**Նեկտառիթէն.** — Դուրս կորսուեցէք, կ'ըսեմ... (կատաղարար, իրեւ ինքիրնէն դուրս եղած), գործու, ապա թէ ոչ...

**Զապէլ** (ցած՝ Նեկտառիթէն). — Խոհեմութիւն, քոյրս, խոհեմութիւն:

**Գայիխնէն.** — Օրիորդ... Այս ի՞նչ բան է... ի՞նձի այնպէս կ'երեւաս...

**Նեկտառիթէ** (արագ արագ խօսերով՝ ցաւազին այժմով). — Այլանդա՞կ, անիրաւ, այնպէս չէ... Այո, ինքիրմէս դուրս ելած եմ... Թըշուառ մէկն եմ... Զեմ կրնար ինքիրենս յաղթէլ, չեմ կրնար ինքզինքս զստէլ... Ամենէն աւելի կարօտ եղած վայրկինիօ առաքինու-

թիւնը զիս կը լքանէ ... Գթացէք վրաս ...  
ձեր կարեկցութեան արժանի մէկն եմ...  
Վարդուհի. — Խեղճ իշխանուհի օրիորդ...  
Նեկտառինի. — Ո՛վ Երկինք, այսպիսի ահաւոր  
վայրկենի մը մէջ զիս ձեռքէ մի՛ թողուր ...  
ինծի օգնութեան հասիր (վաղելով դուրս կը  
փախչի):  
Գայիսանի. — Զապէ՛լ... (գարմանքով երեսը  
նեյշով):  
Զապէլ. — Թողի տուէք, տիկին, որ ետևէն եր-  
թամ. իր վշտին պատճառը չեմ գիտեր, այս  
միայն զիտեմ որ պէտք եմ բարեկամութեան  
ազգած օգնութիւններս իրեն չզլանալ. (կը  
մեկնի):  
Գայիսանի. — Ամբողջ մարմնովս կը դողամ:  
Շոշան. — Է՞ն, այս բանիս տակ գաղտնիք մը  
կայ... ծանր դէպք մը պատահած պիտի ըլ-  
լայ:  
Փառանձեմ. — Ըսելիք չկայ, ամենածանր ...  
Շոշան. — Ի՞նչ դէպք:  
Փառանձեմ. — Ինծի՞ կը հարցընես ... Մթնք  
կիներս ամէնքս ալ խննթ չենք. (կը մեկնի):  
Շոշան. — Խենթը զուն ես, անպատկան լա-  
կու... Նայեցէք թէ ի՞նչ նախատական խօսք  
ըստ իշխանուհի Օրիորդին վրայօք... (Դիկ  
ի դուռը՝ ուսկից Փառանձեմ մեկնեցաւ) Գնա  
շնորհակալ եղիր՝ որ շուտով փախար, ձեռքէս  
ազատեցար... (ձեռքնետէ բնրբորւելով) թէ  
չէ երեսդ գեղեցիկ կը նկարէի... Այս եղունգ-  
ներս իրենց պարտքը կատարել գիտեն, և շատ  
անզամներ արիւն վազցուցել են...  
Գայիսանի. — Ասուծոյ սիրոյն՝ կ'ալզահմ լուռ  
կեցիր, Շոշան. հիմայ քաջութիւններ ցուց-  
նելու ժամանակ չէ. (կը մեկնի):  
Շոշան. — Հի, ի՞նչ ազգարարութիւն... Այդ

տիկինն ալ գլխուս քարոզ կը կարդայ... Զի  
գիտեր որ եթէ մէջմը արինս զառնայ...  
Վարդուհի. — Խոհեմութիւն ըրէ, մայրիկ:  
Շոշան. — Ո՞հ, զու պակաս էիր ինծի խոհեմու-  
թիւն սովորեցնելու, ողորմելի աղջիկ... (Գիւ-  
ղացի փոքրիկ աղջիկներն ամէն ըլլ միկնեղ  
լաց մը կը փրցընեն): Ի՞նչ եղաւ. ի՞նչ հան-  
գիպեցաւ ձեզի որ կու լաք... (Արևիքն ալ լա-  
ցերնին կը սասակացընեն): Բայց ի՞նչ ունիք  
... չէ՞ք կրնար ըսել... խօսեցէք...  
Արտօնեակ. — Ալ հանդէս պիտի չկատարուի:  
Երանեակ. — Ալ պար չկայ (լալազին):  
Հայիսիսին. — Զէ՛, չէ՛, ես պարել կ'ուզեմ.  
(կատաղար ուտքերովիլ զետիել կը ձեժէ):  
Պայժառ. — Ե՞ս ալ կ'ուզեմ. (նոյնպէս):  
Լուսիկ (ուտելով և լալով). — Հիմայ որ գեղե-  
ցիկ զգեստ մ'ունեցայ...  
Վարդուհի. — Իրաւոնք ունին խեղճերը:  
Շոշան. — Երբոր ժամանակը զայ պարելու...  
Ամէններ. — Ո՞չ, ո՞չ, հիմայ կ'ուզեմ պարել...  
Շոշան. — Ես ալ հիմայ ձեզի ամանակը կը  
զարնեմ. (կատաղար կը բաշէ ևոն անկին  
մը գրուստ երկայնակոր աւել մը. տղաք նախ  
տեսարանին վրա ասդին անդին կը վազ-  
վիրանեն և յետոյ դուրս կը փախւին, մինչ-  
դեռ Շոշան կը կանչուըստէ) Անպիտաններ,  
ոչ խելք ունիք, ոչ սիրու ունիք . . . կ'ուզեմ  
ցատքըուել պարել տալ ձեզի ծեծով կապիկ-  
ներու պէս... Կը փախչիք հա՞ ետենէդ կը  
հասնիմ. (դուրս կը վազէ ինքն ալ, և իսկոյն  
վարագոյրը կը զցուի):

## ԱՐԱՐՈՒԱԾ ԵՐԿՐՈՐԴ

---

ՏԵՍԻԼ. Ա.

Նեկտառինեկ և Փառանձեմ

**Նեկտառինեկ.** — Այս, Փառանձեմ, այդ չնորհքն ըրէ ինծի, ինդրեմ մի յայտներ... մօրս (ցաւագին) քիչ առաջ զգացած յուզմոնքս, որ յանկարծակի զիս ինքիրմէս դուրս հանեց:

**Փառանձեմ.** — Ըստդդ յօժարութեամբ կը կատարեմ, բնաւ բան չեմ իմացներ. բայց կը ինդրեմ փոխարէն՝ որ գուն ալ ինձ յայտնես թէ ինչ էր պատճառը...

**Նեկտառինեկ.** — Պիտի իմանաս, ամէնքն ալ պիտի իմանան. բայց քիչ մ'ատեն ստիպուած եմ գեռ զաղոնի պահելու... Ուստի կը խընդրեմ ալ ատոր վրայօք բան մի հարցըներ:

**Փառանձեմ.** — Իմ վրաս կրնաս վստահ ըլլալ. բայց կը վախեմ որ շատախօս Շուշանը արդէն ամէն կողմ տարածած ըլլայ հանդիպածը, որովհետև ինքն ալ հոն էր և տեսաւ զքեզ այն վիճակիդ մէջ:

**Նեկտառինեկ.** — Շուշանը զիս տեսա՞ւ:

**Փառանձեմ.** — Այս, հոն եկած էր բոլոր այն գեղացի աղջիկներուն հնու... Եւ գուն իրենց նեղացար, դուրս վորնտեցիր...

**Նեկտառինեկ.** — Իրաւ է, իրաւ, հիմայ կը յիշեմ... ինքինքս կորսլնցուցեր էի, ըրածս չէի զիտեր:

**Փառանձեմ.** — Գրեթէ ապահով եմ որ այն բաց-բերան կնիկը՝ անմիջապէս նոյն վայր-կենին վազած իմացուցած ըլլայ ամէն բան իշխանուհի մօրդ... և վրան ալ չափազանցութիւններ աւելցնելով...

**Նեկտառինեկ.** — Զեմ կարծեր, չէ... թէ որ այդպէս եղած ըլլար, իմ... մայրս պիտի վազէր զար զիս ալ տեսնելու... միթիթարելու... (կոչ լայ) ... Ոյնքան զիս կը սիրէ:

**Փառանձեմ.** — Կու լա՞ս գուն:

**Նեկտառինեկ.** — Որտիս գորովանքէն, երախուտագիտութենէս... Հիմկուհիմայ զնա դուն, Փառանձեմ, Շուշանը զտիր, և իմ անունովս իրմէն ինդրէ, ըսէ որ լուր կենայ, անխոհեմութիւններ չընէ...

**Փառանձեմ.** — Բայց, ներէ... այդ նախազգուշութիւնը նշանակութիւն չունի:

**Նեկտառինեկ.** — Ինչո՞ւ:

**Փառանձեմ.** — Որովհետև իշխանուհի մայրդ տեսնելով հանդէսին չկատարուիլը...

**Նեկտառինեկ.** — Չէ, չէ, հանդէսը պիտի կատարուի (ցաւագին):

**Փառանձեմ.** — Պիտի կատարուի:

**Նեկտառինեկ.** — Այս, այս, և ամէնքդ ալ պիտի զուարձանաք... (յապայիմ կը նեծկտայ):

**Փառանձեմ.** — Աքանչելի սկզբնաւորութիւն զուարձանալու... Այս տեսակ լացդ ու արցունքներդ ինծի գորովանաց և երախտազիտութեան արցունքներ չեն տեսնուիր... ամէն նածանը շշաց ծնունդ են՝ կարծեմ...

**Նեկտառինեկ** (անհամբերուրեամբ)։ — Ի սէր Աստուծոյ, քիչ մ'աւելի կարեկցութիւն ունե-

ցիր վիճակիս վրայ . . . կը խնդրեմ զիս աշանձին թող . . . մանաւանդ թէ գնա զուրցէ Շուշանին որ թող պատրաստ բռնէ այն գիւղացի աղջիկները . . . երբ ժամանակը զայ՝ զիւրենք պիտի կանչեմ:

Փառանձնեմ. — Անմիջապէս կ'երթամ զուրցելու:

Նեկտառինե. — Կերէ ինծի, սիրելի ֆառանձնեմ:

Փառանձնեմ. — Կերէ լ կ'ցուես . . . ես քեզի ներմ . . . Միայն քու վիշտդ է՝ որ ինծի ցաւ կը պատճառէ:

Նեկտառինե. — Այն ալ կը լմըննայ կ'անցնի:

Փառանձնեմ. — Այսպէս կը փափաքիմ և կը յուսամ . . . (Մեկնելու ատեն՝ ինքնիրեն) Ո՞հ, գուշակելու համար՝ մարզարէ մ'ըլլալու է. ես բան չեմ հասկընար . . . բայց ծանր բան մը կայ. (իր մեկնի):

## ՏԵՍԻԼ Բ.

### Նեկտառինե միայնակ

Նեկտառինե (իր ձգէ ինքինը բր բազկարուի մը փրայ, աւելիր գետին կը սեւենէ, և բիշ մը լուռշինէ յետոյ՝ կ'ըսէ). — Ուրեմն ամէն բան ոչընչացաւ . . . վայրիկեան մը միայն՝ բաւական եղաւ իմ բոլոր ըստացած յոյսերս, իմ երազած գեղեցիկ ապազաս անհետացընելու . . . Պատիւ, փառք, հարստութիւն, երջանկութիւն՝ ամէնքն ալ չքացան՝ երազէ արթընցածի մը ցնորներուն պէս . . . ես ալ մայր չունիմ. (Խշքեալ վճառեալ՝ ձեռքերով երեսը կը դոցէ և

կոչ լայ) . . . Ուրեմն մէջ ամենէն աւելի թթշուառն եմ . . . Ես՝ որ խեղճերուն կ'ողորմէի, հիմայ ուրիշներու ողորմութեան կարօն եմ . . . Ո՞հ, գժոխային գաղտնիք, որ առանցինզ տարի ուրիշի մը սրտին մէջ թաղուած էիր . . . փառասիրութեան խաւարներու մէջ կորսուած էիր . . . ո՞հ, ինչպէս յանկարծ զուրս պոռթշացիր . . . (Լուս կը մոտած և յետոյ յանկարծ կը կանգնի) Բայց միթէ չեմ կրնար (կուրծը ըստ ցուցիներով) հոս գրեզ թաղուած գեն պահել . . . բնաւ մէկու մը չյայտնել . . . ես միայն զիւեմ գրեզ, ուրիշ ոչ ոք . . . Այս նամակիս մէջ զրուածը (ցոյց տալով) միայն ինծի ծանօթ է . . . մայրս ալ իմ կամքիս թողուցեր է գրեզ յայտնել կամ ծածկել . . . մայրը . . . (Ազնիւշ զգացնուի մը ցնցուած) Նեկտառինէ, ո՞հ, ինչպիսի ամբարիշտ մոտածութիւն է ունեցածդ դուն կարող ըլլաս ուրիշէն գողնալ . . . ինչպէս այդքան գժոխային անուելի մոտածութիւն մը կրնաս նոյն իսկ մոտածել՝ թող թէ զործել . . . Դուն արդարութիւնն ունակու ըսնես . . . Եւ եթէ ուրիշները մոտածածդ չեն տեսներ, Սատուած զայն չի՞ տեսներ . . . Խղճմտանքդ ալ ամենէն աւելի ահաւոր վկայ պիտի ըլլայ . . . Խղճիդ իսայթերը կեանքդ բոլորովին պիտի չգաւունացընեն . . . Միթէ այդ իսայթերը չե՞ն որ սուր սլաքներու պէս յաւիտեան գրեզ պիտի խցուտեն ու տանջնեն, առանց ժամանակէն և պատճառանքներէ բթանալու . . . Ո՞հ, ազնիւ զգացմունք արդարութեան, ախ, ազատէ զիս փառասիրութեան այսպիսի փորձութիւններէ . . . (Ծուշիր կը դնէ) Եւ դուն, ով սուրը, ով գերբնական կրօնք, տառապեալ հոգիներու միակ միսիթարիչ, դու որ սրտիս մէջ քու պարտքերդ տոգորեր ես անջնջելի,

գուն ողորմէ ինծի և զօրացուր զիս... Գուն  
քու երկնային ձայնովդ...

### ՏԵՍԻԼ Գ.

#### Տիկին Գայիսին և Նեկտարին

Գայիսին. — Կերէ, օրիորդ, թէ որ... ի՞նչ  
կը ուեսնեմ...

Նեկտարին. — Յարմար ատենին հասաք. Աս-  
տուած ձեր քայլերն հոս ուղղեց. Երկինք ձայ-  
նիս լուցին:

Գայիսին. (վեր կը բարձրացրմէ զինքը). — Ուսք  
ելիր... խեղճ զաւակ:

Նեկտարին. — Դուք ինծի կրնաք օգնել՝ ձեր  
զթութեամք, ձեր խորհուրդներով...

Գայիսին. — Այո, սիրելիս, ինչ կ'ուզես զուր-  
ցէ. պատրաստ եմ ահաւասիկ, խօսէ:

Նեկտարին. (կ'երրաց սենեկին դուռը կը փա-  
կի, և դարձնարդ վաւական կամքով՝ կը յան-  
ձնէ նամակը Գայիսինի ձեւը, ըսկով). —

Կարգացէք, տիկին. նախ զիս մեղքի զրդալ  
այս պատճառը քովէս հեռացնելէն սկսիմ...

Գայիսին. — Մեղքի... կը սարսափեցնես զիս:  
Նեկտարին. — Կ'աղաշէմ, կարգացէք:

Գայիսին. — Խսկյն. (կը ախի կարդա). «Սի-  
րեցեալդ իմ Զապէլ» (կ'ընդհատէ)... Զապէլ.

ուրեմն այս նամակս քեզի ուղղուած չէ:

Նեկտարին. — Ինծի, ինծի թշուառիս. (կու-  
րայ)... ես եմ Զապէլը... ես այլ ես մայր  
չունիմ... տիկին Գայիսինչ:

Գայիսին (սաստիկ յուզուած). — Ով Երկինք:

Նեկտարին. — Իրաւունք չունիմ լալու:

Գայիսին. — Լիուլի իրաւունք, իեղճ զաւակ  
... Ըստածդ զիս բոլորովին ապչեցուց... Կար-  
դամ. (կը կարդայ). «Ոիթցեալդ իմ Զապէլ,  
զքեզ հարստացընելու, մեծցընելու անյագ փա-  
փաքէս հրապուրուած՝ ամենածանր և ամբա-  
րիշտ նենգութիւն մը գործեր եմ, որ այսքան  
երկար տարիներ սրախ վրայ բեռ մ'ըլլալով՝  
ճնշեց. մայրական սէրս զիս մոլորցուց, մե-  
ղապարս ըրա». (կ'ընդիմիչ)... Հիմայ ամէն  
ըան կը հասկընամ:

Նեկտարին. (ցաւագին). — Խնդրեմ առաջ տա-  
րէք, տիկին:

Գայիսին. (կը կարդայ). — «Զքեզ մեծ բախ-  
տաւորութեան մը հասցընելու դիւմունքով՝  
փոփոխեցի զքեզ Օրբէլեանց Խշխանունոյն  
զաւակին հետ: Այդ նենգութիւնն ընելուս դիւ-  
րութիւն տուին ինծի յարմար պարագաները,  
էրկանս՝ զնէլի բացակայութիւնը, Խշխանու-  
նոյն յանկալծակի Ռուսաստան երթալը և ի-  
րեն զաւակին հետ ունեցած քու ամենամեծ  
նմանութիւնդ: Զքեզ Նեկտարինէ կոչեցի և  
բուն Նեկտարինէն՝ Զապէլ, և իբրև Խշխա-  
նունոյն զաւակն՝ զքեզ մեծցընել ու կրթել  
տուի, և իբր այնախօի յանձնեցի զքեզ յետոյ  
քեզի մօրաքոյր կարծուածին, և ոչ ոք բնաւ  
կանկած ունեցաւ գործած զաւաճանութեանս».  
(կ'ընդհատէ)... Ա՛ն, ահա թէ ինչուան ուր  
կրնայ մղել մուսքցընել սիսալ մայրական սէր  
մը... ի՞նչքան մեծ ոնիր մը...

Նեկտարին. — Սակայն անոր պատիմը կրեր  
ու քաւեր է... Կարգացէք մնացածը:

Գայիսին. (կը կարդայ). — « Բայց այդ վայր-  
կենէն սկսած՝ ամէն տեսակ դժբախտութիւն  
գլխուս եկաւ: Խշխանունոյն ստացուածներուն  
և հարստութեանց՝ թուրքաց զօրապետէն յար-

գրունիս գրաւումը՝ ոչընչացուց բոլոր չար յոյշերս. հայրդ կալուածներէն գուրս վորնտուելով և աքսորուելով՝ հեռու երկրի մէջ սրտին ցաւէն մեռաւ. Ես բոլորովին թշուառութեան և աղքատութեան մատնուելով՝ վայրկեան մը հանգիստ չունեցայ, և խոճմուանքէն խայթուելով՝ օրերս գառնութեամբ անցուցի, խուլ գունուելով երկնալին այնքան ազգարարութեանց ձայնին... Բայց ահա մահուան գուռն հասած՝ ուզեցի գէթ այս վերջին ահաւոր վայրկեաններու մէջ՝ ազատել խիզծ այսպիսի զարդուելի ծանր բեռէ մը... Սհայ յայտնեցի քեզի զաղոնաբար այս նամակին մէջ՝ իմ ոճարագործութեանս խոսուավանութիւնը. Եթէ արդութիւն ունի՞ յայտնէ զայն գուռ ալ քու կողմանէլ իշխանուհիին. քու կամքիդ կը թողում այդ զործը: Բայց յիշէ, թշուառ զաւակս, յիշէ որ Աստուծոյ ձեռքը՝ շուր կամ ուշ՝ գիտէ պատժել յափասակողները և խարդախներու անարդարութեան վրէժն առնել: Կ'աղաչեմ որ ներես ինծի և չատես քու զպշացած մօրդ յիշատակը. — ՄԱՐԱՐԻՏ»:

Նեկտարինի (յալազին). — Ոհ, մայր մը... ինչուան մայր մը ատելու զիս կարող կարծել...

Գայիհանէ. — Հանդարտէ, սիրելիս. քու վիճակդ պէտք ունի արիաստութեան և ոչ թէ արդունքներու... Ուրեմն, հիմայ ի՞նչ կը մոռածես ընելու:

Նեկտարինի. — Ի՞նչ որ Աստուծոյ պատուէրն է, ինչ որ արդարութիւնը կը պահանջէ... ամէն բան յայտնել իշխանուհւոյն... ամէն բան եռ գարծընել... յանձնել իրեն իր ստոյգ զաւակը, և զաւակին ալ՝ իրեն հարստութիւններն ու պատիւը... և անոր համար յայտնե-

ցի քեզի այս զաղոնիքը՝ որ օգնես ինծի պատշաճէս կառարելու այս պարտաւորութիւնս: Գայիհանէ (զերմանիք սրտի կը գրկէ Նեկտարինին). — Ով վեհանձն հոգի:

Նեկտարինի (լրեալ և ցաւագին). — Սակայն այնպիսի՝ արժանաւոր մայր մը կը կորսնցընեմ, որ...

Գայիհանէ. — Կորսընցնե՞ս... ոհ, ոհ, այսպիսի մեծանձն զործէ մը վերջ՝ ինքն աւելի պատճառ պիտի տնենայ սիրելու զքեզ... Ուրեմն եկուր, իրեն քոյ երթանք:

Նեկտարինի. — Ոչ, պէտք է որ ես նախ Զապէլի... այսինքն Զապէլ կոչուածին հետ խօսիմ:

Գայիհանէ. — Շատ լաւ, Կ'ուզե՞ս ուրեմն որ երթամ զինքը քեզի զրկեմ... Խեղճը, այնպիս կը ցաւի քու վրադ՝ որ չեմ կրնար բացատրել... Կը փափաքի զքեզ տեսնել, միխթարել... Ինքզինքը թշուառ կը համարի, մինչդեռ ինչպիսի բախտ մ'իրեն կը սպասէ:

Նեկտարինի. — Ուրեմն ժամանակ չկորսնցընենք: Դնացէք լսէք որ զայ. բայց կը ինդրեմ ձեզմէ որ այս զաղոնիքս մէկու մը չնադորդէք՝ մինչեւ որ ես ինքս նախ զայն յայտնեմ... Խօսք կու տաք:

Գայիհանէ. — Կը իսուստանամ, այժմ... Արիացիք, սիրելիս. այդպիսի մաքուր խղճով և Աստուծոյ օգնութեամբ միշտ յաղթական պիտի ելլես բախտին ձափորդութեանց դէմ: Յիշէ որ վարուց ուղղութեան և ըղձից չափաւորութեան և ոչ թէ հարստութեան մէջ կը կայանայ ճշմարիտ երջանկութիւնն երկրիս վրայ, և միայն արդար հոգիներու կը շնորհէ կրօնքն այդպիսի գերազանց պարզե մը: Ցարգանքներս, ազնիւ օրիորդ, (կը մնկնի):

## ՏԵՍԻԼ Դ.

Նեկտառինե տռանձին

Նեկտառինե. — Այո՛, և ես ամէն ջանք պիտի բանեցընեմ այդ պարզեւին արժանի ըլլալու։ Ահաւասիկ առիթը գործնական կերպով օգուտ քաղելու այն ամէն բարյական սուրբ սկզբ-բունքներէն՝ որոնք ընդունեցայ սիրելի մօրա-քրոջն քով։ և երբ անգամ մը հաստատուն բոնէ մէկն այդ սկզբունքները՝ երբեք պիտի չվարանի սրբազն պարտոց կատարման մէջ։ Ուստի ես ալ պիտի գործադրեմ զանոնք հոգ-ւոյս հանդարտութեամբ և կամքի հաստատու-թեամբ...

## ՏԵՍԻԼ Ե.

Զապէլ և. Նեկտառինե

Զապէլ. — Սիրելիդ իմ Նեկտառինէ, ուրեմն կը շնորհէ՞ս ինծի որ դարձեալ զբեզ տեսնեմ և ողջագորեմ։

Նեկտառինե. — Այո՛, հոս եկուր, մանաւանդ թէ կը փափարիմ։ (կը զրկախառնուիմ)։

Զապէլ. — Հանգի՞ու ես վերջապէս։

Նեկտառինե (աշերը գետին ուրեւած). — Այո՛, Զապէլ, հիմայ հանգիստ եմ։

Զապէլ. — Բայց ինչո՞ւ ուրեմն աչքերդ ինծմէն կը դարձընես։ Ո՞վ Տէր, արդեօք ի՞նչ տհա-

ճութիւն պատճառեր եմ քեզի։ թէ որ իմ զա-լուսոս քեզի դառնութեան, նեղութեան և ցա-ւոց պատճառ մ'է՝ ըսէ ինծի համարձակ։ թէ որ այդպէս է՝ դառնամ ես իմ խոճիթս և հոն համակամութեամբ կրեմ քեզի անհանոյ եղած ըլլալուս ոժքախտութիւնը։

Նեկտառինե. — Դուն... ինծի անհանոյ... Ո՞հ, մըքափ սխալ կը կարգաս սրախ մէջ գրոշ-մուածները... Սիրտս գուցէ երբեք քու վրադ ունեցած սիրոյս մեծագոյն ապացոյց մը տուած չէ այսօրուընէ աւելի։ (կոշ լայ)։

Զապէլ. — Եւ կու լամս... Վայ ինծի, ի՞նչ պէտք է մտածեմ... Դուն յանկարձակի կորսընցու-ցիր բոլորովին քու նախկին զուարթամտու-թինդ և աշխուժութիւնդ . . . Դէմիրդ վրայ կեղծ հանդարտութիւն մը կ'երեւցընես, որ չի համաձայնիր երեսիդ վրայ զրոշմուած ցաւոց նշաններնն... Ա՞ն, այն նամակը... այն նա-մակը տարօրինակ կերպով յեղափոխեց զքեզ։

Նեկտառինե. — Ըսածդ չեմ ժխտեր։

Զապէլ. — Ըսէ ինծի ուրեմն ի՞նչ զալանիք կը պարունակէր... Թող որ զիտնամ թէ ի՞նչ է քու ցաւերուդ պատճառը, որ քեզի ցաւակից ըլլամք... Կ'ուզեմ զադրեցնել խոճին խայթը՝ որ զիս կը կեղեքի թէ առանց ուզելուս այո՛, բայց անուղղակի կերպով պատճառ եղայ քու թշուասութեանդ... Կ'ուզեմ քաւել յանցանքս։

Նեկտառինե. — Սիրելի Զապէլ, ոչ յանցանք կայ մէջտեղ և ոչ ալ խոճի խայթի պատճառ։ մանաւանդ թէ քեզի պարտական եմ առաքի-նի գործ մը կատարած ըլլալուս ուրախու-թիւնն ու փառքը։

Զապէլ. — Խնդրեմ, միւսքդ բացատրէ։

Նեկտառինե. — Հոս չեմ կրնար. երթանք իմ առանձնասենեակս... քու զալուսոդ շնորհա-

տորելու համար հանդէս մը պատրաստել տուեր  
եմ և կը փափաքիմ որ քեզի արժանաւոր  
կերպով կատարուի այդ հանդէսը:

**Զավել.** — Բաւական է որ գուն հանգիստ ըլ-  
լաս...

**Նեկտարինէ.** — Առոր վրայ մի՛ տարակուսիր  
... նուտ, շուտ երթանք, որովհետև կը լսեմ  
որ մարդ կու զայ: Առանց դժուարութիւններ  
հանելու օգնէ իմ փափաքիս, այն առեն զիս  
աւելի ուրախ ու հանդարտ և եռանդուն պի-  
տի տեսնես:

**Զավել.** — Երթանք ուրեմն, այդ նպատակաւ  
ինչ որ ուզես պիտի ընեմ, նոյն իսկ թէ որ  
հարդ ըլլայ կեանքս ալ քեզի նուիրելու. (կ'եր-  
րան):

### ՏԵՍԻԼ Զ.

#### Շոշանի և Շողակար

**Շոշանի.** — Հոս ալ չէ. տէ՞ր Աստուած, ար-  
դեօք ուր կրնայ գտնուի:

**Շողակար.** — Չըսի՞ քեզի թէ իշխանուհին վե-  
րը իր առանձնասենեակը քաշուեր է:

**Շոշանի.** — Բայց դուն ինչչն զիտես:

**Շողակար.** — Գիտեմ որովհետև գիտեմ, ես ինքս  
հոն առաջնորդեցի զինքը, հոն միասին խօ-  
սակցեցանք գործերու վրայ, և ծանր գործե-  
րու:

**Շոշանի.** — Զարմանք բան:

**Շողակար.** — Զարմանքի բան չկայ... Այո՛,  
ծանր ինդիրներ կան օդոյ մէջ... բաւական  
է, ինծի չիյնար զուրցել... Այս յայտնի է որ

իշխանուհին մնձ համակրանք ունեցաւ վրաս,  
այնպէս որ կ'ուզէ զիս իր ծառայութեան մէջ  
առնել... Հանդէսէն յիտոյ ամէն բան պիտի  
կարգագրուի:

**Շոշանի.** — Ի՞նչ հանդէս:

**Շողակար.** — Զավէլի զալսուեան համար՝ օ-  
րիորդ հեկտառինէի ընելիք հանդէսէն վերջը  
... Եւ այդ հանդիսին պատշաճապէս ներկայ  
գտնուելու համար՝ իշխանուհին իր ներքնա-  
սկնեակը քաշուեցաւ՝ զարգարուելու...

**Շոշանի (նեղմեաբար).** — Օրհնած արարածներ.  
ամէնքդ ալ այդպէս էք... Կը պարծիք օդոյ  
մէջ եղածները գիտնալ, մինչդեռ երկրիս վրայ  
անցած դարձածէն ալ տեղեկութիւն չունիք:

**Շողակար.** — Ի՞նչ ըսել կ'ուզես:

**Շոշանի.** — Ի՞նչ հանդէս կ'ուզես որ կատա-  
րուի՞ քանի որ հեկտառինէ ինքզինքը գէշ կը  
զգայ, հիւանդէ մ'աւելի տխուր վիճակի մէջ  
կը զտնուի:

**Շողակար.** — Ինքզինքը գէշ կը զգայ:

**Շոշանի.** — Ամենազէշ, և Աստուած պահէ դժ-  
բախուութենէ՝ մը... Քրոջս աղջիկը հունէն՝  
ասոր նման պատահարով մը երկու ժամուան  
մէջ անդիու աշխարհքը զիաց:

**Շողակար.** — Ո՛վ Աստուած... ըսածներդ ոս-  
կորներս զող կը հանեն... Բայց պատճառն  
ի՞նչ է:

**Շոշանի.** — Պատճառը չ'ըսուիր, թէ և զիտեմ,  
և այս երկուքէն զատ ուրիշ բան չի կրնար  
ըլլալ. կամ այն է որ աղջիկը ներքին ծանր-  
աւրուածութիւն մ'ունի, կամ ըլեղին զար-  
կած է, կամ ամենածանը յանցանք մը զոր-  
ծած է, կամ զղացեր է... .

**Շողակար.** — Կամ, կամ, կամ... ծայրը պի-  
տի չքերես այդ կալերուդ:

Շոշան. — Ավսոս չէ՞ որ մարդս շունչ հատացրնէ այնպիսիներու հետ՝ որ բան չեն հասւ կընար:

Շողակար. — Իշխանուհւոյն ըսածները շատ լաւ կը հասկընամ, վասն զի ըսելիքը պէտք եղածին պէս կ'ըսէ, պարզ կը խօսի . . . թէ որ այդպիսի բան մը հանդիպած ըլլար՝ կարելի՞ բան է որ իշխանուհին իմացած ըլլար:

Շոշան. — Դեռ չի գիտեր՝ որովհետեւ ես իրեն չեմ ըսած: Ասդիս անդին կը վազեմ զինքը փնտուելու, բայց զե՞ն չգտայ:

Շողակար. — Ի՞նչ հարկ կայ որ քեզմէն իմանայ. արդեօք քեզի՞ միայն ծանօթ է:

Շոշան. — Ամենուն առջև հանդիպեցաւ. ծանօթ է նաև տիկին Գայիշանէի, Զապէլի, Փառանձեմի, Վարդուհիսո, գիւղացի աղջիկներուն. ամէնքն ալ գիտեն, բայց խոհեմութեան համար չեն խօսիր, և գէշ կ'ընեն. պէտք է որ ես սիալնին դարմանեմ...

Շողակար. — Հա՛, հա՛, հա՛... Խնտալս կը բերես միամիտ խօսքերովդ:

Շոշան. — Միամին խօսքեր... Կ'ուզէի որ հոս ըլլար կամ Զապէլ, կամ Փառանձեմը, կամ...

### ՏԵՍԻԼ Է.

#### Փառանձեմ և Առաջիններն

Փառանձեմ. — Փառանձեմէն ի՞նչ կ'ուզէք:

Շոշան. — Լաւ որ եկար. ըսէ տեսնեմ. ի՞նչ պէս է օրիորդ հեկտարինչն:

Փառանձեմ. — Շատ լաւ է:

Շոշան. — Կարելի բան չէ:

Փառանձեմ. — Ի՞նչպէս կարելի չէ, քանի որ քիչ առաջ ես զինքը տեսայ և հետը խօսեցայ: Շողակար (Շոշանին). — Հասկըցար ուրեմն որ խօսքերդ...

Շոշան. — Կարելի բան չէ, չէր կրնար այսքան շուր բժշկուիլ վրան եկած հիւանդութենէն...

Փառանձեմ. — Ի՞նչ հիւանդութիւն:

Շոշան. — Ամ հիւանդութենէն, կ'ըսէմ, որ հոս այս դահլըճիս մէջ վրան եկաւ... հոս, այս անզիւնը իժի մը պէս կեցած էր, աչքերը կրակ կը ցատքեցնէին... Դուն ալ հոս էիր, շտեսար:

Փառանձեմ. — Ե՞ս, ի՞նչ կ'երազես:

Շողակար (Շոշանին). — Ե՞ն, ձայնդ քաշէ ուշեմն, այնպիսի բաներ մի շիներ՝ որ իշխանություն զայրոյթը շարժես:

Շոշան. — Ո՞ն, մարդուս նաթիլը կը բերէք... թէ որ ըստած ծմբարիտ չէ ինչո՞ւ ուրեմն հանդէսը խափանուեցաւ, է՞՞ն:

Փառանձեմ. — Խափանուեցա՞ւ, մանաւանդ թէ պիտի կատարուի. արգէն հրամանը արուած է Վարդուհին, որ հիմայ պարտիզին մէջ ամէն բան կարգի դնելու հետ է:

Շոշան. — Առանց ինծի, անպիտան աղջիկ, ինձմէն զալտոնւկ... Եւ յետոյ կ'ըսեն թէ քաղաքավարութիւն ըսուած բանը գիտեն... Ես որ այնքան աշխատանք ու քրտինք թափեցի, այնքան լեզու մաշեցուցի հարկ եղած կերպով կարգագրելու համար ... հիմայ իմ զլիսու այս խալը կ'ուզեն խալալ, հա՞... Անմիտ, անշնորհք, Աստուծմէ չվախցող աղջիկ, հիմայ պիտի տեսնես... (կը վազէ դիպ ի դոշրու):

## ՏԵՍԻԼ. Բ.

Փառանձնեմ և Շողակար

Փառանձնեմ. — Միշտ այսպէս է... շատախօս,  
ձեռներէց, յոխորտ...

Շողակար. — Բայց ճիշդն ըսելու է, ինծի բա-  
րեփրու կին մը կ'երենայ... ընկերներուն չա-  
րիք ընելու անկարող սիրու մը, աշխատասէր,  
հաւատարիմ...

Փառանձնեմ. — Իրաւ են քածներդ:

Շողակար. — Ինչ ըսեմ, յարմար ժամանակին  
ալ զուարձանալ կ'ուզէ:

Փառանձնեմ. — Բայց երբ խօսիլ սկսի՞ այնպի-  
սի՞ անհաւատալի բաներ գուրս կու տայ բեր-  
նէն, որ...

Շողակար. — Քիչ առաջ օրիորդին վրայ այն-  
քան երեւակայեալ բաներ ըսաւ...

Փառանձնեմ. — Ենթակն ըսելու համար՝ իրա-  
ւոնք ունէր. ես հակառակն ըսի՞ զինքը քիչ  
մը կատղեցնելու համար, որովհետև...

Շողակար. — Ինչպէս... ուրեմն իրա՞ւ է որ  
վտանգ կայ...

Փառանձնեմ. — Վտանգ մը չկայ, բայց այս  
յայտնի է՝ որ մէջտեղ ծանր դժբախոռնթին  
մը պիտի ըլլայ... Այս առաւօտ այնքան ու-  
րախ-զուարթ... իսկ հիմայ կու լայ, կը հեծ-  
կըլուայ, կը նեղուի, կը խոռվի... և չուզեր  
ալ որ մայրը լսէ:

Շողակար. — Ի՞նչ կ'ըսես... Երբեմն մարգուս  
միուրը գէշ զուշակութիւններ կ'ընէ... ինծի  
կ'երենայ թէ զաղոնիք մը պիտի ըլլայ այդ

բանին մէջ... ըսածս գիտեմ... տեսակ մը  
կասկածներ կ'անցնին մաքէս...

Փառանձնեմ. — Ըսէ՛ ինծի, ի՞նչ կասկածներ:  
Շողակար. — Այս օրհնած Մարգարիտը...

Փառանձնեմ. — Մարգարիտը... Այս բանին մէջ  
ի՞նչ գործ ունի Մարգարիտը:

Շողակար. — Նաև գործ ունի... բայց այն-  
պիսի բաներ չեն որ յիմարաբար բերնէս գուրս  
տամ... Դժբախտաբար, այս, աշխարհին վրայ  
կը գտնուին կարգ մը չարասիրու, նենաւոր  
կնիկներ...

Փառանձնեմ. — Զիս կարգէ գուրս հետաքրքրու-  
թեան մէջ ձգեցիր... Զեմ թողուր զքեզ մին-  
չն որ ըլսես ինծի...

Շողակար. — Ասուուծ ընէ... Խելքդ կը  
կորէ՛ որ ես անփոհեմութիւն ընեմ նոյն խոկ  
այս օրուան մէջ՝ որ Խշանուհւոյն ծառայու-  
թեան մէջ մտայ... Երբեք տիրոջ մը վերա-  
բերեալ զաղոնիքները պէտք չէ գուրսն ըսել,  
մանհաւանդ այս բանին մէջ՝ որով ես տիրու-  
հոյս վստահութիւնը պէտք է վաստըկիմ...

## ՏԵՍԻԼ. Թ.

Վարդուհի և Առաջիններն

Վարդուհի. — Փառանձեմ, շուտ ըրէ, Խշա-  
նուհին զքեզ կ'ուզէ:

Փառանձնեմ. — Ճիշդ այս վայրկենիս:

Վարդուհի. — Ճիշդ այս վայրկենիս. բանալի  
մը կը փնտոէ՛ չի գտներ, կ'ըսէ որ քու քովդ  
պիտի ըլլայ:

Փառանձնեմ. — Իրաւ է... ի՞նչ անյարմար զու-  
գաղիպութիւն:

**Շողակար (Վարդուռնին).** — Բայց գուն պարտէզը չէլոք չէլոք. ի՞նչպէս կ'ըլլայ որ...  
**Վարդուռնի.** — Փախայ, որովհետև մայրս զիս ծեծել կ'ուզէր . . . կատաղաբար վրաս կու զար, բերդէն ածականներ դուս տալով . . . իսկ ես՝ որ զինքը լաւ կը ճանչնամ, անմիշապէս ուրերուս արագութեան ապահնեցայ և թող տուի փախայ . . . Սանդուղներէն վեր վազած պահուս հադիպեցայ իշխանուհույն, որ պատուիրեց շուստ մը զքեզ գտնեմ և իրեն դրկեմ (Փառանձնուինին) . . . Մէյմը տեսնէք, ի՞նչ զեղեցիկ և նոխ հազուեր է իշխանուհին, կարծես թէ թագուհի մ'է:

**Շողակար (Փառանձնուինին).** — Ուրեմն գնա՛, շուտ ըրէ:

**Փառանձնում.** — Կ'երթամ, կ'երթամ. բայց կը խնդրեմ՝ գոն ալ հետո եկուր . . . ես ալ քեզի գաղտնիք մ'ունիմ ըսելիք...

**Շողակար.** — Թէ որ կ'ուզես՝ ըսէ, բայց մի յուսար թէ իմ բերնէս կարենաս բան մը գուրս հանել, հասկըցար . . . Գէթ այսօր անկարելի է . . . երբոք քիչ մը հանգիստ առնեմ՝ այն ատեն կարելի է որ ըսեմ, իմացար:

**Փառանձնում.** — Իմացայ, իմացայ . . . (ինքնիրեն) Գրաւ կը գնեմ՝ որ ժամ մը չանցած՝ ամէն գաղտնիք բերնէն հանել պիտի տամ . . . (կը մելինին):

### ՏԵՍԻԼ, Ժ.

**Վարդուռնի միայնակ**

**Վարդուռնի.** — Ո՞րչափ կ'ուզէի որ վայրկեան մ'առաջ երթային. քիչ մը վրաս գլուխս շրտ-

կելու պէտք ունիմ. հոս ահաւասիկ հայելի մ'ալ կայ. նայիմ. (կը դիտի իմքիմքն ևս յեղիին մեջ). չէ, գէշ չէ . . . կը կարծէի որ փախած ատենու մազերս խառնափնդորած ըւլան . . . (կը դիտի հայելին) լաւ է, շատ լաւ . . . Զարմանալի մէկն է մայրս. երբ ինդիրը աշխատելու և յոճնելու վրայ ըլլայ, ամէն բան Վարդունին պիտի ընէ. և Վարդունին կը հընազանդի իրեն, պարտօք կ'ընէ . . . իսկ երբոք զուարձանալու առիթ մ'ըլլայ՝ ամբողջ ինքը կ'ուզէ ընել . . . Ո՞հ, ի՞նչպէս ալ վախցոց զիս. լաւ որ եղնիկի մը պէս թեթև կը զագեմ. . . քամին ալ ինծի չի հասնիր . . . (դարձեալ կը հայի հայիին մեջ):

### ՏԵՍԻԼ, ԺԱ.

**Նեկտառինի և Վարդուռնի**

**Նեկտառինի.** (ցած ձայնով՝ ներս մասձ տեկն). — Վարդունին հոս է . . . ինչ անյարմար զուզագիպութիւն:

**Վարդուռնի** (հային դիտելու զբաղած՝ ինքնիրեն կը խօսի). — Ո՞վ գիտէ, ո՞րքան ապակներ պիտի տար՝ թէ որ զիս բռնէր . . . և աղէկ ալ շրփուտացընել զիտէ . . .

**Նեկտառինի** (ցած). — Պէտք է զինքը հեռացընեմ . . . (բարձր) Վարդուռնի:

**Վարդուռնի.** — Ո՞հ, օրիորդ . . . հերէ, զքեզ չըստայած զբաղած էի քիչ մը հայելիին մէջ նայելու թէ . . .

**Նեկտառինի.** — Խելքդ միշտ զարդասիրութեան տուած ես:

Վարդուռի. — Զարդասիրութեան համար չէ,  
այլ հանդիսի ժամանակ քեզի պատիւ ընելու  
համար:

Նեկտառին. — Լաւ բոիր, ամէն բան կարգի՞  
է, կ'ուզեմ որ կեօ ժամէ մը պատրաստ ըլ-  
լաք ամէնքդ ալ...

Վարդուռի. — Այս վայրկենիս ալ պատրաստ  
ենք՝ թէ որ կը հրամէք... Ուրեմն այն ունե-  
ցած տիրութիւնը անցա՞ւ:

Նեկտառին (ցաւազին). — Այս, անցաւ:  
Վարդուռի. — Հոգիդ սիրես, չըլլայ թէ մէջ  
մ'ալ տիրիս:

Նեկտառին. — Զէ՛, չէ՛, ալ չեմ տիրիր...  
Ուստի շուտ, զնա ըսած հաղորդէ ընկերնե-  
րուդ. և ձիշդ ժամանակին պատրաստ զանուե-  
լու համար՝ ամէնքդ ալ հիմակուընէ հաւաքուե-  
ցէք նախասենեկին մէջ... Գիտե՞ս ո՞րն է նա-  
խասենեակը:

Վարդուռի. — Ի հարկէ, այնչափ անգամ մտեր  
եկը եմ:

Նեկտառին. — Երբոր հոս դահլիճը մտնելու  
վայրկեանը զայ՝ ես ձեզի նշան կ'ընեմ:

Վարդուռի. — Շատ լաւ. ուրիշ բան պէտք չէ.  
յարգանքնելոս... (ինքնիրեն) Այս ուրախալի  
լուրը տալիս՝ ապահով մայրս հետո կը հաշ-  
տուի. (կ'եղի):

### ՏԵՍԻԼ ԺԲ.

Նեկտառին, յետոյ Զապէլ՝ Հիեղարար զար-  
դարուած

Նեկտառին. — Այս ալ եղաւ... մնացածն ալ  
կատարեմ... Այս, Աստուած գիտէ թէ ինչ

կը կրեմ ներսո՞ւ արտաքսակէս հանգիստ կեղ-  
ծելով... Գուսն ալ գոցեմ (կը փակի). Վայր-  
կեան մ'ալ առանձին չեն թողուր... (Դէպ ի  
միւս դուռն երրարով) Զապէլ, եկուր, հոս  
եկուր, հիմայ ուրիշ մարդ չկայ... Առաջ ե-  
կուր... որչափ վախկու կ'երեւիս:

Զապէլ. — Բայց Նեկտառինէ, Աստուծոյ սի-  
րայն, կ'աղաքէմ լաւ մը մտածէ. թող որ իս  
զգեստներս գարձեալ հազուիմ:

Նեկտառին. — Ո՞հ, դարձեալ այբուբենէն ըստ-  
կըսինք. գրած գաշինքներնուս վայ կենանք:  
Ուզեցիր որ ես ուրախ-զուարթ, եռանդուն և  
աշխայժ ըլլամ, և ահա ուզածիդ պէս կը տես-  
նես զիս... (ինքնիրեն ձեւըլ սրտին դնելով)  
Գիտնայիր մէյմը թէ հոս ինչե՛ր կ'անցնին...

Զապէլ. — Եշխանուեկին զիս այս զգեստներով  
տեսած առեն՝ զարդասէր, թեթեւ, փառասէր  
օրիորդի մը զաղափար պիտի կազմէ վրաս:

Նեկտառին. — Պիտի տեսնես որ ըստաներէդ  
և ոչ մէկը պիտի կարծէ... Շուտ որէ, ակ-  
լորդ խօսքերով ժամանակ չանցընենք, նստէ:

Զապէլ. — Բայց ինչո՞ւ:

Նեկտառին. — Անաւասիկ իմ գոհարեկներս  
(դարսէն մը զանոնիք կը հանէ), պէտք է որ  
անոնցմով զեզ զարդարէմ:

Զապէլ. — Գոհարնե՞րդ ալ, տէ՛ր Աստուած, ին-  
ծի կը վայլէն այսպիսի թանկագին առար-  
կաներով...

Նեկտառին. — Այնպէս երեակայէ թէ քուկը  
ըլլան... (Գաղտուչկ՝ արցունիքները կը սրբէ):  
Քեզի կ'ըսեմ, շուտ ըրէ, թող որ զարդարէմ,  
զիս մի բարկացըներ:

Զապէլ (կը նստի). — Մէյ մը խօսք տուած ե-  
ղայ. հնազանդիմ:

Նեկտառին. — Ապրիս... Այս փղոսկրէ սան-

տրը... նայէ՛ որչափ սիրուն ակունքներով զարդարուած կը փայլի. (կը ցուցեն Զապէկի, յետոյ սենր զիշուն վրայ կը յարմարցընէ, լսելով ինքնիրեն) Առանց ուզելուս՝ անարդար կերպով զայն գործածելու իրաւունքն ինձի սեփականեր էի: (Բարձրաճային) Նայէ՛ այս օդերս ալ, երկուքն ալ իրարու նման գեղեցիկ... Այսպէս ընենք. ինձի տուր գուկին ներդ, առ այժմ զանոնք ես կը դնեմ. (իր ականչներուն կ'անցընէ Զապէկի օդերլ) ... (իրենիներն ալ Զապէկին ականչները դրած աւեն կ'ըսէ) Ասոնք ալ քեզի շատ լաւ կը յարմարին:

**Զապէկի.** — Զէմ կրնար բացատրել քեզի՛ թէ որչափ կը նեղուիմ ըրածէդ:

**Նեկտառինէ.** — Քիչ մ'ատենէն ալ պիտի չնեղուիս. այս բառամանեակս ալ վիզդ անցընեմ՝ կը լմբնայ. (կ'անցընէ, յետոյ Զապէկի հայելին բով տանելով՝ կ'ըսէ) Նայէ՛, նայէ՛ ի՞նչ փառաւոր կերպարանք. ի՞նչպէս լաւ յարմարել են քեզի զգեստներու. ճիշտ իշխանուհի մը չե՞ս երևնար. գրաւ կը դնեմ որ առջի բերան զքեզ պիտի չճանչնան և զիս պիտի կարծեն, այնքան իրարու նման ենք հասակով ու պէմբով:

**Զապէկի.** — Է՛, հիմայ ի՞նչ պիտի ընեմ:

**Նեկտառինէ.** — Այսուղ քիչ մը ժամանակ ինձի պիտի սպասես, մինչեւ որ երթամ ուրիշ բան մ'ալ ընեմ, ու գառնամ հանդէսն սկսւլու նշանը տամ:

**Զապէկի (Երկուտաբար).** — Բայց թէ որ այդ պահուն յանկարծ մէկն այսուեղ զայ... .

**Նեկտառինէ.** — Դուռը բանալիով գոյեր եմ, մարդ չի կրնար ներս զալ:

**Զապէկի.** — Բայց ես ալ չե՞մ կրնար հետդ զալ:

**Նեկտառինէ.** — Զէ՛, դուն պէտք չէ որ գաս. կ'աղաչեմ իմ ըսածիս պէս ըրէ... (ինքնիրեն) Այս արիութիւնս Ասուումէ է. (կը մնենի):

ՏԵՍԻԼ, ԺԳ.

Զապէկի առանձին

**Զապէկի.** — Ի՞նչ կը նշանակեն այս ամէն ըրածները ... բան չեմ կրնար հասկընալ ... իմ զգացածներս ալ չեմ հասկընար. մէկ կողմանէ երջանկութեան նախազգացում մը կ'ունենամ, միւս կողմանէ սիրոս կը զարնէ, խոռված եմ և կը զողամ... ախ, կը զողամ իմ սիրելի նեկտառինէիս համար... Այն իրեն կեղծ հանդարսութիւնը, այն նամակը... ո՞չ չափ կասկածներ մաքիս մէջ կ'արթընցնեն, ո՞րչափ տարակոյսներ... (Գուշրէն դուռը կը զարմնէ) Ո՞վ Երկինք... Արդեօք ո՞վ կրնայ ըլւալ... ի՞նչ պէտք եմ ընել հիմայ...

ՏԵՍԻԼ, ԺԳ.

Իշխանուածին՝ դուրսէն, և Զապէկի

**Իշխանուածին.** — Ես եմ; դուռը բա՛ց, զաւա՛կս:

**Զապէկի.** — Վայ զլխուս... Իշխանուածին է... Ախ, սիրոս կը վկայէր առաջուց... Ո՞ւր էր թէ նեկտառինէն կանչել կարենայի... իմացընէի... (Բայլերը կ'ուղղէ դեպ ի նեկտառինէի սենելին դուռը):

Խիստնուհի. — Բա՛ց, շուտ ըրէ, քեզի ըսելիք ունիմ:

Զապէլ. — Յանամ... Աստուած իմ, ինծի օգնութեան հասիր. (կը բանայ և դրան ետե. կը մնայ):

Խշխանուհի (ներս կը մտեմ ամենաշքեղ հազարաֆ). — Ո՞ւր ես. (կը դառնայ) Ի՞նչ կը տեսնեմ... Զապէլ... ո՞ւն այդ զգեստներով (զարմացած):

Զապէլ. — Ներեցէք, Խշխանուհի... (դողարով) Ես... հաւացէք... այսպէս պիտի ըլլայի...

Խշխանուհի. — Մի գողգըզար, աղջիկս, մի գողգըզար... (Այլերը սեւեսած՝ կը դիմէ Զապէլ, և կ'ըսէ ինքնիրեն) Աստուած իմ, ի՞նչ է այս ունեցած սիրոյ զգացմանց խանոնորդը սրախ մէջ... Ո՞ւշամ նայիմ՝ այնքան աշքերս ինծի կարծես ըսել կ'ուզեն...

Զապէլ (ինքնիրեն). — Ի՞նչ ամօթ, ի՞նչ շփութութիւն, ամի թէ կարենայի դուրս երթալ... Խշխանուհի (ինչպիս վերը). — Այս գէմքը, այս զգեստներն ու զարգերը... ինչպիսի՞ զառանցանք մը կ'ազգեն մաքիս:

Զապէլ. — Եթէ կը տհաճիք, անմիջապէս կը հանեմ կրայիքս...

Խշխանուհի. — Տհաճիլ... Ա՛խ, Եթէ գիտնաւ միր թէ այս զայրենիս ի՞նչ կ'անցնի սրտէս... (ինքնիրեն) Ո՞վ Տէր, և ի՞նչպէս զինքը չհամարիմ... (բառար) Մօտ եկուոր, Զապէլ, ըսէ ինծի ո՞վ ստիպեց զքեզ այդպէս հազուելու:

Զապէլ. — Տիկին...

Խշխանուհի. — Նեկտառինէն, այնպէս չէ... Ատոնք իրեն զգեստներն են, իրեն գոհարեւ դիները, և հետևաբար...

Զապէլ. — Իմ մոքին տիրութիւնը փարատելու

ալէտք մը կը զգար կատակով մը ... Խեղճը, այնքան վշտացած էր, այնչափ լքեալ... Խշխանուհի. — Ի՞մ աղջիկս (զարմացած):

Զապէլ. — Այն, Նեկտառինէն:

Խշխանուհի. — Տրտում, վշտացած... այս առաօտ այնչափ ուրախ զուարթ ... (մտածելով) այնքան հաճոյք կը զգար հանդէս մը պատրաստելու՝ քու զալուստդ չորհասորեկու համար. այնպիսի անհամբերութեամբ կ'ըսպասէք քեզի՝ որ հարազատ քրոջ մ'ալ սրտին կրնար պատիւ բերել... Ի՞նչ եղաւ ուրեմն: Զապէլ. — Զեմ զիտեր, Խշխանուհի:

Խշխանուհի. — Արդեօք իրեն զալունիք մը հաղորդեցիր:

Զապէլ. — Ե՞ս, չէ:

Խշխանուհի. — Շիտակն ըսէ՛, Զապէլ (ծանրութեալով):

Զապէլ. — Կարելի է որ իրեն յանձնած նամակէս զալունիք մ'իմացած ըլլայ:

Խշխանուհի (խոռված). — Նամակ մը ... նամակ մ'իրեն յանձնեցիր կ'ըսես ... Ուսկից կու զար նամակը:

Զապէլ (ցաւազին). — Իմ հանգուցեալ մօրէս: Խշխանուհի (աւելի ևս խռոված). — Մարգարիտէն:

Զապէլ (դողարով). — Լուսահողին յանձներ էր նամակը պատուաւոր անձի մը... Խշխանուհի (այլայլած). — Եւ այդ աշնձը... Զապէլ. — Այդ անձն ալ ինծի տուալ զայն ծիշդ միկնելու վայրենիս, և խստիւ պատուիրեց ինծի զանիկայ բնաւ ուրիշ մէկու մը ձեռքը չինծի զիանիկայ բնաւ այլ միայն ձեր զաւակին. երգութնցուց չտալ, այլ միայն որ ինքն ալ այդ պայմանաւ ընտանիքը էր մօրս ձեռքէն:

Խշխանուհի. — Մէծդ Աստուած, ի՞նչ կը լսեմ:

Գրդրե. Թատր. 9.

**Զապկի.** — Ներեցէք թէ որ ձեզմէ գաղտուկ պահեցի, զիտէք, մնածի մը կամքը սրբազն է: Եշխանունի. — Իսկ Նեկտարինէն ... (վատաշին) այդ նամակը կարդալէն վերջը՝ տիրու զգեստներով զարդարեց...  
**Զապկի** (լախինարով). — Այս, Նեկտարինէն: Եշխանունի. — Ո՛վ Տէր, որքան սրանչելի առարինութիւն... Ինչպիսի՞ զաւակ մ'արդեօք ես պիտի... (իռ լայ):  
**Զապկի.** — Վայ ինձի... կու լա՞ք դուք... Եշխանունի. — Եւ շատ իրաւունք ոնիմ լաւու... Կասկածս զրեթէ ստուգութիւն կը դառնայ... Թէ որ պարզապէս կասկած մ'ըլլար սիրոս... (սաստիկ յուզուած) սիրոս այս քան բուն կերպով պիտի չըաբախէր ծոցիս մէջ... Զապէլ... սիրոս զրեզ պիտի չճանչնար... Հոս եկուր, եկուր բազկացս մէջ (կը սեղմէ զիերը կուրդըին):  
**Զապկի.** — Տիկի՞ն...  
 Եշխանունի (կը համբուրք զինըլլ լի յուզմամբ). — Գէթ այս քաղցրիկ մտախաբութեամբ թող սնանիմ...

### ՏԵՍԻԼ ԺԵ.

**Նեկտարինէն** Զապկիի զգեստներն հազար և Առաջիններն

**Նեկտարինէն.** — Ո՛չ, մտախաբութիւն չէ... բըրքը, ինքը միայն ձեր զգուանքին արժանի է, ինքն է ձեր աղջիկը (անխոռվ):

**Զապկի.** — Ե՞ս, իրե՞ն աղջիկը (զարմացած): Նեկտարինէն. — Այս, գուն ես ճշմարիտ Նեկտարինէն... և Մարգարիտի աղջիկն եմ: Իշխանունի (կարգի դուրս զգածուած): — Իսկ այդ զգեստներն...  
**Նեկտարինէն.** — Խնձի միակ պատշաճ զգեստներն ասոնք են.  
**Զապկի.** — Ահ, ոչ, կարելի չէ...  
 Եշխանունի. — Բայց իսպէութիւն մը ըլլար արդեօք...  
**Նեկտարինէն.** — Ո՛չ, ոչ, կ'երգնում որ այս է ճշմարտութիւնը... Ահա այս նամակիս մէջ կը պարունակուին եղած բոլոր նենգութիւնները... Կարգա՞ զայն, մայր իմ... (Եշխանունիին ձեռքը կու այց նամակի, և ձեռքուանօք կու լայ) Ներեցէք... չըթունքս վարժածած ըլլալով այսքան տարիներէ վեր զձեզ այս քաղցր անունով կոչելու...  
**Եշխանունի** (լի յուզմամբ). — Նեկտարինէն...  
**Նեկտարինէն.** — Ես ալ Նեկտարինէն չէմ. ան-կամովին ամէն պատիւներէ, պերճութիւններէ, բախտին չնորհած հարստութիւններէն... որոնք ալ իմս չեն... բայց այսպիսի մայր մը կորսընցնել... (լալազին) ահաւասիկ, ահաւասիկ այս հարստածը՝ որուն չեմ կրնար զիմանալ, որ վշտացս միակ պատճառն է և սիրոս կտոր կտոր կ'ընէ ցաւերով...  
 Եշխանունի. — Իսկ այս արցունքներս որ աղը բիւրի պէս աչքերէս կը վազնին, և այս սրտիս բաքախումները՝ որ գորպվանաց և սիրոյ արդինք են, չե՞ն գորպեր քեզի որ ես զես քայլոր եմ, և զուն միշտ իմ սիրելի Նեկտարինէս պիտի ըլլաս: **Նեկտարինէն** (ուրախուրեամբ լեցուած). — Աս-

տուած իմ, չնորհակալ եմ քեզի. քու գթուշ  
թիւնդ է որ այս զգացմունքը կը ներշնչէ իր  
սրտին մէջ:

Եշխանուհի. — Եկնուր, եկնուր գուն ալ այս  
բազկացս մէջ. (Դը սեղմէ զինքը իշր կուրժա-  
րին վրայ) երբեք այս վայրկենիս աւելի զբեզ  
սիրելու պէտքը չեմ զգացեր:

Նեկտառին. — Եւ ես քու սիրոյդ ինքինքս  
արժանաւոր ընելու:

Եշխանուհի. — Զապէլը պիտի չժխոէ զբեզ ի-  
րեն քրյու ունենալու:

Զապէլ. — Ես ժխուեմ... մանաւանդ թէ կ'ու-  
զեմ որ իրեն ըլլան բոլոր քու հարստութիւն-  
ներդ ու ոփազոներդ. ինքն անոնց արժանի  
է լիուլի... Այն նամակը իրեն միայն ծանօթ  
էր, կրնար ոչընչացնել զայն և հետեաբար ա-  
մէն բան իրեն պահել...

Նեկտառին. — Սակայն խղճմտանքի խայթով,  
բայց արդարութեան օրէնքներն ոտնակոխ ը-  
նելով... Մայր իմ, քու սիրալիր խնամքիդ  
արդիւնքն է՝ որով ես կրցայ արիանալ իմ  
պարտականութիւնս կատարելու, և շատ զոհ  
և երջանիք եմ:

Եշխանուհի. — Եւ ինձի ալ կ'ինայ այդպիսի  
դիսցազնական և վեհանձն վարմունքը վար-  
ձատելու:

Նեկտառին. — Իմ վարձատրութիւնս քու սի-  
րոյդ և այս անզին քրոջս սիրոյն մէջ կը զըտ-  
նեմ...

Տեսի, Վերջին

Տիկ. Գայիանի, Շուշան, Փառամեծիմ, Վարդու-  
հի, Շողակար, Դիշողացի աղջիկները և Առա-  
ջիններն:

Ավենիք (միասին ներս մտնելով կը շրջապա-  
տեն Զափիկն ու Նեկտառինն ըսկով). —  
Դանեւ մեր սրտերուն մէջ:

Գայիանի. — Այն, ազնիւ Նեկտառինէ, մեր ա-  
մենուս սրտերուն մէջ:

Եշխանուհի. — Ի՞նչպէս ... զուք զիտէք ու-  
րիմս...

Շուշան. — Ի հարկէ. զիտէցինք, մեր աչքերով  
տեսանք այս քովի սնենկէն...

Շողակար. — Եւ արցունք թափեցինք...

Շուշան. — Բայց արգիւնքն իմս է. ի՞նչ կը  
կարծէք... (Նեկտառինին) Հոս կու գայի ի-  
մացնելու քեզի թէ հանդէսը պատրաստ էր  
... երբ խօսենիդ լսեցի և ամէն բան հաս-  
կցայ... ցատքելով հասայ նախատենակը և  
գոչեցի. «Նորութիւնն, նորութիւնն... ամենա-  
մարնե՞ր, թէ ուշակած էի թէ չէ... Նեկտա-  
ռինէն ալ Նեկտառինէ չէ... Եշխանուհին ալ  
անոր մայրը չէ... ամէն բան Զապէլն է...  
Մարզարիտ խարդախութիւն ըրած է... բայց  
ի՞նչ անպիտան մէկն եղած է այդ Մարզա-  
րիտը...»:

Նեկտառին. — Շուշան... չեմ ուզեր որ իմ  
առջեւս անոր յիշատակն անարզուի:

Եշխանուհի. — Հատ խօսովը՝ շատ անզամ յի-  
մարտքար կը խօսի:

Շոշան. — Բայց, Խշխանուհի, միթէ...  
 Շողակար. — Լեզուգ քեզի քաջէ անզամ մը:  
 Այսունանէ. — Լուռ կեցիր:  
 Հովհանինէ. — Ըստծո պատշաճ բան չէ:  
 Վարդուհի. — Մարգարիտը իրեն մայրն եղած  
 է, և մօր մը վրայ զաւակին առջեւ գէշ չի  
 խօսուիր:  
 Փառանձնիւմ.՝ Խեղմ Նեկտարինէ:  
 Փայծառ. — Այդպէս վիրաւորանք մը պէտք չէր  
 տալ իր ազնիւ սրտին:  
 Երանեակ. — Միշտ բարեկար եղած է մեզի:  
 Լուսիկ. — Ծանր մեղք մ'է իրեն վիշտ պատ-  
 ճառելը:  
 Շոշան. — Կահ կուսի՞կն ալ կը տհաճի... ա-  
 մէնքոր ալ ինծի դէմ կ'ելլէք... բայց մի կար-  
 ծէք թէ ես... Կահ ես ալ կը կարենիմ...  
 խէղծը վայրկենի մը մէջ ամէն բան կոր-  
 սընցնէլ...  
 Զապէկ. — Իրեն առաքինութեամբն է որ այս  
 մէծ զաղանիքն յայտնուեցաւ:  
 Գայիսանի. — Ինքն կեաւ որ իրեն յօժարու-  
 թեամբ ուզեց եղած նենգութիւնը մէջտեղ հա-  
 նել:  
 Խշխանուհի. — Ես ինքնակամ իր զգեստներէն  
 ու զարգարանքներէն մերկացաւ:  
 Շոշան. — Լաւ ուրեմն, Նեկտարինէ, մի վրշ-  
 տանալը, ուրախ եղիր, ես հոս կեցիր եմ...  
 արդէն մէծ յարմարութիւն ունիս դգումներ  
 ու բանջարներ մշակելու...  
 Խշխանուհի. — Ես քեզի խորհուրդ կու տամ  
 մանաւանդ որ զու՞զինքը մէծարես միշտ ի-  
 բրե քու տիրուհիդ ... Նեկտարինէն ալ իմ  
 զաւակ պիտի մնայ, և Զապէկի հետ պիտի  
 ժառանգէ իմ սէրս, իմ տիտղոսներս և հա-  
 րըստութիւններս...

Ավենի ըլ (միարերան). — Կեցցէ, կեցցէ Խշխա-  
 նուհին ... (գեղջուկ աղջիկները նեզնական  
 ժամուկներ կ'ընկե Շոշանին):  
 Շոշան. — Բայց ինչո՞ւ այդպէս կը ծըսմըսկէք  
 երեսնիդ ինծի դէմ... Կարծէք թէ ես ալ հա-  
 ճոյք չէ՞մ զգար... Այս կերպով Նեկտարինէն  
 միզի բարեկներ ընելէ պիտի չզագրի... (իմբե-  
 րին) Արդէն միւսէն մէծ բան մը չի յուսա-  
 ցուիր:  
 Խշխանուհի. — Ինչպէս մինչև հիմայ՝ ասկէց  
 վերջ ալ պէտք եղած միջոցները պիտի տամ  
 իրեն՝ կարօտներուն բարեկարելու...  
 Ավենի ըլ. — Կեցցէ, կեցցէ Խշխանուհին:  
 Խշխանուհի. — Դուք ալ իրեն առաքինութեանց  
 հետեցէք, և մանաւանդ հիանալի արզարա-  
 սիրութեան, որով կրցաւ արիանալ՝ յաղթե-  
 լու փառասիրութեան բոլոր փորձութիւննե-  
 րուն, և իմ զաւակ ինծի գարձնելու ... և  
 կ'ուզեմ որ ձեր պատրաստած պարահանդէսը  
 կատարէք հոս՝ պատուելու համար իրեն վսեմ  
 արդարասիրութիւնը... (կը սկսի պարզ, ո-  
 րուն վերցանեալոց վայրկենին՝ պարաւորներն  
 միշտիկ ծաղկեփունչ ծեռքերենին, զոյց զոյց  
 կ'անցնին Նեկտարինի և Զապէկի առեւէն,  
 և յշրաբանիշրին միշտիկ փունչ կը նուի-  
 րեն, և յեսոյ ամենքն ալ Խշխանուհոյի ջրու  
 կողմը խումբ մը կը կազմնի, և վարագոյր  
 կը վակուի):

---

ՀՀ Ազգային գրադարան



NL0361950

58.841

ՏԵՂԱՀԱ

Գինն է՝ գու. 0,50